

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեննել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

891.99


2-20

88

19 NOV 2011

891.99
2-20

ՀԱՄԱՍՏԵՂ



3964

1950

Հրատարակիչ

ԱՐԴՅՈՎԻ
ԱՊԱՐԱԿԱԿԱՆ ԳՐԱՎԱՆԴԱՆ

Ardziv Pub. Book Store
P. O. BOX 165, STA. A
Boston, Mass.


ՕՐԲԻ

37394

31 MAY 2013

ՏԱՓԱՆ ՄԱՐԳԱՐ

«ՀԱՅՐԵՆԻՔ»Ի ՏՊԱՐԱՆ, 1924, ՊՈՍԹԸՆ



3385-89

Դուք տեսա՞ծ էք խրտուիլակներն...

ՏԱՓԱՆ ՄԱՐԳԱՐ

ՈՒՔ տեսա՞ծ էք խրտուիլակներն արտերուն : Յարդով
ու ցախով լեցուած խրտուիլակներն այլանդակ , գի-
նովի զանազան ձեւերով .— մէկին հասակը ինքն իր
վրայ փլած . ուրիշ մը կարծես գինետունէն դեռ նոր
ելած՝ մէջքը ծուռ , այլեւս անկարող քալելու . աւելի ուրիշ մը
դինետուն նոր մտնողի դիրքին մէջ , ոտքերը փարտ , թեւերը վեր
բռնած , իր մէկ ուսին հետ ծոած է նաեւ գլխարկը . խրտուի-
լակները թզուկ , փայաերուն կոթնած խրտուիլակներն հաշման-
դամ , սմքած կամ ուռեցած փորերով , ծալլուած ոտքերով , կա-
խաղանէն դեռ նոր վար առնուած ոճրագործի մը լիսկած մարմ-
նով :

Սակայն էն գեղեցիկ մեր այդիի քովի պարտիզպանին խրտ-
ուիլակն էր : Հասակը երկար , թեւերը լայն լայն բացած անա-
պատի Յիսուսին պէս առանձինն կ'աղօթէր կարծես .— սո՞վ
կար , թէ արտերուն ջուրն էր ցամքեր :

Արքիստը պարտիզպանն էր : Տնկած էր երկար խաչածեւ ձող
մը , հագցուցած էր կապոյտ , զզզզուած շալվար մը , կապած էր
գօտի մը ծալ ծալ : Թեւերուն , կոնակին անցուցած էր՝ այծի մա-
զերէ շինուած , հինցած շատ հինցած ապա մը : Գլխուն տեղ
դրած էր պարապ դդում մը . շինած էր քիթ , փորած էր բերան .
ակուներուն տեղ տեղաւորած էր արտերուն մէջ նետուած ու
ճերմկցած իշու մը ծնօտին ակուները . իսկ աչքերու տեղ դրած
էր երկու թաւշագոյն չորցած սալորներ :

Օ՛ , ի՞նչ այլանդակ էր . ճիշդ ու ճիշդ քիթը մաշած ու աչ-
քերը դուրս ինկած չինական կուռք մը :

Ամէն աշունի , պարտիզպանը , երբ իր գործը կը լմննար , էն
վերջը իր ուսին կը նետէր խրտուիլակն ու տուն կը մտնէր :

Ամէն գարունի , երբ լայն ճակատներով փոքրիկ գառնուկ-
ները դուրս կ'ելլէին իրենց փոքրիկ տոտիկներով հողին պորտը
դրոշմելու , պարտիզպանը կը շալկէր իր խրտուիլակն ու պար-
տէզ կ'իջնէր :

Խրտուիլակն հոն էր . միշտ անշարժ հէքեաթի այս ճգնաւուրին պէս , որուն ափերուն մէջ , կ'ըսեն թէ , թոչուններ իրենց բոյնը դրած էին :

Օր մը սակայն տեսայ խրտուիլակը կը քալէր :

Այն օրերուն հաղիւ ութը տարեկան կայի : Մեր այդիին ճամբուն վրայ կը վազվէի . աղմուկ կ'ընէի . թոչուններուն քարեր կը նետէի . պարապ կամուրջին տակ մտնելով , սարդի առէջները կ'աւրշտէի : Ա՛խ , ո՛րքան կը սիրէի հեռաւոր , անծանօթ վայրի մը մէջ՝ պահուըտած արձադանդս արթնցնել : Մօրմէս կը հեռանայի ու կը մօտենայի այնպէս , ինչպէս զեփիւն անտառէն :

Այն օրը զարմանքս մեծ եղաւ . ձեռքերս իրար զարկի ու պոռացի .

— Մայրիկ , մայրիկ , խրտուիլակը ո՞ւր կ'երթայ :

Մտածեցի որ մօտի դրացիներուն այցելութեան եւ , կամ , մօտակայ առուէն ջուր խմելու կ'երթայ : Աչքերս զիս չէին խարեր : Ճիշդ ու ճիշդ մեր այդիին քովի խրտուիլակը , մեզմէ քիչ հեռու թումրին վրայէն կը քալէր յաղթ հասակով , ուսերը լայն ու ծուռ , յարդով լեցուած . ցորեաններու ալիքներու պէս վէտ վէտ , միեւնոյն շալվարը , թաղիքէ միեւնոյն գլխարկը , ապան . ծալ ծալ փաթթուած միեւնոյն գոտին : Այս անդամ ուսին աւելցուցած էր միայն բահ մը :

«Այդ խրտուիլակը չէ , զաւակս» , ըստ մայրս ինդալով . «Այդ մեր գեղին տափան Մարգարն է» :

Մայրս ճիշդ էր . խրտուիլակը հոն , մեր այդիին քովն էր : Ճաղատ սեխերուն մէջ կ'աշխատէր պարտիզապանը ճաղատ . գիտերսով կուրանջարներուն մէջ՝ դեռ նոր իջած արագիլ մը իր թեւերը կը ծալէր . իսկ խրտուիլակի շուրջին մօտ , պարտիզանին էն իր վիզն անընդհատ ծառին կը քերէր :

Խրտուիլակը հոն էր :

Անդին , երկու արտ հեռու կապոյտ պաստառին վրայ գծագրուած , ամպի կտոր մը անութին տակ , կ'երեւէր տափան Մարգարի նկարը հսկայ :

Վերջալոյսին , բոլոր դաշտի բանուորներուն հետ դիւլ վերադանք :

Ճամբայի վոշիներուն խառնուած էր արջառներու բառաջը , բուժուններու ճայնը . կովերը տուն կ'արտօրային փեթակի պէս լեցուն ծիծերով . կը փայլիլային խոփերը փայլուն , կը լսուէին

հնչիւնները խոփերուն : Վերջալոյսային այս խառնիճաղանձին մէջէն , բլուրի ճամբուն վրայ , առանձինն , տեսայ տափան Մարգարը :

Արտի չափ լայն իր կոնակը մեզի դարձուցած , բահը ուսին դիւլ կ'իջնէր :

Վերջալոյսը՝ ամպերուն մէջ գծած հրդեհի գեղեցիկ նկար մը կ'աւրէր : Վերջալոյսը տժգուննեցաւ աշունի գոյնով . Տափան Մարգար տակաւին բլուրին վրայ էր : Վերջալոյսը մարմեցաւ . բլուրէն անդին կ'երեւէր Տափան Մարգարի կոնակը , որ հետզդ հետէ կը թաղուէր . յետոյ ուսերը . էն վերջը՝ բահի ծայրին հետ հատած էին նաեւ արեւուն հիւանդ չողերը վերջին : Տափան Մարգար , վերջալոյսին հետ ու վերջալոյսին պէս , գիւղին մէջ ընկըդմեցաւ :

Անկից ի վեր յաճախ կը տեսնէի զինքը : Անդամ մը իրիկնադէմին , իր ջուխտ դոմէշներուն հետ դիւլ կը մտնէր ու ճամբուն վրայ իր խոշոր , ծանր կօշիկներէն արտերուն հողը կը մաքրէր , դըք , դըք , ծառին զարնելով : է՛հ ի՞նչ կօշիկ . այնքան մեծ , որ նապաստակ մը հոն շատ դիւրութեամբ կրնար իր տունը տեղաւրել : Ուրիշ անդամ մը տեսայ շալվարէն չանչուլի պէս կախուած դաշտի սէզերու հետ եկեղեցի կը մտնէր :

Կանցնէին տարիներ : Տափան Մարգար միեւնոյն էր , երկու գոմէշներով , միշտ բահն ուսին . կարծես միեւնոյն ձեւով եւ միեւնոյն տարազով ծնած ըլլար :

Շատ անդամ կը զարմանայի , թէ ինչո՞ւ թոչուններն անոր բահին վրայ չէին թառեր :

Տափան Մարգար ունէր արեւէն այրուած դիմադիծ մը : Քիթը , այտերը , երկար ու փոքրիկ անկիւններով՝ կարծես պղինձէ շինուած ըլլային : Ճակատը միշտ փոթ-փոթ , ինչպէս հերկուած արտ մը : Ունէր տափանի չափ լայն , սերմացանի թեւեր : Ան միշտ լուռ էր . եթէ պէտք ըլլար , շատ կարճ կը խօսէր : Գիւղացիները , մեծէն պղտիկ , կը յարգէին զինքը , անոր խորհուրդին զը դիմէին : Այս արտին մէջ ցորե՞ն պէտք է ցանել , թէ բամպակ , — Տափան Մարգարին կը հարցնէին : Սկրմնցու ցորենները անոր կը ցուցնէին : Երբ մանաւանդ անվարժ ցուլ մը պիտի կը թէին , Տափան Մարգարը կը կանչէին : Ան գիտէր , թէ ականջներուն ո՞ր տեղը պէտք էր չփել , որ ցուլը գառնուկի պէս հանդարտէր :

Անոր կինը , թամար , քառասունի մօտ , կարմրուկ թուշե-

ըով, աղուոր հասակով կին մը, իր էրիկն կ'ակնածէր այնպէս, ինչպէս նոր հարս մը իր կեսրարէն։ Օր մ'օրանց իր կնոջ երեսին շխնդաց. օր արեւ չտեսաւ թամար։

«Մի՛ մեղադրէք, քուրիկ», յաճախ կը գանդատէր թամար, «դժուար կրակ է, սեպէպ ըլլողին բրըշակը մրեղի։ Աղէարձան է քուրիկ, աղէարձան, քարէն ձէն կ'ելլայ իրմէ ձէն չ'ելլար։ Նեղէնիմ ձեռքերս դայեկի ձեռքեր եղան։ Է՛հ խուրպան ըլլամ, Աստուած, տեսէք նիրոջս բախտը. կուժի չափ պոյ մ'ունի. տեսնես իր էրկան հետ իրարու շողինք կը լզեն, գիշեր ցորեկ քափսնին չի հատնիր։ Բա՛խտ է, քուրիկ, բա՛խտ»։

Դիւղացի կիներուն համար գաղտնիք մը չէր, թէ Տափան Մարգար իր կինը չսիրեր, նոյնիսկ անոր հետ մէկ բարձի վրայ չի պառկիր։

Քիչ տարի չէր։ Թամար, իր էրկան սիրտը իրեն դարձնելու համար, շատ սուրբերու դաշած՝ շատ բաներ փորձած էր։

«Ամա ինտոր ըսեմ, գուգում», ըսած էր Փալմի պառաւ մը, թաս մը ջուրին մէջ նայելով. — «Երեք անդամ է կը նայիմ, Փախար մէջերնիդ ուրիշ կնիկ չեմ տեսնար։ Էրկանդ սիրտը տանողը ուրիշ կին չէ, գուգում, ուրիշ կին չէ։ Ես էստեղ դուշի խանատ կը տեսնեմ. . . Էստեղ բան մը կայ փոռած, Փախար աչքս չի զատեր թարլա՞ է թէ գոմշու կաշի։ Շատ աղէկ չեմ տեսներ. . .

Էսոր պաշխա բան օգուտ չ'ըներ, գուգում։ Եկեղեցին հաւլուէն կը բոնես պայխուշ մը։ Աղամամթնուն այդ պայխուշը կը մորթես։ Էնոր ետեւի աջ ոտքին ոսկորը կը հանես։ Երեք կտոր կ'ընես. մէկ կտորը վազան ջուրի առուի մը մէջ կը թաղես. մէկալը, եթէ կրնաս, եկեղեցիի բուրվառին մէջը կը ձգես. տահա մէկալ կտորն ալ, կէս գիշերին, հաւը որ երեք բերան կանչեց, կը վառես ու քնացած ատեն, էրկանդ քթին կը ծխես։ Էս որ օգուտ չըրաւ, պաշխա բան օգուտ չ'ըներ, գուգում»։

Թամար փորձած էր այս բոլորը, եւ սակայն «աղէարձան է, քուրիկ, աղէարձան։ Քարէն ձէն կ'ելլայ, իրմէ ձէն չ'ելլար», կը գանդատէր միշտ։

Տափան Մարգարի սիրտը կիներուն համար չէր, այլ իր գոմշներուն, արտերուն, լուծքին, ջրտուքին, այս բոլորին համար։ Ան դարձած էր տեսակ մը շարժուն խրտուիլակ, դաշտերու ողի. . .

Ան կը սիրէր իր գոմշները, անոնց հետ կ'ապրէր, անոնց հետ կը խօսէր սրտանց. — զոյդ մեծղի գոմշներ՝ ճակատներուն վրայ զոյդ սպիտակ նաշխեր, փիւնիկ թռչունի նկարին նման, կարծես կարկտնուած լուսնի լոյսեր ըլլային. զոյդ գոմշներ՝ պարարտ դնդերներով, Տափան Մարգարի կուրծքին չափ լայն ճակատներով, ամբողջ լեռ մը իրենց ետեւ քաշելու չափ հուժկու կու վիզերով։

Ամէն գարունին Տափան Մարգար իր գոմշներուն հետ դաշտ կ'ելլէր։ Դաշտը, գարունին մէջ, գոմշներն իրենց փնջածակերը կը լայնցնէին, թեթեւ փոթորիկի պէս անցնող հովերն ամբողջութեամբ կը չնչէին, եղջիւրներով թումբեր կը փորէին, հըպարտ գլուխնին վեր բռնած, կը վազէին, կը հետային, ինչպէս հսկայ չոգեմեքենաներ։ Ո՛րքան մեծ հաճոյք էր Տափան Մարգարին համար։

Ան հոն, արտերուն մէջ էր միշտ, քարերը կը հաւաքէր, նոյն իսկ կոչկոռ հողերը ձեռքով կը փշէր, տեսակ մը փայփայանք արտերուն։ Միշտ հոն, արտերուն մէջ։ Քմայքոտ հովերը, փոքրիկ, չարաճճի մանուկներու նման, անոր հետ կը կատակէին ու սուլելով, քրքջալով ցորեաններուն մէջ կը պահուէին։ Վերէն անցնող թռչուններ ուսերն ի վար կը ծրտէին։ Երբ ջաղրէն վերջ մուկեր սպաննելու կ'երթար, հոն իրեն ընտանի արագիլներն սպիտակ՝ իր սուքերուն քովին չէին հեռանար։

Ամէն իրիկուն, երբ դաշտերէն տուն կը վերադառնար, տան խոնջան շտկած՝ իրեն կը սպասէին. տան միւս աշխատաւորները վաղուց վերադարձեր էին. ուշ մնացողը ինքն էր միայն։

Կերակուրէն վերջ Տափան Մարգար, նըդարան կը փաթթէր ու պահ մը՝ բարձին կոթնած՝ հանդիստ կ'առնէր։ Եւ ի՛նչ հանդիստ։ Անոր մէջ դաշտի բովանդակ անհանդստութիւնը կարայնպէս, ինչպէս գիշերուայ լուսեամբ մէջ յորդ առու մը պիտի փլէր. խաղաղ ցորեաններուն մէջէն հովը պիտի անցնէր եւ կամ հերկուած արտին մէջ լծուորուկ մը պիտի շարժէր։

Տափան Մարգար այս անդամ վաղուայ հազար ու մէկ գործերու մասին կը մտածէր։ Կը մտածէր, որ Ակերուն քովի արտին կաւառները պէտք է շտկել, որովհետեւ վաղը գիշեր ջուրին օրն է։ Խրածի առուն պէտք է աւելի խորունկցնել։ Տան ժմնած երկու կովերը այս տարի պէտք է լաւ ցուլի մը յանձնել։ Յետոյ քաղաք երթալ պէտք կայ։

Ան կը մտածէր այս բոլորը, մինչ դունաւոր միջատ մը՝ թա-
ղեքէ գլխարկին վրայ պաղպած՝ իր բարակ ոտքերը կը խառնէր:

Ճըդարան գեռ չլմնցած՝ ծանր ծանր կ'ելլէր տեղէն, տան
աշխատաւորներու ամէն մէկին վաղբւայ գործերը կը բաժնէր
ու կ'իջնէր վար, գոմէշներուն քովկ:

Օր մը, գարունի կապուտակ առաւօտ մը, Տափան Մարդար,
ժամուն բակը, մէկ քանի ծունկ աղօթք ընելէ յետոյ, իր գոմէշ-
ներուն հետ դաշտ իջաւ: ի՛հ, ի՛նչ զարմանք. իրմէ կանուխ
դաշտ իջնղներ եղած էին:

Արտոյտները, հոն, վեր կը թրվուային, վար կ'իջնէին, թէ
իրենցմէ ո՞րը առաջին անդամ արեւուն առաջին ճառապայթը
պիտի ողջունէ: Թուրիին տակ շարժողը նապաստակ մըն էր:
Ժամբու երկայնքին շարուող թթենիներուն վրայ իջնող ելլողը
յոպու թուչունն էր. մինչ վերը երկնքին — աշխարհի կապուրակ
ստուերին վրայ կը թափառէր մութ ամպի կտոր մը շուարուն:

Արեւն իր առէջները առաջին անդամ Տափան Մարդարի թա-
ղեքէ գլխարկին նետեց: Արշարոյսի այլազան գոյները՝ գոմէշ-
ներու փայլուն սեւութիւնով օծուն, լայն կոնակին վրայ սկսան
փողփողիլ: Առաջին անդամ լեմոնագոյնը, յետոյ պղնձագոյնը,
բաց նարնջագոյնն ու ոսկեգոյնը. արշալոյսը հետզհետէ կը ճեր-
մկնար արծաթէ գոյնով, հեռո՛ւ, բլուրին վրայ ճեւելով Տափան
Մարդարի ու գոմէշներու յաղթ ստուերները:

Երկնքի վրայ ամպի կտորները շատցան ու իրարու մօտ հըս-
կայ փիղերու երամակ մը կաղմեցին: Ամպերը, մուրճով զարնը-
ւած պղինձի պէս հնչեցին: Յետոյ ցանուեցան շատ խոշոր անձ-
քեւի մի քանի կաթիլներ: Դաշտի բանուորներէն շատեր տուն
շտապեցին: Թրթուրներ ճամբաներուն վրայ, որդեր հողերէն
ըլուրս ելան: Ցանկարծակի սկսաւ տարափ մը, յորդ ու միանը-
ւագ: Ամպերը կը դպրուային, կայծակը շեղրի պէս սուր, եր-
կընքի կուրծքը կը պատոէր. դաշտերուն մէջ չփոթ, իրարան-
ցում մը կար: Դաշտի անլեզու կենդանիները հոս հոն կը վաղ-
վղէին օտար ու աղաչաւոր բառաչներով:

Հորիզոնին մօտ նախիրը ահաղարհուր գիւղ կը վաղէր:
Ծառերը ճեղքուեցան. տերեւներուն ներքեւ ապաստանող թըռ-
չունները հատիկ հատիկ վար թափեցան թաւալդոր: Այս սար-
սափը հաղիւ կէս ժամ տեւեց: Ամպերը հանդարտեցան, տարա-
փը դաղարեցաւ յանկարծ: Ու նորէն արեւ, նորէն դարուն:

Գիւղացիներն իրենց ծածկուած տեղերէն դուրս ելան, իրա-
րու ձայն տուին: Լուրը տարածուեցաւ գիւղին մէջ:

Թթերու ճամբուն վրայ Տափան Մարդար կայծակէն զար-
նուած էր:

Թթերու ճամբուն վրայ, գոմէշները զոյդ, քարայրներու
մութ բերաններու նման ահաւոր, ինկած էին անկենդան:

Մէկին եղջեւը կոտրած էր, միւսինը՝ գետնին մէջ խրած:

Կայծակը շեշտ գոմէշներուն զարկած էր. Տափան Մարդար
ծանր կերպով շանթուած՝ տակաւին կը շնէքր:

Գիւղացիները՝ սայլի մը վրայ դրած՝ զայն տուն տարին:

«Դըժար թէ ապրի», — կ'ըսէին շատեր:

Մահիճին շուրջ հաւաքուած՝ դրացիները նկատեցին, որ մա-
համերձը իր կոնակին վրայ աւելի շտկուեցաւ: Իր այլանդակ
ու այրուած դէմքի շարժումով մէկը կը փնտոէր: Ոմանք կար-
ծեցին, որ վերջին անդամ իր կինը, Թամարը կը փնտոէ: Թա-
մարն հոն էր, շատ մօտը, ամբողջ հասակը լացով փլած: Ա՛հ,
եթէ վերջին անդամ միայն իր անունը տար, Թամար պիտի մոռ-
նար, պիտի ներէր ամէն ինչ, որպէս թէ ոչինչ, ոչինչ պատա-
հած ըլլար:

Տափան Մարդար իր փնտուտուքին մէջ էր: Իր ճեռքը անկող-
նէն դուրս հանեց, պիշ պիշ, ապակենման աչքերով իր շուրջ հա-
ւաքուողները դիտեց:

«Ո՞վ կ'ուղես, Մարդար Արար», — հարցուց իր եղբայրը:

«Քուշնան մարագին քովն է, Մարտիկ, էսօր գոմէշներուն
դուն նայիր: էդ արտը կիսատ մնաց, ևս վալը կերթը տէ կը
թամամցնեմ»:

Խօսեցաւ Տափան Մարդար դողդոջ ու դրեթէ անհասկնալի
բառերով:

Ան այլեւս իր կիսատ թողուցած արտը չպիտի կրնար լմնցը-
ներ: Ա՛խ, եթէ գիտնար թէ գոմէշները ի՛նչ եղած էին:


Այդ երեկոյ, Տափան Մարդարենց տան բակին պատն ի վեր,
գիւղին ժամկոչը հակայ դադաղ մը երկնցուցած էր:

Մեռելը եկեղեցի պիտի տանէին:

ՄԻԶՈ

Այն տարին կենդանիներու...

Մ Ի Զ Օ



ՅՆ տարին կենդանիներու համաճարակ կար . եղներ
լուծքերուն տակ , կովեր նախիրին մէջ կ'իշնային :
Այն տարին , չգիտես ո՞ր ցաւով մեռաւ նաեւ Լոլիկ
Օվանը :

Լոլիկ Օվան , երբ մեռաւ , իր ետեւ թողուց խարխուլ տնակ
մը , կեռասի փայտէ շինուած լաւ ծխամորճ մը , կին մը , կռնակը
նաշխուն կով մը ու տասնչորս տարեկան զաւակ մը — Միջօն :

Հօր մեռնելէն յետոյ Միջօն դարձաւ գիւղին ստահակ պա-
տանին , որ կը հագնէր պատուուն ու կարմիր վարտիկ : Աժառ-
ները գրեթէ կիսամերկ էր , իսկ ձմեռ ժամանակ վրան կը ձգէր
իր կռնակին յարմարցուած Հօրը պան :

— Ախ , Միջօ , Միջօ , տնաւեր Միջօ , մսուրը դատարկ՝ է՛տ
կովն անօթի ոտքե՞րը կրծէ . ոտքերդ կրծես , տնաւեր Միջօ :

Միջօ՝ կովը դաշտէն նոր տուն բերած՝ այս անգամ տանիք
ելած էր , իրենց ծխնելոյդին ներքեւ թառ եկող ճնճղուկները
քարոտելու :

Միջօն կը լսէր ծխնելոյդէն ծուխի պէս ելած իր մօր անէծքը :
Վար կ'իշնէր ու կովն ու Միջօն միասին դաշտ կ'երթային : Կո-
վը՝ առջեւէն , ծոյլ ծոյլ , պոչը կողերուն ծեծելով . Միջօն՝ ետե-
ւէն , երդ մը սուլելով :

Գարուն որ կը բացուէր , Միջօն կը դառնար դաշտերուն պա-
նը , եթէ միայն այծի ոտքեր ունենար : Սուրբ Սարգիսի լեռան
մէջքէն անցնող քաղքի ճամբորդներ , յաճախ կը տեսնէին , որ
ան վարը հովտին մէջ , կովին չուքին ներքեւ ազուաւի մը դիակը
կը քաշքէր եւ կամ արեւէին տակ , կուռքի պէս կանգնած , ա-
կանջներէն կախ նապաստակ մը կը չարչրէր :

Երեկոյին , երբ դաշտի մշակները՝ տուն վերադարձած՝ լուծ-
քերը վար ու եղները ներս կ'առնէին , ուշ ատեն , կը տեսնուէր
Միջօն , որ՝ կովին վրայ հեծած՝ գիւղ կը մտնէր : Արեւէն այ-
րըւած մերկ սրունքները կախ , ուսին երկնցուցած փայտի մը
ծայրէն այս անգամ կախած էր անծեղ մը՝ սեւ ու սպիտակ :

Միջօի այդ օրուայ զոհը անծեղ մըն էր, որ միջօրէի շողուն մի քանի անդամ ուղած էր թառիլ կովին կոնակին վրայ՝ սեւ ու սպիտակ:

Միջօն թեթեւ ոստումով կովին վար կը ցատկէր: Իր շուրջը կը հաւաքուէին տարեկից պատանիներ՝ եկեղեցին նոր եկած, նաեւ մշակներ, դաշտէն նոր դարձած:

— Միջօ, պայխուշն ինտո՞ր կը ձէնէ — կը խօսէր մշակ մը:

Միջօն կը կծկուէր պատին տակ, աչքերը կը բանար ու կը կանչէր լուսնին նայող բուժն պէս:

— Միջօ, ձեր կովն ինտո՞ր կը պոռայ — մէջ կ'իյնար ուրիշ մը:

Միջօ երկու ձեռքերը ոտքեր կ'ընէր, քիթը կը տնկէր ու կը պոռար ճիշդ ալ իրենց կովին պէս — մօ՛, մօ՛:

Միջօ գետին կը պառկէր ու կը նմանեցնէր նապաստակին քնանալը, սկիւտին ընկոյզ ուտեմլը, կը նմանեցնէր թուշուններու զանազան ձայները: Մինչ անդին, կովը համբերանքի տէր, դըլուխը կը չանչէր, կոնակը կը լիդէր ու կը սպասէր, մինչեւ որ վերջի վարագոյրն իջնէր:

— Ախ, Միջօ, Միջօ, հողդ ես փորեմ: Տնաքանդ Միջօ, ժամուռներն ելան, էս մութը կոխեց, կովն ո՞ւր թողուցիր: Ես ըւ կը սպասեմ, որ կովը կթեմ:

Մայրն էր որ փողոցներն ինկած կ'անիծէր, Միջօն կը փնտըռէր: Միջօն հեռուէն երբ լսէր իր մօր անիծքը, կը կորսուէր յանկարծ:

Այդ գիշեր Միջօն այլեւս տուն չէր երթար:

Գիշերները շատ ուշ ատեն, երբ գիշեղացիները յոզնած, ճակատնին աստղերուն՝ տանիքներու վրայ կը քնանային անխոռվ, Միջօն Մրտօննց տան քովի պարտէզէն վար կը ցատկէր, յետոյ վեր կը մագլցէր թթենիէն ու կամաց մը կ'անցնէր Մրտօննց չարտախը ու հոն կակուղ ցախերուն մէջ շունի մը պէս ծուարած կը քնանար:

* * *

Քինկ, ֆլինկ, ֆլինկ:

Զրաղացքին դռան առջեւ, ջաղջապան նաւօն գործին մժղած՝ քարը կը կոանէր. ետեւ նայեցաւ, երբ ցուիքէն վար թըփ, բան մը վար ցատկեց — Միջօն էր:

— Հէր օրհնած, այդ դո՞ւ ես, Միջօ — խօսեցաւ նաւօն. ես ալ կարծեցի աղուէս էր փախաւ: Եկ նստէ, Միջօ, տես քարն ինտո՞ր կը տաշեմ: Սովորէ, Միջօ, հայրդ իմ լաւ բարեկամն էր. հա՛, տես, էսպէս, նստէ հոս:

Ու ջրաղացպանը նորէն մժղած կը տաշէր:

Քլինկ, ֆլինկ, ֆլինկ:

Յաջորդ առաւօտ, մութն ու լուսուն, ծեր ջրաղացպանը Լոմիկ Օվանենց դուռը կը թակէր:

— Աջի Սառիկ,

— Ի՞նչ է, նաւ ամու:

— Երէկ էդ Միջօն թութունիս տոպրակն ու չպուխս գողցաւ: Լաւ չպուխս էր, Սառիկ, քսան տարի էր քովս էր: Առանց չպուխս չեմ կրնար մնար: Ես ինտո՞ր գիտնամ, ես քար կը տաշէի, Միջօն քովս նստեր էր: Հեղ մալ նայեցայ՝ նէ՛ չպուխս կայ, նէ՛ Միջօ:

— Ախ, Միջօ, Միջօ, եօթն օր հոգի տաս, տնաւեր Միջօ, կ'անիծէր մայրը:

— Մանիծէր Սառիկ, նահիլութիւն է:

— Ինտո՞ր չանիծէմ, զուրպան նաւ ամու. Երէկ ըլ էդ քէլ զուկասը եկած էր. մեր մարդուն մեռնելէն ասդին, էդ մարդը իմ տունը մտած չէր:

— Աջի Սառիկ:

— Ի՞նչ է զուկաս:

— Էդ Միջօն ո՞ւր է:

— Տեսնէիր մէյ մը, նաւ ամու, հերսոտ, քէլը տաքցէր էր:

— Առաւօտ կանուխ, հաւերը չարթնցած, Միջօն կ'երթայ էդ Ա. Սարդիսի լեռնէն քէլ Ղուկասին դուզախը կը գողնայ: Ես ինտո՞ր ընեմ, զուրպան նաւ ամու. գիշերները տուն չ'գար: Անցեալ օր քարն ինծի նետեց, քէչ մնաց գլուխս ծակէր:

Մինակ նաւօն չէր որ գանգատի եկած էր, ոչ ալ քէլ Ղուկասը: Օր չէր անցներ, որ Լոլիկ Օվանին դուռը չթակէին, Սառիկին չպուային դռնէն:

Բէնճակէրները կուգային Միջօն կը մինտոէին, երբ իրենց նոր ցանուած արտերուն մէջ կովի ոտքերու հետքեր գտնէին: Խաթուն Մաման կուգար, երբ իր հաւերէն մէկուն ճուռը կոտրած տեսնէր:

Զաղջիպան նաւօն հաղիւ փողոցի անկիւնը անցած էր, հեղ



մալ տեսնես՝ ներս մտաւ Մանան պաճին:

— Աջի Սառիկ, մուրս գլխիդ, էդ Միջօն ո՞ւր է:

— Ի՞նչ է Մանան պաճի:

— Աջի, էդ ձեր տղան, աղբիւրին ճամբան, մեր նոր հարսին կուժն է կոտրեր: Նովնոր, կարմիր կուժ էր, Սառիկ, քարը որ կը նետէ հարսին ուսին, ջախ վար կը ձգէ: Խեղճ հարսը տուն եկաւ վրան գլուխը ջուրին մէջ: Զահար, դուն ալ կ'ըսես, տղայ ունիմ:

— Ես տղայ չունիմ, Մանան պաճի, ես էղպէս տղայ չեմ ուզեր, Սառիկը կը խօսէր լալով — Ես ինչ գլուխս լամ, թող էս բրիշակը գլխիս փէքր, որ էս օրերը չխեսնայի: Ախ Միջօն, Միջօն իմ կաթը, էդ պոյըդ առնես ու գետին մտնես, տնաւեր Միջօն:

— Մի նեղուիր, Սառիկ, տահա պղտիկ է, վաղը էղպէս չմնար: Աշունը կուղայ: Պղրոցը որ բացուի, տղադ դպրոց դիր որ գիր սորվի, տիրացու ըլլի, — Թելաղրեց Մանան պաճին:

Մանան պաճուն թելաղրութիւնը նոր չէր: Լոլիկ Օվան, ողջ եղած պահուն, յաճախ ըսած էր Սառիկին.

— Սառիկ, դատինք, բանինք մեր զաւակը դպրոց դնենք, որ դիր սորվի, չոպան չմեծնայ:

Էրկան մեռնելէ յետոյ, ամէն աշունին, երբ դպրոցը կը բացուէր, Սառիկ ի զուր կը փորձէր Միջօն դպրոց խրկել:

Աշուն էր: Կալի աշխատանքները գրեթէ լմնցած էին, թըռչուններու դունաւոր թեւերը վաղուց անցած էին երկնքի կապոյտէն:

Կիրակէ մը, Սառիկ եկեղեցին վերնատունէն լսեց նոր շարական երգողի մը ձայնը: Եկեղեցին լմնանէլ յետոյ, Սառիկ տեսաւ որ դուռին վրայ՝ փանդալօն հազած, առանց արախչի երկար գլխարկ մը դրած, տարիքոտ, ուսերը կլորցած, ծխախոտի շատ գործածութենէն պեսիրը դեղնցած մէկը, երէցփոխին հետ տուն կը քալէր:

Անտարակոյս, դիւղին նոր վարժապետն էր:

Յաջորդ օրը, Սառիկ աւելի կանուխ, կոչնակէն առաջ արթնցաւ: Տակաւին մութ էր փողոցին մէջ, երբ դուրս նայեցաւ ու տեսաւ Միսի աղբարը, որ էշին վրայ բամպակ բեռցուցած ու առաւոտեայ աղօթքը «Տէր զի բաղում»ը խօսելէն քաղաք կ'երթար:

— Միսի աղբար, դուրպան հոգուդ, էս տասը փարան տամ, մեր Միջօնին քերական մը բեր, — խօսեցաւ Սառիկ:

Այդ երեկոյ, երբ կովն ու Միջօն դաշտէն տուն դարձան, մայրը քերականը Միջօնին տալով պատուիրեց, որ վաղը փոխանակ կովն դաշտ տանելու, կանուխ եկեղեցի երթայ, անկից ալ դպրոց: Ու ինք ալ զրադեցաւ ճրագին առջեւ Միջօն դպրոցին մինտէրը կարելով: Սառիկ խօսած պահուն կը ջանար իր լեղուին մէջ քաղցրութիւն դնել, խոստումներ ընել, որ Միջօն չնեղանար, չփախէր տունէն:

Միջօն այսեցաւ քերականին, որ նովնոր կանանչ կողքերով զրոյի մըն էր, ու ճրագին առջեւ ոտքերը ծալլած սկսաւ թերթատել. անոր քով նոյնպէս ոտքերը ծալլած նստած էր այդ ապրուայ ծնած հորթը:

Քերականին կողքին վրայ կար Սուրբ Մեսրոպի նկարը, լայն, լուսապսակ ճակատով. աջ ձեռքը ձախ կուրծքին վրայ՝ խոչոր ու բաց աչքերը դէպի երկինք իր գիւտին համար լոյս կ'աղերսէր: Երկրորդ էջին վրայ Միջօն տեսաւ քառաթեւ խաչ մը: Աւելի թերթատեց եւ ի՞նչ տեսնէ՝ ճիշդ ու ճիշդ քէլ Ղուկասին կուզալիլ: Տեսաւ Խաթուն Մամային կուռթը՝ ծագերը թեւերուն տակ առած:

Քերականը Միջօն աշխարհն էր. տեսաւ թուչունի բոյներ, նապատակներ, նաեւ թաթօենց չունը, Քոմոն:

Միջօն սիրեց քերականը, մի քանի անդամ թերթատեց պատկերները ու, բարձին վրայ դնելով, քնացաւ:

Գիշերը Միջօն երազին մէջ տեսաւ, որ իր կանանչ կողքերով քերականը՝ իր կանանչ թեւերը բացած՝ հովտին մէջէն կը թըռէուէր: Ու կովն ու ինք՝ քերականին թոփին ու եկեղեցիի գմբէթին վրայ թառիլը կը դիտէին:

Առաւօտ կանուխ, Միջօն կիրակնօրեայ էնթարին հագաւ եւ, մինտէրն ու քերականը անութին տակ, ուղիղ եկեղեցի գնաց: Եկեղեցիին մէջ, Միջօն մինտէրն ու քերականը անութէն վարչըրաւ. միւս ձեռքով ալ ժիր բռնած էր ֆեսը ու բարձր ձայնով կը խօսէր իրենց դրացի Մանուէլին հետ ըսելով, որ քէլ Ղուկասին դուզալիը իր քերականին մէջն է:

Միջօն բարձր ձայնով խօսիլը, խաչ չհանելը, մինտէրն ու ֆէսը վար չգնելը, նոյնիսկ աշակերտ ըլլալու երեւոյթը բաւական էր, որ աշակերտներուն մէջ իյնար խնդուք մը: Ոմանք ե-

կեղեցին մէջ, իրենց խնդուքը զսպելու համար, ձեռքերնին բերաններուն կը սեղմէին:

Եկեղեցին յետոյ, աշակերտները իրար հրմշտկելով ուղիղ դպրոց ելան: Անոնց հետեւեցաւ Միջօն ու գնաց իրենց դրացի Մանուէլին քով մինտերը փոեց նստեցաւ: Հեղ մ'ալ, տեսնես, ժամկոչին տղան մօտեցաւ Միջօն:

— Հէ՛յ, Միջօն, էս իմ տեղս է, ելիր իմ տեղէն:

Միջօն իր տեղէն հեշտ ելլողներէն չէր, նոյնիսկ կը պատրաստուէր ժամկոչի տղուն զարնել արմուկով, եթէ վարժապետը ներս չմտնէր ու աշակերտները չլոէին յանկարծ:

Ժամկոչին տղան ուղիղ վարժապետին գնաց գանդատելով.—

— Վարժապետ, Միջօն տեղս է առեր:

Վարժապետին համար բոլորովին նոր անուն մըն էր:

— Միջօն ո՞վ է, — հարցուց վարժապետը:

— Լոլիկ Օվանենց Միջօն:

Վարժապետը տեսաւ սիւնին մօտ նորեկ տղայ մը, որ բարձր ձայնով կը խօսէր ու իր քերականին պատկերները Մանուէլին կը թերթատէր:

— Հոս եկուր նայիմ, տղայ, — խօսեցաւ վարժապետը Միջօն:

Միջօն՝ իր քերականին պատկերներով զբաղուած՝ բնաւ չի նկատեց, որ վարժապետը իր հետ կը խօսէր, մինչեւ որ իր մօտի աշակերտները հրմշտկեցին արմուկներով:

Միջօն իր տեղէն ելած պահուն տեսաւ, որ մինտերը իր եւսէն կը վազէր: Աշակերտներուն մէջ ինկաւ բարձր քրքիջ մը: Միջօն գրեթէ շուարած էր:

— Այդ ո՞վ ըրաւ, — հարցուց վարժապետը:

— Մկըրը, — մատնեց տղայ մը անկիւնէն:

Անկասկած Միջօն ձախ կողմը նստող կուզ Մկըրին գործն էր, որ մինտէրը, կամաց մը գնդասեղով Միջօն փէշին փակցըւած էր:

— Մկըրը ոտքի, — պոռաց վարժապետը:

Ոտքի կանգնեցաւ հիւանդուտ, գրեթէ կանանչ աչքերով տղայ մը:

— Զեռքդ բաց:

Մկըրը վախվիսելէն բացաւ իր ձեռքը ու վարժապետը անոր ափերուն զարկաւ փայտի երկու հարուածներ:

— Ըսէ, տեսնեմ, անունդ ի՞նչ է, — խօսեցաւ վարժապետը, Միջօն դառնալով ու դէմքը հետզհետէ խստացնելով:

— Միջօն, պատասխանեց համարձակ:

Աշակերտները նորէն խնդացին, որովհետեւ Միջօն սովորականէն շատ բարձր ձայնով պատասխանեց:

— Լուցէք, — պոռաց վարժապետը աշակերտներուն, ձեռքի փայտը մի քանի անգամ սեղանին զարնելով:

— Ի՞նչ է մականունդ:

— Միջօն, Միջօն, — կրկնեց Միջօն աւելի բարձր ձայնով:

— Ես քեզի մականունդ կը հարցնեմ:

— Օվանեան, — խօսեցաւ տղայ մը անկիւնէն:

— Այդ ով էր, — զարձաւ վարժապետը:

— Կրպօն, — մատնեց ուրիշ մը:

— Կրպօն ոտքի:

Ոտքի կանգնեցաւ գիրուկի, կարճ հասակով տղայ մը:

— Բաց ձեռքդ. Ես քեզի չհարցուցի, այնպէս չէ՞:

Ու փայտի երկու հարուած տալով, դարձաւ Միջօն:

Լսել կ'ուզեմ ինչեա՞ն էք. Հօրդ անունը ի՞նչ է:

— Լոլիկ Օվան, — պատասխանեց Միջօն:

— Լաւ. բաց տեսնեմ քերականդ, Միջօն, — խօսեցաւ վարժապետը, ճակատին կնճիռները քակելով:

Միջօն ճախ ձեռքի բթամատը բերանին քսեց ու բացաւ այն էջը, ուր կար քէլ Ղուկասին դուզախը:

— Զէ, այդ տեղ չէ, սկիզբը բաց:

Վարժապետը բացաւ անտեղը, ուր կար խաչը ու անոր տակ շարուած էին Մեսրոպեան երկաթաղբերը:

— Ըսէ, Ա, — սկսաւ վարժապետը, վեր վար ձեմելով:

— Ա, — կրկնեց Միջօն՝ մատը առաջին գրին վրայ դրած:

— Բ:

— Բ:

Միջօն կը կրկնէր տառերը մեքենաբար ու միեւնոյն ատեն վարժապետին երեսը կը նայէր, կարծես վարժապետին երեսին վրայ գրուած ըլլար:

Միջօն՝ վարժապետի վեր վար քալուածքին հետեւելով, վարժապետին հետ արտասանեց ԵՒ, Օ, Ֆ, մինչ մատը տակաւին Զին վրան էր:

— Լաւ, եկուր այս անկիւնը նստէ, — խօսեցաւ վարժ-

պետը, — կը տեսնեմ, որ բաւական հասակ առած ես, բայց Ա.,
Բ., Գ-ը չգիտես դեռ:

Միջօն մինտերն առաւ կուզ Մկըրին դիմաց նստեցաւ:

Հազիւ ժամ մը անցած էր, երբ ճիշդ քովը նստող փոքրիկ
Մինասը վարժապետին քով գանգատի դնաց:

— Վարժապետ, Միջօն ինծի կը զարնէ:

— Միջօն ոտքի: Բաց ձեռքդ:

Միջօն առաջին օրն ու առաջին անգամն էր, որ կերաւ փայ-
տի երկու հարուածներ:

Այդ օր Միջօն իր քերականին կանանչ կողքերը պատուած էր
արդէն:

Երկրորդ օրը ձախ կողմի տղան էր որ գանգատեցաւ:

— Վարժապետ, Միջօն դրիչս գողցաւ:

— Վարժապետ, Միջօն ինծի հայհոյեց, — վրայ բերաւ ու-
րիշ մը:

Երրորդ օրը Միջօն սկսած էր իր քերականին լուսանցքնե-
րուն վրայ թուչունի պատկերներ գծել, որոնք աւելի մկրատի կը
նմանէին:

Կէսօրի մօտ էր: Միջօն տեսաւ, որ արեւի պատառ մը պա-
տուհանին ճեղքէն ուղղակի ձեռքին վրայ ինկաւ. ա'խ, որքան
վեղեցիկ էր: Միջօն աչքին՝ արեւը հետղհետէ չնչաւոր էակ մը
կը դառնար: Լոկ փոքրիկ պատառ մը արեւի, իր ձեռքին վրայ.
Սակայն դուրսը, հովտին մէջ, արեւի ծով կար, ուր Միջօն կըր-
նար արեւի լոգանք առնել:

Միջօն ինքնիրմէ կ'ելլէր, մանաւանդ երբ դպրոցի պատու-
հանին քովէն թուչունի շուք մը քսուելէն կ'անցնէր: Միջօն երե-
ւակայեց դուրսը, գեղեցկութիւնը աշունին: Երեւակայեց տե-
րեւները, որ ճամբաներուն վրայ կը վազէին ու կամուրջներուն
վրայ խելագար պար կը դառնային. Երեւակայեց ծառերը բոցի
գոյնով բռնկած ու կարծես լսեց չոր բարտիի մը դադաթէն, հո-
վէն տարուրեր, ագռաւի մը կունչը: Ու ինք, աշունի այդ հա-
մերգութեան մէջէն չէր անցներ հովին ու կովին հետ:

Դպրոցին պատերը հետղհետէ կը թանձրանային. աւելի կը
թանձրանային կարծես վարժապետին յօնքերը:

— Է՛ւ, մարդիկ ի՞նչ անդութ են:

Միջօն դպրոցին մէջ բանտեցին, իսկ կովն՝ ախոռին:

Կովն ալ, անդին, ախոռին մէջ, կը մորմոքար եւ մինչեւ

վերջը աչքերը ախոռին փոքրիկ երդիքին յառած՝ կը բառաջէր:
Փոքրիկ երդիք մը, ուրկէ շատ բարակ շող մը, միայն օրուայ ո-
րոշ ժամին, սարդի թելերուն մէջ կ'իյնար: Ու Միջօն ու կովին
մէջ կ'ապրէր միեւնոյն անխառն զգացումը:

Միջօն մտազրեց վազը դպրոց չմտնել, մանաւանդ որ իր դէմ
նստած էր կուզ հիւանդ Մկըրը ու զինք բարկացնելու համար լե-
զուն կը հանէր:

Երկու օր էր, որ Միջօն կորսուած էր: Աշակերտներէն ո-
մանք տեսած էին զայն՝ ծառի մը վրայ ելած, թուչունի մը բոյնը
կ'աւերէր: Ուրիշներ չային մէջ լոգնալը տեսած էին:

Երրորդ օրը, մայրը, Սառիկ՝ Միջօն իր կոնակին վրայ ա-
ռած՝ դպրոցի դունէն ներս մտաւ ու ծրարի պէս թըկվ վարժա-
պետին առջեւ ձգեց: Միջօն վրան գլուխը փակած էին սարդի
թելեր ու ցախեր:

— Վարժապետ, դուրպան հոգուդ, ծեծէ, ծեծէ, անոր լէշը
քեզի հալալ. միսն ըլ քեզի, ոսկորն ըլ, վարժապետ: Էղ Մրտօ-
նեց չարտախի ցախերուն մէջէն հանեցի: Ծեծէ, վարժապետ,
թող կոտրտին ծնկները: Քերականը կորանցուցեր է: Հինգ օր
չեղաւ առնելս, վարժապետ. ի՞նչ գլուխս լամ, ես ինտոր ընեմ:
Ախ, Միջօն, Միջօն, զիս տարտի բերիր, տարտի գաս, Միջօն, — խօ-
սեցաւ, անիծեց մայրը, մինչ Միջօն դպրոցի բաց դունէն ուրիշ
փախուստ մը եւս կը փորձէր:

Այդ երեկոյ մայրն ի զուր սպասեց. Միջօն տուն չգնաց:

Վարժապետն այլեւս ձանձրացեր էր. ձանձրացեր էր նաեւ
մայրը:

Միջօն դպրոցին մէջ պահել անկարելի էր:

Այդ ձմեռ, Միջօն յատկանշական մեծ բան չունեցաւ: Սատ-
կեցուց կատու մը, մի քանի շուներու անուններ մկրտեց. նաեւ
գողցաւ քէլ Ղուկասին դուզախը աղուէսով միասին:

Զմեռ ցերեկները Միջօն մսավաճառին քովէն չէր հեռանար:
Շատ հպարտ կը զգար, երբ մսավաճառը իրեն հետ կը խօսէր եւ
կամ գործ մը կը յանձնէր:

— Միջօն, գնա մեր տունէն էծը բեր:

Միջօն կը վազէր:

— Միջօն, գնա աղբիւրէն ջուր բեր:

Միջօն չէր մերժեր:

Միջօն կը սիրէր մսավաճառին օգնել, նոյնիսկ առանձնաշը-

նորհը կ'ունենար իր սուր, մատղաշ ձայնով մսավաճառին մսին
գինը պոռալու:

Միջօն կը սիրէր մսավաճառ ըլլալ, դանակներով լեցուն կա-
շիէ գոտին կապել, պեսերը ոլորել, ֆէսը ծուռ դնել ու արախչի-
ին մէկ ծայրն ալ ետեւ, ծոծրակին վրայ ձգել:

Իսկ ձմեռ գիշերները, Միջօն շատ անդամ Մրտօննց ախո-
ռին մէջ կը լուսցնէր:

Մրտօննց ախոռը ունէր մեծկակ սաքու մը, ուր ձմեռ ժա-
մանակ եկեղեցին դուռը կանգնող մուրացիկներ կը պատսպար-
ռէին ցուրտէն:

Միջօն շատ անդամ կը հանդիպէր անծանօթ մուրացիկնե-
րու: Ոմանք բոլորովին կոյր, ասկայն երգել գիտէին: Ուրիշներ,
մէջքերը տուլրակի պէս ծուռ, չուած աչքերով, կը սիրէին Միջօ-
ին իրենց սիրահարական դրուագներէն պատմել: Միջօ նոյնիսկ
տեսած էր մուրացիկներ, որոնք տափ ունէին ու գիշերի լուռ
պահուն, ուրախ զուարթ պար կուգային: Ցերեկի այդ մոայլ
երեսով խեղճուկ մուրացիկները չէին: Սակայն եկող ու անցնող
այդ քըջուոր ասպետներուն մէջ, Միջօն սիրած էր՝ հէքեաթ
պատմող մէկ աչքը փուճ մուրացիկը:

Միջօ իշուն փալանին վրայ պառկած, իսկ մուրացիկը իր
հացին տուլրակը բարձ ըրած կը քնանային քով քովի: Հեղ մ'ալ,
տեսնես, մուրացիկը ձայն կուտար:

— Միջօ:

— Հը՛ը՛ը՛:

— Արթո՞ւն ես:

— Հը՛, հը՛:

— Խորոզները կանչեցի՞ն:

Միջօ չէր արթննար, մինչեւ որ մուրացիկը չըսէր.

— Արթնցիր, Միջօ, էս հեղ թռչող ձիուն հէքեաթը պիտի
պատմեմ:

Միջօն կը ձմռաէր քիթն ու աչքերը: Կ'արթննար: Որքա՞ն
կը սիրէր մուրացիկին հէքեաթները լսել: Միջօի համար հէք-
եաթները իրական կեանքեր էին ու դոյութիւն կ'առնէին այն ա-
տեն, երբ մուրացիկը կը սկսէր:

— Կար ու չկար թագաւոր մը կար...

Միջօն հէքեաթի հերոսին հետ թռչող ձիուն վրայ կը հեծ-
նէր, արար աշխարհ կը թռչէր, դեւերուն հետ կոիւ կ'ընէր, իր

աղջիկը կ'աղատէր եւ ինչե՛ր ինչե՛ր կ'ընէր...

Այդ ձմեռ Միջօ նոյնիսկ մօտակայ գիւղերը մուրացիկին
հետ պանդխտութեան ելաւ: Մուրացիկին ձեռքը իր ուսին վրայ՝
պտտեցաւ մէկ երկու գիւղ ու մեծ կարօտով նորէն գիւղ վերա-
ղարձաւ:

* * *

Գարուն էր: Աղրիւրներուն ջուրերը առատացան, առռւները
յորդեցան: Ծառերն իրենց արմատները հողին մէջ աւելի տարա-
ծեցին: Ամէն հողի տակ հունտը կը ծոցուորէր: Ամէն դի՛ կեանք,
ամէն դի՛ շարժում: Ամէն ծիլ, ամէն տունկ կը սրսփային ար-
դասաւորութեան ի խնդիր:

Արտերուն մէջ ցուլերը իրենց փնջածակերն աւելի կը լայն-
ցընէին, դունչերնին վեր կը տնկէին կովերուն անցքը հոտուը-
տալու:

Գարունի այդ յորդ կեանքին մէջ ամէն առաւօտ կը տեսնուէր
Միջօն, որ՝ կովին վրայ հեծած՝ կամուրջէն կ'անցնէր:

Գարունի տաքուկ օր մը, Միջօ, կազ յոպոպ թռչուն մը հա-
լածելու համար, մտաւ Սուլդիկ ամուենց բանջարանոցը: Թռչու-
նը բանջարանոցին հիւղակին տանիքն ինկաւ. Միջօ մօտեցաւ
հիւղակին, եւ ի՞նչ տեսնէ. հիւղակին դուան մէջ Սուլդիկ ամուին
կինը, իր փոքրիկ աղջիկը, լուսիկը կը լոգցնէր: Միջօ չգիտ-
ցաւ, թէ ինչո՞ւ ծառերուն ետեւ պահուեցաւ եւ ինչո՞ւ սկսաւ
դիտել մերկութիւնը իր տարեկից աղջկան, որ մէկ կրունկին վը-
րայ պազած էր մերկ, ինչուս Վէնուսը խեցիէ տաշտին մէջ:

Մայրը թասով ջուր կը լցնէր ու կը սանտրէր կոնակին
կապած վարսերը՝ թաց ու երկար:

Միջօ դաշտերու իշխանն էր եւ սակայն ողջ բնութեան մէջ
տեսած չէր էակ մը, որ զինք ա'յնքան յափշտակէր, որքան Լու-
սիկը՝ իր մերկութիւնով:

Միջօ մոոցաւ յոպոպ թռչունը, մոոցաւ իր կովը ու ծառե-
րուն մէջէն դուրս ելաւ:

Մայրը եւ Լուսիկ տեսան յանկարծ Միջօն, որ հիւղակի դը-
ռան մօտ, ծառի մը քով, ծառի մը պէս լուռ կանդնած՝ կը դի-
տէր անթարթ:

— Հէ՛յ, Միջօ, հոս ի՞նչ կ'ընէս,— խօսեցաւ մայրը:

Միջօն չէր խօսեր, համր էր դարձեր: Մինչ լուսիկ, ամչ-կոտ, ուսերը աւելի կը նեղնէր, մսելու ձեւ կ'առնէր:

Լուսիկին մայրը զարմանքով նկատեց այդ պատանի տղուն աչքերու հրդեհը՝ իր աղջկան մերկութիւնով բոնկած:

— Դէ՛հ, անցիր այդ տեղէն, Միջօն:

Միջօն չէր շարժեր:

— Անցի՛ր, հէ՛,— մայրը բարկացաւ ու Միջօն բանջարանոցէն քշելու համար հիւղակի դոնէն դուրս ելաւ. մինչ՝ Միջօն, մէկ ոստումով ցանկապատէն անդին ինկած էր: Լուսիկի աչքին առջեւէն Միջօն տեսիլքի նման չքացաւ այնպէս, ինչպէս յայտնուած էր յանկարծ:

Երկրորդ օրը, Միջօն նորէն իր կովը Սուգիկենց բանջարանոցին մօտ տարաւ ու հիւղակէն բաւական հեռու ցանկապատէն ներս ինկաւ:

Միջօն այս անդամ տեսաւ, որ Սուգիկ ամուն՝ թեւերը սովթած՝ բահով հողը կը փորէր: Անոր մօտ, փաթաթէսի պարկին քով, կեցած էր լուսիկը ու կ'աշխատէր հօրը հետ:

Սուգիկ ամուն նկատեց Միջօնին ցանկապատէն վար ցատկելը: Զբարկացաւ:

— Հէ՛յ, Միջօն, ինչ կ'ընես էս տեղերը, — խօսեցաւ Սուգիկ ամուն, — Դէ՛հ եկ, էս մեր լուսիկին եարտմ ըրէ, որ շուտ լմնանք:

Միջօն մօտեցաւ լուսիկին. իրար նայեցան ու կարմրեցան:

— Լուսիկին նայէ, Միջօն. ինտոր որ կ'ընէ, դուն ըլ անանկըրէ, — թելադրեց Սուգիկ Ամուն:

Միջօն կ'առնէր փափաթէսը պարկին ու լուսիկին պէս կը ճգէր Սուգիկ Ամունին փորած տեղը ու կը ծածկէր հողով: Շատ դիւրին եւ շատ պարզ էր, սակայն Միջօն լուսիկին նայելէ չէր դադրեր:

Լուսիկ փոքրիկ աղջիկ մըն էր, տասներեք տարեկան: Անոր մարմինը թուխ էր, արեւէն այրուած. Երդ Երգոցի Սուլամիթին նման անոր մարմինը արեւ տեսած էր. հողին վրայ, ոտքերը բոսպիկ, մերկ սրունքներուն վրայ կեցած՝ արեւածաղիկի մը երեւոյթն ունէր: Անոր շուրջը կը դառնային թիթեռներ ու կը փորձէին թառ դալ անոր էնթարիին, անոր ուսերուն, վարսերուն վրայ:

Միջօն, լուսիկին մէջ տեսաւ դաշտն ամբողջ, իր արշալոյսով

ու վերջալոյսով: Անոր մէջ դտաւ մաս մը աղաւնիէն, մաս մը աղաւնիէն, մաս մը նապաստակէն, մաս մը կովէն ու մաս մը ալ երկնքէն: Հորթու մը աչքերուն գեղեցկութիւնը ունէին անոր աչքերը, ուր իջած էին խաղաղութիւնն ու անհանգստութիւնը դաշտերուն: Անոր ձայնը աւելի քնքուշ էր, քան թեւերուն ձայները վաշտերուն: Անոր ձայնը աւելի քնքուշ էր, քան թեւերուն ձայները վաշտերուն կ'անցնէին ու Ս. Սարգսի լեռան գորշ ու լերկ ապառաժներուն վրայ կը թառէին: Անոր յօնքերը աւելի սեւ էին, քան ձիւնին վրայ ինկած ագուաւի մը փետուրները: Անոր էնթարին նաշխուն էր իրենց կովին կոնակին պէս: Միջօն իր մէջ անծանօթ բան մը կ'զգար ամէն անդամ, երբ պարկէն փաթաթէս մը կը հանէր ու իր ճեռքերը պարկին մէջ լուսիկի ճեռքերուն կը դպչէին:

Միջօն լուսիկի նման աղջիկներ միայն մուրացիկին պատմած հէքեաթներուն մէջ տեսած էր:

Միջօն անհանգիստ էր, ինչպէս հողին տակի ցորենի հունտը, երբ արեւ կը տեսնէ:

Լուսիկ Միջօնի արեւն էր:

Միջօն այլեւս իր կովն հովիտ չէր տաներ: Ամէն օր կովին հետ միասին Սուգիկենց բանջարանոցին կողմերը կ'երթար: Կովը կը ճգէր չորցած արտերուն մէջ ու ինք, բանջարանոցի ցանկապատէն ներս մտնելով, թուփերուն մէջ կը պահուէր: Կովը նկատած էր, որ Միջօն այլեւս իրեն հոգ չէր տաներ: Արեւին տակ ծարաւ կը պապակէր: Չորցած արտերուն մէջ ուտելու բան չէր գտներ: Միջօն իր քով չէր մօտենար: Ծառերու շուքին տակ, Միջօնի գլուխը իր փորին՝ այլեւս չէին պառկեր:

Կովը դաշտին մէջ ի զո՞ւր, ի զո՞ւր կը բառաջէր. մինչ Միջօն՝ բանջարանոցի թուփերուն տակ պահուըտած՝ կը հսկէր ամէն անդամ, երբ թուչուն մը անցնէր, երբ հովը թուփերը երեցնէր, երբ Սուգիկ Ամունին կամ կոնջ ձայնը լսուէր, երբ, վերջապէս, թուփերուն մէջ երեւար լուսիկը իր հասակով վարսերն հովին տուած:

— Լուսիկ, — Միջօն ձայն կուտար ինքնիրեն, այնքան խորունկ, գրեթէ անլսելի ու իմաստուն ձայնով մը, որ կարծես կենդանի մըն էր, որ յանկարծ լեզու կ'ելլէր:

— Լուսիկ, ալ փաթաթէս չկա՞յ տնկելու, — կը խօսէր Միջօն՝ թուփերուն մէջէն դուրս ելած:

Ալ փաթաթէս չկար տնկելու: Լուսիկ առանց պատասխանե-

լու կ'անցնէր հովին հետ ու թուփերուն մէջ կը կորսուէր հովին պէս:

Միջօ որքա՞ն կ'ուզէր Սուզիկենց մշակը դառնալ,— առաւոտէն մինչեւ երեկոյ հող փորել, փաթաթէս տնկել, բանջարանոցին բոլոր գործերը ընել: Այդ ծանր աշխատանքներուն համար Միջօ ոչինչ պիտի պահանջէր, ոչ իսկ մէկ քոտ ցորեն. միայն Լուսիկին մօտ թո՛ղ ըլլար, անոր եղայրը թո՛ղ ըլլար:

Ուրիշ օր մը Միջօ նորէն թուփերէն դուրս ելաւ, երբ տեսաւ Լուսիկին անցնիլը: Միջօ այս անդամ իր ձեռքին մէջ բռնած էր ողջ բու մը:

— Լուսիկ, — ձայն տուաւ Միջօ:

Լուսիկ հետաքրքրութիւնով նայեցաւ Միջօի ձեռքի բուին, ու մօտեցաւ.

— Էդ պայխուշն ինչո՞ւ բռներ ես, Միջօ. մեղք է մեղք, խօսեցաւ Լուսիկ:

Միջօ պատմեց մուրացիկին պատմած հէքեաթը այն պառաւին, որ աւելին վրայ հեծած կը թուչի ու, բուերու աչքերուն մէջ նայելով, բախտեր կը գուշակէ, օրուայ ժամերը կ'որոշէ:

Լուսիկ՝ աւելի հետաքրքրուած՝ Միջօին հետ բուի իմաստուն աչքերուն մէջ նայեցաւ: Երկուքն ալ ուրիշ ոչինչ դտան, այլ միայն բուի աչքերուն խորն ինկած իրենց պատկերները, քով քով, կարծես, նարօտով մը իրարու մօտ բերուած:

Միջօ եւ Լուսիկ նստեցան քով քովի: Միջօ պատմեց նաեւ մուրացիկին պատմած «թոչող ձիուն» հէքեաթը:

Միջօ, մուրացիկին պէս չէր պատմեր, այլ ինքը հէքեաթին հերոսը կ'ըլլար, դեւերուն հետ կուի կ'ընէր, թոչող ձին կ'առնէր ու ինքն ու Լուսիկ՝ հրեշտակի թեւերով, ձիուն վրայ հեծած՝ կ'անցնէին լեռներ, ծովեր կ'անցնէին:

Երկու պատանիները՝ Բէգասով յափշտակուած՝ որքա՞ն կը սիրէին քով քովի թուչիլ, աշխարհներ տեսնել. որովհետեւ Լուսիկի եւ Միջօի աշխարհը Ս. Սարգիսի լեռան ետեւ կը վերջանար, հոն, ուր արեւը կը մարէր:

Երկուքն ալ մոռցած էին այն աշխարհը, որուն վրայ կ'ապրէին, ու երկուքն ալ կախարդական աշխարհներ երթալու համար, կախարդական ձիուն վրայ հեծած լուսնկային քովէն կ'անցնէին, երբ յանկարծ թուփերուն մէջէն բարկացած դուրս և կաւ Լուսիկին մայրը:

Միջօն փախաւ յանկարծ:

— Աղջի, ի՞նչ կ'ընես հոս: Անունդ կանչելէն ձէնս քաշուեցաւ: Աղջի, ես քեզի չե՞մ ըսեր, էդ գող Միջօին հետ մի խօսար: Որ բռնէի, ես էնոր ծնկները կը կոտրտէի: Անցիր, շուտ անցիր, էդ ամանները լուա, — բարկացաւ մայրը ու ծեծելէն հիւղակ տարաւ:

Լուսիկ այլեւս չէր ուզեր, որ Միջօն իրենց բանջարանոցը դար: Միջօին հետ անծանօթ աշխարհներ երթալ չէր ուզեր:

Լուսիկ Միջօին հետ չխօսեցաւ այլեւս, որովհետեւ Միջօն դող էր, ու իր մայրը կը ծեծէր զինքը, երբ անոր հետ խօսիլը տեսնէր:

* * *

Անցաւ գարուն, անցան ամառ եւ աշուն: Սակայն Միջօն Սուզիկենց բանջարանոցէն չէր հեռանար: Կովը կը ձգէր դաշտը, ճամբաններուն վրայ, ու կը մտնէր թուփերուն տակ՝ միայն Լուսիկի հասակը հովելու, որ օրէ օր կ'աճէր: Աշունի երեկոյ մը, երբ Միջօ թուփերուն մէջէն դուրս ելաւ, տեսաւ որ կովը չկար: Դաշտն ամբողջ ոտքի անցուց, բայց կովը չդտաւ: Արդեօք քէ՞նը ըրած էր, ու երեսն առեր, ո՞ր կողմ անցէր էր: Արդեօք ո՞ր ճամբորդն առեր տարեր էր:

Կովը կորսուած էր ու մայրը ամբողջութեամբ անէծք էր դարձեր:

— Ախ, Միջօ, Միջօ, մեռնէիր Միջօ, լէշդ շուներուն նետէի: էհ, մէրս, քորս, մի մեղադրէք. կով մ'ունէինք ան ալ կորունցուց: Ես ի՞նչ ընեմ, որբեւայրի, ո՞ր գուռն իյնամ: Ա՛խ, Միջօ, Միջօ, տնաւեր Միջօ:

Աշունի վերջին ամիսն էր: Սուզիկենք բանջարանոցէն գիւղ փոխադրուեցան: Միջօն ալ ամայի ձգուած, Լուսիկենց հիւղին մէջ քանի մը դիշեր լուսցնելէ յետոյ, երբ ցուրտերն աւելի սաստկացան, վերադարձաւ Մրտօնց ախոռը:

Միջօ տուն չէր երթար. մայրն այլեւս Միջօին տէր չէր ըլլար:

Այդ ձմեռ Միջօն Մրտօնց մշակներուն կ'օգնէր, եզները ջըրել կը տանէր, մարագէն յարդ կը կրէր ու գիշերները յաճախ հէքեաթ պատմող մուրացիկին հետ կը լուսցնէր:

— Աղբար Սաքօ, — ձայն կուտար Միջօ՝ իշու փալանին վը-
րայ պառկած :

Մուրացիկը նկատած էր, որ Միջօն այլեւս այն խանդավառ
պատանին չէր. շատ չէր խօսեր. ձայնը մելամաղձոտ էր: Մու-
րացիկը նոյն իսկ Միջօի երեսին՝ փոքրիկ բշտիկներ նկատած
էր:

— Ի՞նչ է, Միջօ:

— Քունս չի գար, մասալ մը պատմէ, աղբար Սաքօ:

— Քնացիր, Միջօ, վաղն իրիկուն կը պատմեմ:

— Զէ՛, աղբար Սաքօ, քունս չի գար:

— Ի՞նչ ունիս, Միջօ, քնացիր հէ՛:

Միջօն շատ բան ունէր ըսելիք, սակայն ոչ ոքի ըսած էր,
ոչ իսկ իր միակ բարեկամին՝ մուրացիկին: Միջօն լուռ էր, ինչ-
պէս լեռը երկնքին ձգտող կամ ինչպէս բարտիները աստղերուն
սիրահարուող:

— Պատմէ, պատմէ, աղբար Սաքօ. է՛հ, էս գիշերները
ինչքա՞ն երկար են, — կը խօսէր Միջօ:

Մուրացիկը Միջօին կողմը կը դառնար ու, դլիսին տակի
առպրակին չոր հացերը խշրցնելով, կը սկսէր:

— Կար ու չկար թագաւոր մը կար: Եղ թագաւորին ըլ փոք-
րիկ աղջի մը կար...

Եւ Միջօի երեւակայութեան մէջ կը սկսէր պատկերը: Մու-
գիկ Ամուն Ս. Սարգիսի լեռան վրայ կը նստէր շողշողուն հան-
դերձներով, ոսկիէ թագով, որ քահանայի սաղաւարտին երե-
ւոյթն ունէր: Թագաւորը Մուգիկ Ամուն էր, իսկ աղջիկը, Լու-
սիկն էր:

— Միջօ' :

— Ի՞նչ է, աղբար Սաքօ:

— Արթո՞ւն ես:

— Պատմէ՛, աղբար Սաքօ:

— Էղ թագաւորին աղջիկը օր մը իր ծառաներուն հետ խաս
պարտէղ կ'իջնէ...

Միջօն կ'երեւակայէր Լուսիկը՝ ոսկիէ հանդերձներ հազած՝
աղբիւրի ճամբայէն անցնելով, իրենց բանջարանոցը կ'իջնէր:

— Միջօ:

— Ի՞նչ է, աղբար Սաքօ:

— Էս ո՞վ է քովս:

— Պատմէ, աղբար Սաքօ, էղ հորթն է:

Մուրացիկը կը պատմէր, թագաւորին աղջիկը չոպանի մը
հետ կը կարգէր: Քառսուն օր, քառսուն գիշեր հարսնիք կը բըռ-
նէր ու, նորէն տոպրակին չոր հացերը խշրցնելով, կոնակը Մի-
ջօին կը դարձնէր եւ կը քնանար:

Միջօն քուն չունէր. աչքերը ձիւնոտ ու թղթուած երդիքին
յառած՝ լուսնալուն ի զուր կը սպասէր:

Միջօի գիշերները շատ երկար էին:

Չմեռ երեկոները, երբ այլեւս փողոցները մարդ չկար, Միջօ
յաճախ Սուգիկենց տան բակէն վար կը ցատկէր ու թղթուած
փոքրիկ պատուհանի մը ծակէն ներս կը նայէր: Միջօ կը տես-
նէր, որ Լուսիկը՝ իր մօր քով նստած՝ կծիկ կը կծկէր ու տան
կատուն ալ կծիկին հետ կը խաղար: Մայրը ջայր կը մանէր,
իսկ Սուգիկ Ամուն՝ բարձին կոթնած՝ իր չպուխը կը ծխէր ու
Աստուածաւունչը կը թերթատէր: Միջօ կը տեսնէր, որ Լուսիկը
երբեմն կարմիր կուժին քով կ'երթար, հօրը կամ մօրը թասով
ջուր կուտար, նոյնիսկ կը մօտենար պատուհանին ու կը հեռա-
նար: Անոնց լուռ շարժումները խորհրդաւոր էին Միջօի համար:

Միջօ՝ գրեթէ իր չունչը բոնած՝ կը դիտէր Սուգիկենց տան
խաղաղութիւնը, կը դիտէր Լուսիկը. կը դիտէր երկար ու չէր
կշտանար: Միջօն պատուհանէն չէր հեռանար, մինչեւ որ Սու-
գիկենք աղօթք չընէին, մինչեւ որ Սուգիկ Ամուն դօտին բարձին
վրայ չքակէր, մինչեւ որ Լուսիկ իր էնքարիին կոճակները չքա-
կէր: Միջօ կը հեռանար այն ատեն միայն, երբ ճրագը մարէին:

Այդ գիշեր ալ սովորականին պէս Միջօ ձայն տուաւ մուրա-
ցիկին:

— Աղբար Սաքօ:

— Ի՞նչ է, Միջօ:

Մասալ մը պատմէ, աղբար: Միջօի ձայնը կ'երերար, կ'աղեր-
սէր մուրացիկին, որովհետեւ իր կեանքը, իր միակ մխիթարու-
թիւնը հէքեաթներուն մէջ կը գտնէր:

— Քնացի՛ր, Միջօ, վաղը Ս. Սարգիսին օրն է, կանուխ պի-
ելլեմ, — կը խօսէր մուրացիկը:

Վաղը Ս. Սարգիսին կերակի էր: Այդ գիշեր մուրացիկը ա-
ւելի կանուխ պառկած էր՝ յաջորդ օրը, արեւէն առաջ, Ս.
Սարգիսին լեռը ելլելու համար: Մուրացիկն ալ իր հաշիւն ու-
նէր: Վաղը ուխտի օր է: Մօտակայ գիւղերէն շարք շարք ուխ-

տաւորներ՝ երեք օր ծոմ բռնած՝ ուխտի պիտի գային։ Ուխտի օրը մուրացիկին օրն էր, որովհետեւ տօնի օրերուն մարդիկ աւելի առատաձեռն կ'ըլլան։ Միայն թէ վաղը ձիւն չգար, փոթորիկ չըլլար։

Մուրացիկը չէր սիրեր Միջօի խնդրանքը մերժել։ Ամէն անգամ նոր հէքեաթ մ'ունէր պատմէլիք։ Այս անդամ ալ պատմեց Ս. Սարգիս զօրավարին հէքեաթը։ Անոր ձիուն գովքն ըրաւ։ Ըստ, որ փոթորկոտ գիշերներ, Ս. Սարգիս՝ իր թռչող ձիուն, Բեգասին վրայ հեծած՝ լեռնէն կ'անցնի, քարին վրայ ձգելով իր ձիուն պայտերուն հետքերը։ Պատմեց, որ ամէն տարի երիտասարդ տղաներ ու աղջիկներ ծոմ կը պահեն, ուխտի կ'երթան ու կ'ալոթեն, որ Ս. Սարգիս իրենց չնորհ ու գեղեցկութիւն տայ։ Աղաւնի կը զոհաբերեն, որ Ս. Սարգիս իրենց մուրազը տայ։

Մուրացիկը կարճ կապեց իր հէքեաթն ու քնացաւ։ Հազիւ իր քունին մէջ խորունկցած էր, երբ հեղ մ'ալ, տեսնես, Միջօ ձայն տուաւ նորէն։

— Աղբար Սաքօ։

— Հը՛, հը՛։

— Աղբար Սաքօ, էդ Ս. Սարգիս իմ մուրազն ըլ կուտա՞յ։

— Հէլպէք կուտայ։ Դէ՛հ, քնացիր, Միջօ՛։

Ծոմ պահողները բաղդաւոր էին. բաղդաւոր էր նաև մուրացիկը։ Ս. Սարգիսին օրը, թէեւ օդը մի քիչ ցուրտ էր, սակայն արեւ կար ու ձիւնը արեւին տակ կը փայլկուար աղամանդի ցանուած փոշիներու պէս։

Մօտի գիւղերէն տղաներ եւ աղջիկներ նաշխուն էնթարիներով ուրախ զուարթ Ս. Սարգիսի լեռը կը բարձրանային։

— էդ ո՞վ է, — գիւղացիները կը հարցնէին իրարու, երբ հեռուն կը տեսնէին մէկը, որ միսմինակ իրենց կը հետեւէր։

— Թերեւս մուրացկան է, — կը պատասխանէր մէկը։

— Զէ, գէլ է, գէլ, — կը խօսէր ուրիշ մը կատակելով։

— Հա, մուրս գլուխնիդ, ի՞նչ գէլ, ի՞նչ մուրացկան. Սառիկին տղան, Միջօն է, — կը ճշդէր աչքերով հեռատես աղջիկ մը։

Գիւղացիները կը կատակէին. խնդալու համար, Միջօն ուխտաւոր ըլլալու հանդամանքը կուտային։

— Ծօ, ես քէ բան մի ըսեմ. էդ Միջօն կուզայ Ս. Սարգիսին մոմերը գողնալու։

— Զէ, էն վեր չգար, — կը ճշդէր ուրիշ մը։ էն քէլ Ղուկա-

սին դուղախներուն քով կ'երթայ, որ աղուէսները գողնայ։

Միջօն հեռուներէն կը հետեւէր ուխտաւորներուն այնպէս, ինչպէս յաճախ եղած էր անպաշտօն յուղարկաւոր մը գագաղներու ետեւէն։

Միջօն անպաշտօն ուխտաւոր մըն էր, նաշխուն էնթարի չունէր. աղտոտ էր. Փէսը իւղոտ էր. յարդով ծեփուած ու սառած կօշիկներուն մէջ ցուրտէն կարմրած էին ուտքերը։

Միջօն չէր համարձակեր գիւղացիներուն հետ միասին լեռ բարձրանալ ու միշտ հեռուներէն հետեւեցաւ անոնց։

Ս. Սարգիսի քարին շուրջ, բոլորակ կազմած, խոնուած էր բազմութիւնը։ Միջօ հոն տեսաւ ծանօթ մի քանի մուրացիկներ։ Հոն էր աղաւնի ծախող Մնչիկը, նաեւ ժամկոչը, որ մոմ կը ծախէր։

Միջօ նկատեց, որ ուխտաւորներէն ոմանք մոմ կ'առնէին, շատեր աղաւնի կը գնէին։ Ամէն ուխտաւոր իր ձեռքի աղաւնին քարին վրայ կը մորթէր, յետոյ ծունկի կուգար, խաչ կը հանէր ու կը սկսէր իր աղօթքը, որ Ս. Սարգիս իր մուրազին հասցնէր։

Միջօ կը գիտէր այդ բոլորը։ Ո՞րքան կը բաղձար ինքն ալ ծունկի գալ, իր գլուխլ Ս. Սարգիսի քարին դէմ ջարդել ու ընել իր փոքրիկ աղօթքը։ Ի՞նչ հոգ, թէ ուխտաւորները խնդային իր տարիքին, իր ճոպոտ երեսին ու գզգզուած հանդերձներուն վըրայ։ Միջօ պիտի ընէր այդ, եթէ միայն աղաւնի մը ունենար։ Միջօի համար աղաւնի մը ճարել դժուար բան չէր։ Ուխտաւորներէն առաջ գիւղ վերադարձաւ։ Մի քանի անդամ Մնչիկի աղաւնետան շուրջը թափառեցաւ ու անհամբեր սպասեց, մինչեւ որ գիշեր գար, մինչեւ որ մարդիկ քաշուէին փողոցներէն ու Մնչիկ իր կնոջ հետ տուն մտնար։

— Զէյ, էրիմարդ, տանիքէն ոտքի ձէն կ'առնեմ, — խօսեցաւ յանկարծ Մնչիկին կինը։

— Ես ատենը ո՞վ պիտի ըլլայ, կնիկ. չէ՞ս լսեր, դուրսը փոթորիկ է, ցուրտ։

իրիկ կնիկ խօսեցան ու լոեցին։

Քիչ վերջը կինը նորէն խօսեցաւ։

— Աղուընոցէն բան մը ինկաւ, ել տես, ի՞նչ է, շարժիր հէ՞։

— Դուն գործիդ նայէ, կնիկ. էս ատենը շունը չի հաջեր. էս ցուրտին ո՞վ պիտի ըլլայ։ Զովն է. աղուընոցին տախտակը վար ձգեց, — կը պատասխանէր Մնչիկ, ճրագրին առջեւ, ցերեկի

ծախած աղաւնիներուն դրամները հաշուելով:

Հովը չէր եւ ոչ ալ փոթորկիլը: Միջօն էր, որ՝ Մնչիկին լաւագոյն աղաւնիներէն մէկը գողցած՝ տանիքին վար ցատկած էր:

Միջօ աղաւնին իր մերկ ծոցին մէջ ժիր բռնած, դէպի Ս. Սարգիսին քարը ճամբայ ինկաւ: Անցաւ կամուրջէն, ուրկէ անցած էր իր կովին հետ ուրախ օրերուն: Միջօ տեսաւ Ս. Սարգիսի լեռը բուքի մէջ բռնուած: Ո՞վ գիտէ, թերեւս Ս. Սարգիսն էր, որ կ'անցնէր ցուրտին ու բուքին մէջէն, տարին մէկ անդամ միայն դալու համար:

Բուրքը ո՞րքան նման էր անոր ձիուն գոյնին: Ս. Սարգիսն ինչո՞ւ կ'աճապարէր: Կար տակաւ ուշ մնացած ուխտաւոր մը, Միջօն, որ կէս ճամբան եկած էր արդէն եւ զեռ ուժ կուտար իր ցուրտէն թմբած ուտքերուն՝ զոհին հետ տաճարն հասնելու ու ընելու իր փոքրիկ ազօթքը հետեւեալ իմաստով.—

«Ո՞վ մէծդ Ս. Սարգիս. քարերուդ վրայ կը մորթեմ այս իմ զոհը, որ Մնչիկի լաւագոյն աղաւնիներէն է ու ես գողցած եմ զայն:

«Քարուան չեմ ուզեր, ո՞վ մէծդ Ս. Սարգիս, ոչ թադ, ոչ պալատ:

«Ճո՛ւր ինձ ուժը բանակներուդ, տո՛ւր ինձ ուժը քու ուխտավայր լեռներուդ, տո՛ւր ինձ շնորհը քու ձիուդ, որ Սուրբիկէնց տան ես մշակը ըլլամ»:

Յաջորդ առաւօտ, կանուխ, քէլ Ղուկաս գնաց Ս. Սարգիսի լեռան թակարդները նայելու: Լեռնէն վեր ելաւ եւ, Ս. Սարգիսին քարը դեռ չասած, դտաւ Միջօի դիակը, — ծնկները քաշուած, մաղերը սառերուն կած, ու երկու թեւերը ցից, աղերսի պէս Ս. Սարգիսի քարին տնկած:

— Այ շունչանորդի, որ գուզախ ուզէիր, կուտայի քեղի, — խօսեցաւ քէլ Ղուկաս, մեղքցաւ ու հայհոյեց, որ յիմար տեղը, դուզախի մը համար, կեանքը վրայ տուած էր:

Անկասկած Միջօն գիշերը եկած էր իր գուզախը գողնալու, — մտածեց ան:

Քէլ Ղուկաս շալկեց Միջօի դիակը այնպէս, ինչպէս յաճախ շալկած էր աղուէս մը ու ուղիղ դիւղ իջաւ:

Դիակը ծանը էր: Տակաւին Լոլիկ Օվանին տունը չհասած՝ քէլ Ղուկաս իր բեռը սայլի մը վրայ դրաւ:

Կանուխ էր. բուխերիկներէն տակաւին ծուխերն ակսած չէին: Դոները սառած իրենց ծխնիխն վրայ, իրարու ետեւէ դեռ նոր կը ճզային: Գիւղացիները դեռ նոր գուրս կուգային՝ իրենց դռներուն ձիւները մաքրելու ու եկեղեցի երթալու համար:

— Էդ ի՞նչ է, Ղուկաս, — մօտեցաւ ժամուռը մը:

Քէլ Ղուկաս պատմեց դժբախտ իրողութիւնը: Հետզհետէ հաւաքուեցան ուրիշներ ալ:

Բոլորն ալ խօսելիք մ'ունէին, որովհետեւ Միջօ բոլորին հետ աւ գործ մ'ունեցեր էր: Մէկին հաւն էր գողցեր, միւսին պատուհանն էր քարոտեր, մէկալի էշին պոչն էր կտրեր:

— Ես ամառ, մարս, քորս, ձեռքէն եալսա թոթուեցինք: Էդ մեր պաղչային պատերուն ցուիքները բոլորը վար տուաւ, — Լուսիկին մայրն էր խօսողը:

Ու թելադրեցին քէլ Ղուկասին, որ դիակը ուղղակի եկեղեցի տանի, որովհետեւ կենթաղբէին, որ մայրը դիակին իսկ տէր չպիտի ըլլայ: Սակայն հեռուէն, մաղերը գզգուած, հրդեհէն փախչողի մը պէս խելակորոյս՝ մայրն էր, որ Միջօի դիակին կը վազէր, ու խելագարի պէս իր զաւկին դիակը իր կուրծքին սեղմած՝ կուլար:

— Ա՛խ, Միջօ, Միջօ, իմ ասլան Միջօ: Տունս ծախէի քեզի դուզախ առնէի: Միջօ, Միջօ, դուրպան քու հոգուդ, դուրպան քու պոյիդ: Միջօ, արթնցիր Միջօ, իմ ասլան Միջօ:

ԶԱԼՈ

Աւելի ծեր քան մեր զիւղին...

Զ Ա Լ Օ

ԻԵԼԻ ծեր քան մեր գիւղին երէցփոխը . սակայն անոր
պէս ակնոց չէր գործածեր Զալօն :
Երկու լայն տերեւներու նման երկու ականջները
կախ էին , պոչը՝ թոյլ , այլեւս կռնակին վրայ կծկելու
անկարող : Ծանը ու միշտ վար ինկած կոպերը աչքերուն մելա-
մաղձոտ երեւյթ մը կուտային : Դէմքը խորհրդաւոր էր մա-
նաւանդ , երբ ճամբուն վրայ , միայնակ , դունչը լուսնկային
տնկած , լուսնկան կը հոտուըտար :

Մեր գիւղի լուսնկան ալ , բոլոր գիւղի լուսնկաներուն պէս ,
եկեղեցիին գմբէթէն չէր հեռանար . շատ անդամ անոր վրայ կ'իյ-
նար , հոն կը հանգչէր : Զալօն դունչը , հիւսիս երկարող մադ-
նիսի մը պէս , այն կողմն էր միշտ . կը կաղկանձէր ու կ'ոռնար
պղինձի պէս արձագանդուող քարայրներու ձայնով :

Ուառ'ւ . . . ուառ'ւ . . . ուառ'ւ . . .

«Զալօ , օչտ , Զալօ» , — կ'արթնային , ձայն կուտային գրա-
ցիները : Եւ Զալօն լուեցնելու համար մութին մէջ կօշիկ , կուժի
կտորներ վար կը նետէին :

Գէշ նշան էր :

Զալօն կը սթափէր . կը ճանչնար անոնց ձայնը : Ցուփեն
մօտ , շապիկ մը վրան մերկ սրունքը քերողը Ուստա Զաքարն էր :

«Հէյ , Զալօ , օր մ'ալ էս Սուրբիկին մեռնելու խապարը
չտա՞ս :»

Կը կատակէր Ուստան քնէն թափթփած աչքերու խնդուքով :

Մեր , իր կեանքին վրայ դողդղացող որբեւայրի Սուրբիկը ,
կը լոէր . փոքրիկ պատուհանէն կախուած դեղին սեխի մը պէս ,
դէմքը երերցնելով կը հայհոյէր , կը տրտոտար , մութին մէջ կ'ա-
նիծէր անվերջ :

Ուստա Զաքարին հաճոյքն ալ այդ էր :

Շատ անդամ մեռել չկար : Սակայն ո՞վ հասկցած էր Զալօին
և լուսնկային գաղտնիքը կախարդական , — ա'յնքան կախարդա-

կան, որքան գմբէթին եւ լուսնկային մտերմութիւնն էր Զալօին համար :

Զալօն կը լոէր. կը սիրէր իր մտերիմ ձայները լոել իր մի-նակութենէն չսարսափելու համար : Ոտքերուն վրայ կ'ելէր, պոչը կ'երեցնէր, յետոյ, երբ Ուստան հեռանար ցուիքէն, Զա-լօն վոշիներուն վրայ կ'երկննար, լեզուն ներս կ'առնէր, ու դուն-չը՝ երկու խաչածեւ ոտքերուն վրայ երկնցուցած՝ կը քնանար անհանդիսա, ընդհատ ընդհատ կաղկանձումով :

Լուութեան մէջ Զալօն քանի մը անդամ գլուխը վեր կ'առնէր : Ոչինչ . թերեւս ցուեիքէն կատու մըն էր, որ անցաւ, եւ կամ փո-դոցին հակայ սայլն էր, որ մեծ չունչ մ'առաւ :

Ե՛ս, սա սայլերը ո՞րքան ծոյլ ու խորունկ կը քնանան . չեն արթննար, մինչեւ որ մարդիկ չ'զան, չհրմշտկեն, ականջներ չ'անցնեն, եղները չլծեն . այն ատեն միայն կ'արթննան, ու կը սկսին դէպի դաշտ քնաթաթախ, լալկան ճզրուք մը, — կը մտա-ձէր Զալօն :

Լուսադէմին, խորունկ անդունդէն եկող ոտնաձայնէ մը կ'արթննար միշտ : Զալօն կը ճանչնար այդ ոտնաձայնը . կ'ելլէր, կոնակին փոշիները կը թոթուրոտէր, բերանը լայն բացած կը յօրանջէր ու կը քալէր այն ուղղութեամբ, ուրիէ ժամկոչը պի-տի դար :

Զալօն, պոչին վրայ քսուելով, կը մօտենար անոր . խնկահոտ փէշերը կը հոտուրտար այնպէս, ինչպէս բորոտներ Յիսուսի փէ-շերուն պիտի քսուէին, ջերմեռանդ ու երկիւղածօրէն . որովհե-աեւ Զալօին համար բովանդակ տիեզերքին մէջ չկար այնքան ամենակարող մէկը, որքան ժամկոչն էր :

Արեւը անոր ոտնաձայնէն կ'արթննար ու աստղերը մէկիկ մէկիկ կը պահուէին . լուսնկան կը տժգունէր, թիթեղի գոյն կ'առնէր, երբ ժամկոչը դուրս ելլէր տունէն : Անոր ոտնաձայ-նէն պատերուն ստուերները՝ տենդէ բռնուած՝ կը դողդղային : Արդեօք ժամկոչին հրամանովք չէ՞ր որ լուսնկան գիշերները գըմ-բեթէն չէր հեռանար : Ժամկոչը, եթէ ուղէ, նոյնիսկ մսավաճառ կիւրեղի բոլոր միսերը վար կ'առնէ ու չուներուն կը բաշխէ : Ժամկոչի զօրութիւնը մեծ էր Զալօին համար :

Իրաւ ալ, ժամկոչի ոտնաձայնէն արեւը կ'արթննար, աքա-ղաղներն անոր անցքը կը չեփորէին . ստուերները, տան սողնոց-ներէն ներս անկիւնները կը սողոսկէին :

Գիւղին մէջ կը սկսէր եռուզեռ մը :

Գօթանենց տան մշակները եղները դուրս կը հանէին, խոփե-րը կը հնչեցնէին՝ ակամայ քարերուն զարնելով, եղներու վզին սամիները կը կապէին, ու քոթոթ՝ մէկ ականջին ներսի մասը դուրս շրջուած իշու մը վրայ կը բառնային սերմնցու ցորենը :

Զալօն հոն էր . իր ետեւի երկու ոտքերուն վրայ պազած՝ ա-րագ արագ իր թաւ պոչը գետին կը զարնէր, — նշան իր բարի ու անսահման ուրախութեան :

Ո՞րքան կարօտցեր էր մարդիկ :

Ու ձիերու մետաղային խրխինջներուն ու աքաղաղներու սուր կանչերուն ու մշակներու աշխատանքին հետ Զալօն ալ մերթ ընդ մերթ իր բամբ ձայնը կը ձգէր՝ գոհ եւ խնդումերես :

Զալօն, իր ծանր պոչը գետին քսելով, վիզը կախ, մինչեւ Խաչաղբիւր ճամբու կը դնէր մշակները ու կը վերադառնար հոն, ուր չուկայի քոթոթ շուները՝ վաղուց դիրք գրաւած՝ անհամ-բեր կը սպասէին մսավաճառ կիւրեղին :

Կիւրեղ կ'ուշանար :

Շուներէն շատերն իրենց վրայ քթուըտելով զբաղած էին . մէկը իր վէրքը կը լիզէր . ուրիշ մը երեք ոտքերու վրայ կա-ղալէն դեռ նոր կուգար . մէկալլը՝ քարերուն վրայ չորցած ա-րիւնը կը լիզէր — տկլոր ու քսոստ շուներ՝ մազերնին թափած :

Այդ բոլորին մէջ է՛ն լուրջը Զալօն էր՝ մտածկոտ դիմա-կծով, պատկառելի, ինչպէս դատաւոր մը :

Կիւրեղ կուգար իր ատենին . սակայն շուներուն այնպէս կը թուէր, թէ ան միշտ կ'ուշանար :

Փողոցի անկիւնէն կը տեսնուէր կիւրեղը, իւղոտ կողքով մայր տոմարը անութիւն տակ . այս անդամ այծի մը հետ կը քաշքուէր :

Կիւրեղի ամէն մէկ շարժումին կը հետեւէին շուները, — անհանդիսա, սլուրլուկ աչքերով : Երբ ան պատահարար իրենց մօտենալու ըլլար, բոլորն ալ իրարու վրայ կ'իյնային, ճամբար կուտային : Անոր տրամադրութիւնը հասկնալը շուներու համար շատ դժուար եւ իմաստուն աշխատանք էր :

Ե՛ս, ի՞նչ ուժ . Կիւրեղ մատի փոքրիկ շարժումով մը կը բանար դուռը : Շուները անոր ուժէն, անոր դիւային կերպարան-քէն կը սարսափէին . որովհետեւ շատերը անոր հարուածներէն հաշմանդամ դարձեր էին :

Շուներուն այնպէս կը թուէր, թէ Կիւրեղի դէմքին բոլոր զգայարանքները իրենց տեղերէն խախտած էին։ Այդ երեւոյթը կուտային մասնաւրապէս անոր թաւ յօնքերուն տակ ապաստանող շիլ աչքերը։ Խոշոր քիթը կարծես ճակատին մէջտեղէն կախուած էր. ակռաները սխալ շարուած էին. ականջները վեր վար փակցուած։ Անոնց այնպէս կը թուէր, թէ այդ զգայաբանքները բոլորը մէկ կը շարժէին, երբ կը բարկանար եւ կամ մսին դինը կը պոռար։ Զալօն մանաւանդ աչքերը չէր հեռացներ կիւրեղին եղջիւրաձեւ պէսիերուն քովի այն խոշոր խալէն, որ պիծակի գոյն, պիծակի ձեւ ունէր, սակայն քթին քովէն չէր հեռանար։

Կիւրեղ դանակով լեցուն կաշիէ գոտին կը կապէր, արիւնոտ, կապոյտ շապիկը կը հագնէր ու դուրս կ'ելլէր։

Հոն այծին շուրջը կը հաւաքուէին գեղին կօշկարն ու արօր, մաճ շինող Ռւստա Զաքարը. կանուխ կուգար նաեւ երէցփոխը իր ճաշին համար լաւ երշիկցու մը ապահովելու։

«Լաւ մսացու է, Հը», — կը գովէր երէցփոխը։

Զալօն կարծիքն ալ այդ էր։

Իսկ այծը կ'որոճար արագ, մկրատի նման իր կղակները շարժելով։ Ունէր փոքրիկ մօրուք մը, որ կը շարժէր կղակին հետ արագ արագ։ Անոր աչքերը՝ կապտորակ քարերուն ու կանաչ մամուռներուն վրայէն սահող առուակի գոյնն ունէին։ Անմեղ, սիրուն այծ մը, որ թերեւս երէկ, բլուրին վրայ, փունջ մը խոտ բերանին՝ կապոյտ ճանճի մը բղդիւնին կ'ունկնդրէր, այժմ՝ անգիտակ իր վախճանին՝ կ'որոճար, յաճախակի կը ճշդակները գետին կը զարնէր աղտոտ ճանճերը քշելու համար։ Նոյնիսկ եղջիւր կը բռնէր իրեն շատ մօտեցող աղտոտ շուներուն։

Կիւրեղ անգամ մըն ալ իր դանակը երկաթին կը քսէր ու այծին կոտոշներէն կը քակէր կապը. յետոյ՝ դանակը կը խածնէր։ մէջքը դեւի մը պէս այծին վրայ կը ծոէր, կը բռնէր անոր երկու ոտքերն ու թըփ գետին կը ձգէր։

Այծը կ'աղաշէր, օտարոտի ու լալկան մայիւնով։ Ցորեան-ներուն վրայ բոլորակ դարձող փոքրիկ փոթորիկ մը կ'ըլլար, կը ցնցուէր, կը թփրտար. այդքան միայն։ Արիւնը մինչեւ շուներուն վրայ կը ցայտէր։ Շուները աւելի կը մօտենային, կը խոռային, կը խրխռային, արիւնը լակելու համար զիրար կը հրմշոը-կէին։

Այդ շուներուն մէջ առաջնութիւնը Զալօնն էր. շատ հեղուրիւ խոշոր շան մը հետ, դէմ դէմի, կը սկսէր շատ կարճ գըղութուք մը, որ կը վերջանար իր յաղթութիւնով. քոստներուն մէջէն յանկարծ կը պատժէր փոքրիկ, աներես չնիկ մը, որ ճշաւով անկիւն մը կը քաշուէր։

Շուները կը վախնային Զալօն։ թէեւ տարիքոտ, սակայն վարպետ կոռուղ մըն էր։

Մատղաշ արեւը, ճարպոտ մսի գոյնով — ինչպէս կը նկատէր Զալօն — ցուիքներէն վար կը կախուէր ու հետզհետէ վար կուղար, կը ճերմկնար, կը հասնէր մինչեւ այծի փոռուած փոսդին, որուն վրայ կիւրեղ փոքրիկ կացինով այծի ոսկորները կոտրած ու ջարդած էր միսը, որ ներկուած էր կարմիր ու ճերմակ գեղեցիկ գոյներով։

Կիւրեղ մսի կտորները կեռերուն վրայ կը շարէր։ Օ՛հ, այդ կեռերը այնքան բարձր էին Զալօնի համար, որքան երկինքն էր։

Շուներէն շատեր կը սպասէին. կացինի հարուածներէն նետուած ոսկորի կտորներուն ետեւէն կը վազէին. կը սպասէին, մինչեւ որ բոլոր միսերը կեռերուն վրայ կախուէին. մինչեւ որ կտոր կտոր ծախուէին. մինչեւ որ միսը հատնելու ըլլար։

Զալօն սպասող շուներէն չէր։ Երէցփոխին ուսերուն պէս կը հաւաքէր իր պոչը ու իր բնակած փողոցը կ'երթար, ուր արդէն մանուկները վաղուց արթնցած էին. բուխերիկներէն ծուխը վաղուց սկսած էր, ու ժամուռներ գուրս կուգային։ Զալօն եկեղեցիին ճամբուն վրայ կը կենար, կը խառնուէր անոնց հետ ջերմեռանդ ժամուռի պէս։

Ժամուռները կ'անցնէին։ Արեւին հետ, փողոցին մէջ կը մաղուէր հացի բարկ հոտ մը։

Գոթանենք հաց կը թխէին։

Բարկ թոնիրին վերեւ, հացթուխը՝ բոցէն կարմրած, թոնիրին վրայ կը ծոէր կ'ելլէր, վրան գլուխը գորշ շորերով փաթթուած։ Հարսներ, աղջիկներ գունդ կը գտնէին, պլիկ կը բանային մեծ ու կլոր լուսնկին պէս։ Պլիկները խոնջայէ խոնջայ կը նետէին, մինչեւ որ կը հասնէին հացթուխ Սառիկին, Սառիկը կ'առնէր, մալէզ կը քսէր ու արագ, շատ արագ թոնիրի կարմիր կողին կը տանէր։

Լուռ ու հանդարտ շուրքի մը պէս՝ կրակտան դռան վրայ կեցողը Զալօն էր։ Գլուխը վեր վար կը շարժէր, պոչը կ'երեցնէր։

Օ՛հ, այդ պահուն, անոր աչքերը որքա՞ն բարի էին, մեռոնի գոյն ունէին, կարծես մեռոնի երկու խոշոր կաթիլները ըլլային:

Զալօն աներես չէր, ներս մտնել չէր համարձակեր. միայն դունչը մարմնոյն հետ աւելի ներս կ'երկարէր երբ մէկը պատահար իրեն մօտենար:

Զալօին առջեւ շատ անդամ ամբողջ հաց մը կը նետէին, ոռովհետեւ փողոցին փորձառու պահակն էր. տուները կը հսկէր: Տանիքներուն վրայէն շատ արագ անցնող հովն իսկ կ'իմացնէր:

Զալօն՝ գոհ եւ կուշտ, ետեւի երկու ոտքերը կը ծալէր. իր պոչին հետ, առջեւի երկու ոտքերը երկնցուցած, սեմին քով կը պառկէր: Ան չէր շարժեր նոյնիսկ, երբ հաւերը պոչին վրայէն կ'անցնէին եւ կամ հաւճաղ մը անոր կոնակին վրայ թառէր մէկ ոտի վրայ:

«Պէրէլքով ըլլի խաթուն»:

Զալօէն յետոյ այս անդամ հացին հոտը առնողը կուզ մուռացիկն էր: Վախվսելով ձեռքին փայտը միշտ Զալօին կողմ ըըռնած, կ'օրհնէր տունն ու տաւարները. Հաւիլ հարսներուն երկար արեւ կը բաղձար. Հայր Արքահամու սեղանին առատութիւնը կը ցանկար բոլոր տուներուն: Մուրացիկը չէր տրանջար, կ'օրհնէր միեւնոյն անկեղծ բաղձանքով, եթէ մերժէին նոյնիսկ. սակայն խոշոր դուներով, մեծկակ ախոռով գեղացուն տունէն ո՞վ կրնար մերժել:

Զալօն աչքերուն տակէն կը նայէր, կը գմոտար, նոյնիսկ տնեցիներուն ծառայութիւն մը մատուցած ըլլալու համար, քանի մը անդամ մուրացիկին վրայ կը հաջէր, ու կը լոէր, երբ իր անունը տային: Սակայն Զալօն միշտ կասկածու էր, կիսախուր աչքերով. ատեն ատեն վեր կ'առնէր իր կոպերը ու կը նայէր, մինչեւ որ հեռանար մուրացիկը:

Կէսօր է: Արեւը Գոթանենց շարտախը ինկաւ: Արեւէն ու հացէն յետոյ այս անդամ ամբողջ փողոցը մանուկներու ձայնով բոնուած էր: Մանուկները դպրոցէն կ'ելլէին: Զալօն արտորանցով փողոց կ'ելլէր, զուարթ հաջիւն մը ձգելով: Մանուկներուն հետ կը խառնուէր. դունչը անոնց ձեռքերուն, փէշերուն, երեսներուն կը քսէր: Մանուկները անոր հետ կը խօսէին այնպէս,

ինչպէս իրարու հետ, եւ չէին ուղեր հաւատալ, թէ Զալօն իրենց խօսածներէն շատ բան չէր հասկնար: Մինչեւ դպրոցին բակը կ'ընկերանար մանուկներուն, անոնց հետ վազվզելով: Զալօ քանի մը անդամ փորձած էր մանուկներուն հետ եկեղեցի մըտնել. սակայն զարմացած էր, թէ ինչո՞ւ ներս չէին թողեր:

Ժապաւէն կապող ու իրենց տէրերուն հետ տօնավաճառ երթող քաղքենի շուներուն պէս, Զալօն հնարամիտ ձեւեր չունէր, սակայն մանուկները զայն շատ կը սիրէին:

Զալօին ընտանի ձայնը, մտերիմ դիմագիծը, մանաւանդ չարձճի կատակներու դիմացող բնաւորութիւնը բաւական էր, որ մանուկները իրենց հաց ու պանիրին կէսը անոր հետ բաժնէին ու փողոցին վրայ անոր հետ ճաշի նստէին:

Մանուկները կը հեծնէին անոր վրայ, պոչը ու ականջները կը քաշէին. բայց երբ հեռուէն շուներու գլուքառուքի մը ձայնը կը լսուէր, Զալօն յանկարծ վար կը թափէր իր վրայ հեծած մանուկները, եւ կը փութար կոռուի վայրը. կը պատահէր որ այդ պահուն մանուկի մը գլուխը գետնին կը զարնուէր, եւ լալէն մօրը քով դանդատի կ'երթար:

«Ո՞վ զարկաւ զաւակս»:

«Զալօն», — կը պատասխանէր փոքրիկը եւ միտքը կը գնէր այլեւո Զալօին հետ չխօսիլ, քէն պահել:

«Զալօ, Զալօ», — կը կանչէր ճոպոտ երեսով Սրգօն:

Զալօն, պատերուն տակէն քսուելով, խնդումներս, կը մօտենար մանուկներուն ու անոնց քով կը նստէր: Սրգօն կը հանէր իր գտակը ու Զալօին գլուխը կը զնէր. անոր ուսերէն կողմնակի կը կախէր նաեւ քերականին պայուսակը ու յետոյ, քերականն անոր քթին դէմ բոնելով, կ'ըսէր. —

«Կարդա՛, Զալօ, Ա., Բ., Գ»:

«Ա., Բ., Գ» կը կրկնէին միւսները:

Զալօն՝ լեզուն դուրս ձգած՝ հեւալով անոնց երեսին կը նայէր, ծոյլ աշակերտի մը նայուած քով, — անորոշ ու բթամիտ: Սրգօն կը նեղանար. կը հանէր գլխարկն ու պայուսակը. Զալօին երեսին ապտակ մը կ'իջեցնէր այսպէս, ինչպէս վարժապետը յաճախ իջեցուցած էր իրենց երեսին: Ու հեղ մ'ալ բոլորը մէկ կը վազէին դպրոց: Զալօն ալ անոնց հետ մինչեւ դպրոցին դուռը կը վազէր ու յետոյ՝ մոռմթը կախ՝ կը վերադառնար, երբ դպրոցին դուռը կը գոցէին իր դէմ:

Երեկոյին Գոթանենց փողոցին ունապէրները, կերակուրնին դգալտելէ յետոյ, դուրս կ'ելնէին. իրարու ձայն կուտային ու կը հաւաքուէին ձէթ քարին քով։ Հոն էին նաեւ Ուստա Զաքարը, Երէցփոխն ու ջորեպան Թաթոսը։

Անոնք իրենց ոտքերը ծալլած, պատին կոթնած, կողմնակի եւ կամ ստամոքսի վրայ պառկած կը խօսակցէին։

«Վախտնօք եօթը ջորիներով Տիարպէֆիրի պատէնին որ մօ-սեցանք», — կը սկսէր Թաթոս իր կեանքի հէքեաթունակ պատ-մութենէն։

Հէքեաթը դեռ չլմնցած, հեղ մ'ալ տեսնես, քը՝սդ, կամաց մը կը մօտենար նաեւ Զալօն ու շիփշտակ անոնց շարքին կը նստէր։

«Էղ ժմուն կոչնակը թըլս թըլս է, Սահակ. սանկ, ձայնաւոր կոչնակ մը չկախէ՞ք», կը խօսէր ունապէրներէն մին՝ Երէցփո-խին։

Անկասկած Զալօն եթէ գիտնար, որ Երէցփոխը ինչ պաշտօն ունի եկեղեցին մէջ, ինքն ալ ունապօր նման պիտի բողոքէր կոչնակի ձայնին մասին։ Զալօ վաղուց նկատած էր, որ կոչնա-կին ձայնը հետզհետէ կը տկարանար. այդ իսկ պատճառով լու-սնկան սկսած էր շատ դանդաղիլ ու գմբէթէն շատ ուշ հեռանալ։

Զալօն իր կեանքէն՝ շատ բաներ ունէր պատմելիք, քան ե-րէցփոխը։

Երէցփոխը գրեթէ ոչինչ ըրած էր իր կեանքին մէջ. սիրած էր եկեղեցին եւ մէկ մըն ալ կաղամբի բուրշիով պատրաստուած ձուածեղ. ահա բոլորը։

Իսկ Զալօի կեանքը եղած էր արկածալից. ան կրնար իր կոխ-ներէն պատմել, գիշեր ժամանակ գողերէն ստացած վէրքերը ցոյց տալ։ Ան կրնար, ծերացած ու քաշալ ասպետի մը պէս, իր կեանքէն հէքեաթներ պատմել, եթէ միայն իր վանկերը երա-խայի եւ կամ ալիքի ձայներուն պէս կցկտուր, անկապ ըլլային։

Զալօն անոնց խօսած Երկար բառերէն շատ բան չէր հաս-կնար. անոնց դէմքերու մկանային շարժումները դիտելէ ձանձ-րացած՝ կը սկսէր ետեւի մէկ ոտքով իր վիզը քերել։ Սակայն ա-մէն անդամ, երբ Երէցփոխը կը խօսէր, Զալօ կը դադրեցնէր իր քերութառուքը, ականջները կը շտկէր ու շեշտ կը նայէր անոր գուրս ցցուած կոկորդի ոսկորին, որ մաքոքի նման վեր վար կ'իջնէր, բառեր կը գործէր։

Երեկոյին ուշ ատեն կը բաժնուէին իրարմէ. է՛զ, մարդիկ

բոլորն ալ հեռացան։ Զալօն մինակ էր։ Նորէն լոռութիւն, նորէն լուսնկան։ Զալօ՝ իր մոխիրէ անկողինը կը շտկուէր։ Ա՛ն, նորէն իր այլանդակ երազները։ Այդ գիշեր լուսնկային լայնութեան վրայէն սեւ կատու մը անցած էր՝ զգոյշ քայլերով … Զալօ արթնցաւ, ոռնաց … ախ, այս ժամկոչն ինչո՞ւ կ'ուշանար։

* * *

Ամառուայ տաք միջօրէի մը, գիւղը գրեթէ ամայի էր, դըպ-բոցը՝ փակուած, գիւղացիները բոլորն ալ դաշտի աշխատանքի լծուած էին։ Շուները՝ չողուն, առուին եղերքները կը պառկէին եւ կամ բաց մնացած տուներէն ներս, թաց ու զով տեղեր կ'ա-պաստանէին։ Զալօն դպրոցի ճամբուն վրայ, միսմինակ, արե-ւին տակ կեցած էր, անորոշ ու մելամաղձոտ։

Այդ օրը դպրոցի մանուկներուն ան ի զուր սպասեց։ Քանի մը անդամ մինչեւ դպրոցին դուռը գնաց. փակ էր. թաթերը դուան վրայ՝ անորոշ աղմուկներ ըրաւ։ Դպրոցի բակը ամայի էր, ինչպէս թափուր մնացած փեթակը մեղուներուն։

Աշխարհը ի՞նչ չուտ փոխուեցաւ, — մտածեց Զալօն։

Անօթի էր։ Դունչը՝ Գոթանենց բաց մնացած դոնէն ներս երկնցուց. մարդ չկար. հաւերը միայն, բակին մէջ՝ անպէտ ձըդ-ուած երկրագործական գործիքներուն վրայ թառած, սկսած էին ձայնաւոր եղերական կրկոց մը։ Անդին, տան կատուն արօրին տակ ինքզինք կը պահէր։

Ու տանիքին վրայ անծեղ մըն ալ, փայտեայ ձողի մը վրայ թառած՝ կը կանչէր լսէ՛ լսէ, ու խաթուն Մամային օճառը գող-նալու առիթի մը կը սպասէր։

Զալօն քանի մը անդամ հաջեց. մարդ չկար։

Անտարակոյս աշխարհը փոխուած էր։ Այդ օրը, չորրորդ անդամն ըլլալով, Զալօն կիւրեղին խանութին առջեւ կանդնե-ցաւ։ Կեռերուն վրայ ոչինչ կար, միայն ուլի մը թոքը, ան ալ մեղուներուն ու ձանձերուն կեր դարձած։ իսկ կիւրեղ անդին կօշկակարին հետ խօսքի բռնուած էր։ Զալօն կամաց մը խանու-թէն ներս մտաւ ու աճապարանքով՝ ուլի ոտք մը խածած՝ դուրս կրաւ։ Կիւրեղը տեսաւ. հաւար տուաւ. մեծ դանակն առաւ, վա-ղեց ու շիտակ Զալօի կոնակին իջեցուց։

Զալօն ձղեց ուլի ոտքը. վայնասունը ամբողջ գիւղը բռնեց

— այնքան աղաջաւոր, որքան հրդեհուած նաւի մը ընկղմումը:

Այդ օրը, Զալօն ամբողջ օրը իր մոխիրէ անկողնին վրայ կըդկաց: Արինը կ'իջնէր. կը փորձէր վէրքը լիզել. սակայն վէրքը թիկունքին վրայ էր. երկար լեզուն հազիւ կը հասնէր:

Երեկոյին, գիւղացիները դաշտէն գիւղ վերապարձան. նորէն՝ աղմուկ, նորէն կեանք. փողոցը ծիծաղով լեցուեցաւ: Բայց այդ օրը Զալօն իր տեղին չէր կրնար շարժիւ:

Քանի մը օր յետոյ, Զալօն սկսաւ քալել, ուսուցած վէրքով. այլեւս կիւրեղի խանութին առջեւ երթալ չէր համարձակեր: Հեռուէն, երբ կիւրեղի ոտնաձայնը կը լոէր եւ կամ անոր իւղոտ շապիկին հոտը կ'առնէր, Զալօն՝ պոչը փորին կոցուցած՝ կ'աճապարէր սայլին տակ մտնել:

Զալօն վէրքը հետզհետէ որդնոտեցաւ, այլեւս անտանելի դարձաւ: Երբ տուն մը մտնէր, տնեցիները իրար կ'անցնէին, փայտի անխնայ հարուածներով Զալօն դուրս կը ձգէին: Գոթանենց դուռը անոր դէմ դոցեցին խսպառ. պատահաբար ներս որ մտնէր, անոր ետեւ տան երկաթէ ակիշը եւ կամ աւելը կը նետէին: Անոր վէրքը անտանելի էր:

Զալօն՝ այլեւս կծկուած, փողոցին վրայ, անպէտ, գլանը կոտրած սայլին տակէն դուրս ելլել չէր համարձակեր: Կը վախնար մարդերէ:

Զալօն սայլին տակ կմախք դարձաւ. կոնակը աղեղնաձեւ, մազերը սկսան թափիլ. մորթը շերտ շերտ կողերուն մէջ մտաւ: Երբեմն միայն սայլին տակէն դուրս կ'ելլէր, երբ փողոցը մարդ չկար. ու քնէն նոր արթնցած, աչքերը շեխուած, աղտոտ մանուկի մը ձեռքէն կը խոէր խոչոր հացի կտոր մը ու նորէն կը պահուէր:

Շատ անդամ, իրեն շատ ծանօթ մանուկները, սայլին շուրջը հաւաքուած կը խաղային, նոյնիսկ իրեն անունը կը կանչէին:

Զալօն կը լոէր անոնց ձայնը: Ա՛խ, որքա՞ն կը սիրէր դուրս ելլել, անոնց ձեռքերը լիզել, նորէն բարեկամ ըլլալ անոնց հետ: Մարդիկ ի՞նչ չուտ չար եղան:

Զալօն գլուխը վեր կ'առնէր պահ մը ու յետոյ՝ լեզուն կախ՝ աչքերը միշտ գետնին կը մնար մտածկոտ: Ան քէն ըրած էր նաեւ մանուկներէն. որովհետեւ եղած էին չարեր, որ իր ետեւ քար նետած էին. նոյնիսկ փորձած էին իր պոչէն թիթեղէ հին դոյլ մը եւ կամ ծանր քար մը կապել:

Աշխարհ փոխուած էր ու Զալօն չհասկցաւ, թէ ինչո՞ւ իրեն համար այս անդամ լուսնկան ու մենութիւնը աւելի միաթարական էին, քան ցորեկները: Գիշերները միայն, երբ այլեւս մարդ էին ինքնին, քան ցորեկները: Գիշերները միայն, երբ այլեւս մարդ էին ինքնին, չոյն իսկ չկար փողոցները, Զալօն սայլին տակէն դուրս կ'ելլէր, նոյն իսկ չկար փողոցները, Զալօն սայլին տակէն դուրս կ'ելլէր, նոյն իսկ չկար մինչեւ կիւրեղի խանութին մօտերը կ'երթար ու կը թափառէր չնաշըջիկի մը պէս:

Գիշեր մը Զալօն աւելի հեռացաւ, գիւղէն դուրս ելաւ ու ինքնիք պինք տարբեր աշխարհի մը մէջ դտաւ: Հոն տուներ չկային, զինք սպափեցնող ոտնաձայններ չկային, հոն չկար դմբէթ: Այնտեղի սպափեցնող ոտնաձայններ չկային, հոն չկար դմբէթ: Այնտեղի լուսնկան բարտիի մը ծայրէն կախուած էր, ու մտաւ կանեփներուն մէջ:

Զալօն հեռացած էր մարդերէն, մարդերէն ստացած վէրքը՝ կոնակին:

Ամէն կէս գիշերին, երբ գիւղին վրայ աստղերու լուսութիւնը կախուած էր, կանեփներէն եւ կամ չնաձուած ցորեաներէն կը լուսեր ահաւոր ոռնուկ մը.

Ուառ'ւ... ուառ'ւ... ուառ'ւ...

Զալօն կանեփներէն դուրս կուգար, գիշեր ատեն, լուսնկին տակ, իր ոսկրուտ, աղեղնաձեւ կոնակով՝ ապառաժի մը վրայ տեղաւորուած՝ այս անդամ դունչը գէպի գիւղ, կ'ոռնար: Անոր տեղաւորուած՝ աստղի գիւղի գիւղ, կ'ոռնար: Անոր նիրվանայի յաւիտենական սպարապութեան մէջ ըլլար:

Հօ՛ֆ, հօ՛ֆ, հօ՛ֆ... Զալօի ծեր ձայնն էր:

Գիշերի ամայութեան մէջ անոր հաջունը կը ձգէր չոփ չոր արձականդ մը: Ան գիշեր ատեն մինչեւ գիւղ կ'իջնէր երբ ամէն արձականդ մը: Ան գիշեր ատեն մինչեւ գիւղ կ'իջնէր երբ ամէն ամայի ոփողոցներէն, ինչպէս անօթի ու նիհար գայլը անլինք ամայի ոփողոցներէն, ինչպէս անօթի ու նիհար գայլը անլինք ամայի ոփողոցներէն: Ան շատ անդամ շուներու լակոտներ կը յափշտակէր ու կը մտնէր կանեփներուն մէջ:

Գիւղացիները կը սարսափէին անոր ձայնէն: Անդամակը կը հետապնդէր զայն սպաննելու համար. մանաւանդ որ ցորեկ մը, պոչը փորին տակ պահած, վիզը՝ կախ, կանեփներէն դուրս ելած պահած փորին տակ պահած, վիզը՝ կախ, կանեփներէն դուրս ելած էր անոր սրունէր: Խածած էր նաեւ թումբերէն խոտ քաղող քանի մը գիւղացի կիներու կրունկները:

Զալօն կատած էր. անոր բերնին շուրջը գրփուր տեսած էին: Անդամակէն զատ կը հետապնդէին զայն գիւղին բոլոր

մշակները :

Երեկոյ մը , Գոթանենց մշակը տեսած էր զայն հոսող առուի մը մէջ պառկած . արագ արագ կը հեւար : Զալօն , երբ տեսած էր մշակին մօտենալը , ծանր ծանր փախած էր հեռու . եւ հոն՝ հորիզոնին վրայ վերջալոյսին ներքեւ ծուարած՝ սպասած էր , մինչեւ որ դաշտի բանուորները գիւղ վերադառնային :

Անդամ մը անդապահը հետապնդած էր . սակայն կանեփներուն մէջ կորսնցուցած էր անոր հետքը : Երկրորդ անդամ ատըթձանակի գնդակը վրիպած էր , իսկ երրորդ անդամ գնդակը մարմնոյն մէջ էր մտած , սակայն չէր վնասած :

Աշուն էր : Նոյն իսկ հնձուեցան կանեփները : Արագելները՝ իրենց վիզերնին տնկած՝ իրարու ետեւէ՝ Զալօնին վրայէն վաղուց անցած էին : Զալօն դաշտերէն քաշուած այս անդամ քարյուներուն մէջ կ'ապրէր :

Մութ գիշեր մը , Զալօն նորէն գիւղ իջաւ : Զայն ձուն չկար . տանիքներէն վեր , տարածութեան մէջ ուշ մնացած աղուափ սեւ թեւ մը միայն կը շարժէր :

Զալօն , դունչը գետին , պատերուն տակէն ծանր ծանր կը քալէր . անոր աչքերուն մէջ կարծես վառուած ոսկորներու կանաչորակ բոց մը կը ծիսար : Կիւրեղի խանութին առջեւ կեցաւ պահ մը : Անցաւ ձէթ քարին քովէն , ուր յաճախ ժողովի նստած էր գիւղի մեծամեծներուն հետ , ու մտաւ Գոթանենց փողոցը , որ ի՞ս փողոցն էր . կանդնեցաւ այն ճամբուն վրայ , ուրկէ ժամկոչը կ'անցնէր , կ'անցնէին ժամուորներն ու մանուկները դպրոցին :

Զալօն , քանի մը անդամ պատերուն վրայ միզելէ յետոյ , նորէն քարայրները պիտի վերադառնար , երբ յանկարծ ցուիքին վրայ շարժող ստուեր մը նշմարեց : Զալօն շարժեց ականջները , նկատեց նաեւ ուրիշ երկու ստուերներ , որոնք փողոցին վրայ իրարու մօտ կուգային ու կը հեռանային : Ա՛հ , մութին մէջ անոնց հասակները ո՞րքան երկար կ'երեւէին : Զալօ յարձակեցաւ անոնց վրայ ու լախտի ծանր հարուածներէն ետ մղուեցաւ . նորէն յարձակեցաւ , անոր ձայնակցեցան փողոցին շուները :

Հեղ մըն ալ , պո՞ւմ . . . լսուեցաւ հրացանի պայթուն մը . յետոյ՝ կարճ վայնասուն մը ու փախող ոտքերու ձայներ :

Դրացիները արթնցան , դուրս թափուեցան ճրագներով , ու գտան Գոթանենց լաւագոյն եղը , Պօրօն , փողոցին վրայ կեցած , անտարբեր , իր փնջածակերուն յարդերը կը մաքրէր : Գողերն ի-

բենց աւարը թողուցեր ու փախեր էին :

Քանի մը քայլ հեռու , հոն , սայլերուն քով , գտան նաեւ շատ նիշարցած ու շատ ծեր շան մը դիակը :

Ճանչցան :

Զալօն էր :

Գողերը գնդակով սպաննած էին :

ԵՐՆԵԿ ԱՅՆ ՕՐԵՐՈՒՆ

— Ես փայտը երկնցուցեր ես, ...

ԵՐՆԵԿ ԱՅՆ ՕՐԵՐՈՒԻՆ

Ռ. ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ

— Ես փայտը երկնցուցեր ես, որ անցած ատեն աչքու մխուի,
հա՞ : Ես չպի մեռնիմ Միսի, Միսի . քեզ պէս քառուն քաւ-
թառները որ չթաղեմ . . .

Կը պոռար, կը դրդրար Մնուշ պաճին իր տանիքէն փոռւած
լաթերը վար առնելով :

Միսին՝ կերակուրի խոնջային շուրջ դեռ նոր նստած՝ կը լո-
սէր Մնուշին ձայնը, կը ջղայնանար, դգալը վար կը դնէր ու
բարձր ձայնով կը խօսէր ինքնիրեն .

— Տէր Աստուած, դուն սապու ու լուանք տաս : Սատանան
կ'ըսէ . . .

— Զեմ, չեմ ուզեր որ թոռներդ էս իմ տանիքիս կողմը
անցնին, էս տեղերը փորիրեն : Զեղ մըլ տեսնեմ՝ ծնկները կը
կոտրտեմ, — կը շարունակէր Մնուշ :

Միսին ինչպէս համբերէր :

— Հէ՛յ ջատու, ջատու, ալ հերիք եղաւ . որ ելլեմ . . . (Միսին
կ'ելլէր) որ կնիկմարդէ վար պի մնամ՝ ալ ի՞նչ բանի համար

էս պետերը, — կը խօսէր ինքնիրեն ձեռքին փայտը փնտռելով :

Մնուշ ալ իր կարդին կօշիկին թէքը կը քաշէր . թերեւս նո-
րէն սկսէր երկու ծերերու կոփւը, եթէ սովորականին պէս Մըի-
սիին տղան չմիջամտէր :

Միսիի ու Մնուշի կոփւը նոր չէր : Ուզիղ երեք տարի էր :
Օր չէր անցեր, որ չդրդրային, չհայՀոյէին, չպոռային իրարու :
Ըստ միակ տանիքը կամ եկեղեցիին ձամբան : Դրացիները շատ
բան չէին գիտեր . շատ բան չէր դիտեր նաեւ Միսիին տղան՝ Ա-
բութը :

* * *

Այն օրերուն Միսին սուզի մէջ էր . հազիւ տասնհինգ օր կար,
որ թաղեր էին իր միակ ընկերը, կինը : Միսիի համար շատ դըժ-
բախտ կորուստ էր որովհետեւ իր կնոջ, Աննիկին հետ մէկ
բարձի վրայ ծերացեր էր :

ԷՌՀ, ԷՌՆՀ Հաւ օրեր էին : Ամառները, երբ գիւղն ամրողջ կա-
մ աշխատանքին լծուած էր, երկու ծերերը դուան սեմին վրայ կը
նստէին պահ մը :

Երբ արեւը իրենց վրայ գար ու դիմացի կիսապատին վրայ
իյնար, Միսի ու Աննիկ այս անգամ իրենց թոռներուն հետ ցած-
կեկ տանիքը կ'ելլէին ու՝ արեւոտ պատին կոթնած՝ կը նստէին
հանդարատ :

Անոնք հանդարատ էին ու լուռ, տակայն անոնց շուրջ, միջո-
ցին մէջ, կը յորդէր գիւղին կեանքն ու առատութիւնը :

Թոռները տանիքին վրայ փայտերով ձի կը խաղային : Հեռու-
էն կը լսուէր աղմկոտ աշխատանքը կալերուն : Միջօրէին, երբ
ստուերները սոթթուէին, շատ անգամ երկու ծերերու վերեւէն
կ'անցնէին մեղուները խուռնախիտ, իրենց ետեւ ձգելով հազա-
րաւոր լարերով հսկայ նուռաղարանի մը խուլ ձայնը :

Երկու ծերերը, որպէս հովանի իրենց ձեռքերը ճակատնե-
րուն վրայ բռնած, մեղուներու անցքին ի զուր կը փորձէին
հետեւիլ : Անոնց համար կարեւոր էր գիտնալ, թէ ո՞ր ծառի կամ
ո՞ր այդիի մէջ մեղուները պարս տուին :

— Տեսա՞ր որ կողմը անցան, — կը հարցնէր Միսին :

— Ես ի՞նչ տեսնեմ, տնաշէն, ալ ծեր եմ ծեր, աչքերս շատ
չեն զատեր . միայն շուքի պէս բան մը տեսայ, — կը խօսէր Աննիկ :

— Ինձ էնպէս կուգայ, թէ Մարկոսնց ուռիներուն վրայ
պարս եկան :

— Ես էնոնց ձէնը լսեցի միայն :

— Մինասենց էքուն մէջ պարս տուին, — ձայն կուտար թոռ-
ներէն մէկը, որոնք նոյնպէս իրենց խաղերէն դաղբած կը գի-
տէին հետաքրքրութեամբ :

— Հա՞ , էդպէ՞ս : Կ'երեւի Արեւիկենց մեղուներն են : Դէ՛հ
գաղէ, իմ ասլան թոռնիկ, — կը խօսէր Միսի . զնա՛ Արեւի-
կենց կալը . հիմա էնոնց տունը մարդ չկայ . բանի, դործի տեսն
է, ի՞նչ պի գիտնան : Գնա՛, ըսէ, որ ծեր մեղուները պարս տուին
Մինասենց էքին : Թո՛ղ երթան առնեն, քանի չեն հեռացեր :

Թոռները, բոլորը մէկ, կը վաղէին, թարվառ հաւերը փախ-
ցնէլով, թէ իրենցմէ ո՛ըը պիտի խէլ լուր տալու առաջնութիւնը :

Ամառ ժամանակ, երբ գիւղին մէջ մարդ չկար, երկու ծե-
րերու աշխատանքներէն մէկը կ'ըլլար այդ : Այդ աշխատանքէն
յետոյ երկու ծերեր նորէն կը նստէին քով քովի : Հեղ մ'ալ տես-

նես՝ Երկու աքլորներ, կըտ կըտ կտուցնին գետնին ծեծելով ի-
րարու կը մօտենային ու կոռուի կը բռնուէին ճիշդ Միսիի ձեռ-
նափայտին քով :

Միսի, երբ կը տեսնէր աքլորներու կռուըտուքը, իր մէջ կը
զգար հրճուանք մը, որ հեթանոսական էր : Թող կուտար, որ
կոռուէին . շատ անզամ ինք կուտ կը նետէր, իրարու մօտ բեր-
լով կը կռուեցնէր : Այդ պահում էր, որ Միսի կատակ մը կը
փորձէր Աննիկին հետ, իր չպուխին ծուլիր կնոջ երեսին կը փը-
չէր, թեւը անոր վզին շուրջ կը փաթթէր, լաչակին ձեւը կ'աւ-
րէր, եւ կամ կապ մը երկնցնելով, կը խօսէր .

— Դէ՛հ, Աննիկ, փորձէ կտրել էս կապը : Տեսնեմ՝ ուժդ
տե՞ղն է :

Աննիկ կը խնդար իր նիհար ծնօտով ու կապոյտ լինաերով :
Կ'առնէր կապը եւ ի զուր կը փորձէր կտրել, մինչ աքլորները կը
կռուէին՝ յօրինելով նկար մը նաւասարդեան հին օրերու :

Օր մը սակայն եկեղեցին ճամբան, Աննիկ ըսաւ Միսիի, թէ
Եկեղեցին մէջ, երկրպագութիւն ըրած պահուն, կոնակը ցաւ
մը շուլլուեցաւ : Ու Աննիկ ուղիղ անկողին զնաց : Երեք օր պառ-
կելէ յետոյ մեռաւ շատ հանդիստ մահով մը :

Միսի ինքինք մինակ զգաց այն ատեն, երբ գերեզմանէն
վերադարձին տեսաւ, որ իր հարսը ծալլած վերցուցած է մեռե-
լին անկողինը :

Միսի որքան կը բաղձար, որ միասին մեռնէին, որովհետեւ
միասին ապրած էին բարի ու չար օրեր :

Ամիս մը վերջ Միսի մոոցաւ իր կինը այսպէս, ինչպէս կը
մոոցուին բոլոր մեռելները : Սակայն Միսի իր մենակութիւնը
չկրցաւ մոոնալ :

Այս անզամ, առանձին տանիք կ'ելլէր, աքլորները կը կըռ-
ուեցնէր, թոռներուն հետ կը կատակէր, կալի աղմկոտ աշ-
խատանքին կ'ունկնդրէր, սակայն մինակ էր, մինակ : Միսի օր
մը տեսաւ, որ դրացի Մնուշը իր լաթերը փոելու համար իրենց
տանիքէն կապ մը կը կապէր :

— Կեցիր Մնուշ, էդպէս ըլլար, — խօսեցաւ Միսի :— Կե-
ցիր, վարէն երկաթէ հալխիկը բերեմ : Էնպէս լաւ է :

Միսի բերաւ երկաթէ օղակը, կապը ինք անցուց, միւս ծայ-
րը սիւնի մը հաստատեց ու օգնեց, որ Մնուշ լաթերը փոէ :

Երեկոյին, երբ Մնուշ լաթերը վար կ'առնէր, Միսի մօտե-

ցաւ նորէն ու ուզեց օդնել: Աշխատանք մը, որ իր կեանքին մէջ ցոյց տուած չէր գրացիներուն, ոչ իսկ իր կնոջ: Մնուշ զարմացաւ լուռ:

Ու ալ ամէն օր Միսի՝ կոնակը պատին կոթնցուցած կը սպասէր, որ Մնուշ տանիք ելլէ: Միսի ինքն ալ չէր գիտեր, թէ ինչո՞ւ այդ սպասումը: Զէ՞ որ ծեր էին ինք եւ Մնուշ:

Միսի եւ Մնուշ երկար տարիներու դրացիներ էին: Մնուշ վաղուց կորսնցուցած էր իր էրիկը. այժմ, մօտ յիսուն տարեկան, Միսիինց պատկից, իր բրիշակը քաշուած, ապրելու համար ջայր կը մանէր, հաց կ'եփէր ու իրիկուն առաւոտ եկեղեցի կ'երթար:

Օր մըն ալ հաց եփած տեղէն Մնուշ տանիք ելած էր ու ձայնը ճդած ճո՛ւ-ճո՛ւ-ճո՛ւ, հաւերը կը կանչէր:

Միսին հոն՝ պատին կոթնած՝ իր համրիչը կը քաշէր: Այդ օրը Մնուշին ձայնը եկեղեցին մէջ երգուած սաղմոսին չափ անուշ եկաւ, մանաւանդ որ Մնուշ՝ հացեփոց լաթերուն մէջ փաթթուած՝ աւելի գէր կ'երեւէր: Երեսը թոնիրի բարկ կը ակէն կարմրած, ճակատին, երեսին վրայ քրտինքը կը պաղէր:

— ի՞նչ կ'ընես Մնուշ, հաւե՞րը կը կանչես: Հա, ձեր հաւերէն մէկը էդ բակը անցաւ, — խօսեցաւ Միսի, ձայնը երեցնելով:

Մնուշ Միսիինց տանիքն անցաւ ու, բակին հաւերը կանչելու համար, նորէն իր ձայնը ճդեց:

— Հա՞ց ես եփեր, Մնուշ. եկ, նստէ, հէր օրհնած, աշխարհը մեռնիլ կայ, — շարունակեց Միսին:

ի՞հ, ի՞նչ ընենք, քանի ուժ կայ՝ ապրուստնիս ճարենք:

— Որ բանի պէտք ունիս, ինծի ըսէ, Մնուշ. ախըր դրացիներ ենք:

Եւ աւելի մօտենալով ու ձեռքը պեխերին տանելով, ըսաւ. — Ես տարի մեր կալը լաւ էր: Թէ որ ցորենի պէտք ունիս, մի քանի պարկ ցորեն ձեր տունը կը ճդեմ. թո՛ղ տղաս, Արութը չի գիտնայ:

Մնուշ կասկածեցաւ:

Չորս կողմերէն, բակէն, բարձր տանիքէն, սանդուխներէն հաւերը եկած հաւաքուած էին Միսիի եւ Մնուշի շուրջ: Փոքրիկ կենդանիները վիզերնին տնկած կը թրվույին եւ ի զուր կը սպասէին անհամբեր, որ Մնուշ իրենց կուտ ցանէր: Բոլորովին անդիտակ այն ողբերգութեան, որ պիտի պայթէր անձրեւով յդի

սմալի մը պէս: Միսի յարմար առիթը գտած էր իր ցանկութիւնը յայտնելու: Գիւղն ամբողջ աշխատանքի մէջ էր: Թոռները վար, փողոց զրկած էր: Յածկեկ տանիքին վրայ հաւերէն զատ ոչ ոք կար:

— Հա, վառք Աստծոյ, ինծի պէս ուժդ տեղն է, — շարունակեց Միսին, աչքերը խլցնելով:

— Երեսդ ալ, ըսէս, Մնուշ, վարվոան վարդ է դարձեր:

Մնուշին կասկածը ճիշդ էր:

Երկինք ինչո՞ւ չէր վկեր, արեւն ինչո՞ւ չէր խաւարեր...

Մնուշ, հակառակ որ հայհոյող, պորպուան կինն էր, լոեց: ի՞հ, ի՞նչ պիտի ըսէն, երբ դրացիները իմանան: Ու հերսոտ՝ սանդուխներէն վար իջաւ, իր ետեւ ճդելով հաւերու երամ մը:

Միսին յանցաւոր աշակերտի մը պէս պահ մը զղջացած՝ մնաց իր կանգնած տեղը, շրթներուն տալով սուլելու ձեւ:

Միսին ինքն ալ զիտէր, որ այդ կատակը ծերերու համար չէ: ի՞հ ի՞նչ կ'ըլլար, դրացիներ էին, կընային քովի քովի նստիլ. մինակութիւնը չէր քաշուեր...

Յաջորդ օրը Միսի նորէն իր սովորական տեղն էր, արեւոտ պատին ներքեւ: Մնուշն ալ երդիքին փայտը շտկելու համար տանիք ելաւ, պորպուաց, բարկացաւ ու իր տանիքի սահմաններէն անդին քշեց Միսիին թոռները, անոնց ետեւէն նետելով իր կօշիկը, որ քիչ մնաց Միսիի գլխին վրայ իյնար:

Միսի գիտցաւ պատճառը: Գրեթէ ջղայնացած՝ անորոշ բանէր մը մըթմթաց: ի՞նչ պիտի ըսէն, եթէ դրացիները իմանան: Զգաց, որ յանցաւորը ինքն էր ու լոեց շատ դժուարութիւնով:

Ուրիշ օր մը Միսիինց աքաղաղը Մնուշին կիսապատին վրայ թառեցաւ, թեւերը թափահարեց, վիզը երկարեց ու սկսաւ երդէլ: Կո՞ւ կո՞ւ հաղիւ ըրած էր, երբ Մնուշ վրայ հասաւ, իր պատէն վար քշեց աքաղաղը, ձայնը կէս խեղդելով:

Միսի կը տեսնէր այս բոլորը: ինչպէս համբերէր: Ալ ի՞նչ բանի համար էին իր պեխերը:

— ինչո՞ւ աքլորը վար ճդեցիր, — պոռաց Միսին՝ ճեռքը ոտքը դող ելած:

— ինչո՞ւ պատիս վրայ կը թառի:

— Պիտի թառի:

— Զպիտի թառի. որ թառի՝ գլուխը կը կտրեմ:

— Ես ըլ քու ծնկներդ կը ջարդեմ:

Թերեւս կոիւը աւելի տաքնար, եթէ դրացիները վրայ չեւասնէին:

— Աքլորը պատին վրայ է թառեր. ի՞նչ կ'ըլլայ եղեր, — կը խօսէին դրացիները, ի հարկէ ոչինչ գիտնալով:

Ուրիշ անդամ Միսի կը թելադրէր իր թոռներուն, որ Մնուշին երդիքէն վար քար ձեն, ցուիքը քակեն:

Մնուշ կը դրդրար, կ'անիծէր, տանիք կ'ելլէր, Միսիի թոռներուն ետեւէն կը վաղէր: Եւ դրացիները նորէն կը լսէին անոնց կոփն ու հայհոյութիւնը:

Միսիի եւ Մնուշի ատելութիւնը հետզհետէ խորացաւ: Միսի նոյնիսկ չէր ուզեր, որ Մնուշին փոած լաթերուն շուքը իրենց տանիքին վրայ իյնար: Վայ այն օրուան, որ Մնուշին մէկ հաւը իրենց տանիքին կողմն անցնէր:

Ի՞նչ լաւ օրեր էին. երկու դրացի աքաղաղները, հակառակ իրենց ասպետական կոչումին, դրեթէ միշտ հաշտ էին իրարու հետ:

Է՛հ, մարդիկ զարմանալի են. ի՞նչպէս հաւերու հաշիւներուն կը թափանցեն, զիշեր ցերեկ իրենց քայլերը կը հսկեն, — կը մտածէր Մնուշենց աքաղաղը. որովհետեւ Միսի իր ձեռքի փայտը կը նետէր ամէն անդամ, երբ աքաղաղն ուզէր Միսիինց պատին տակ կտկտացող նաշխուն հաւին մօտենալ:

Միսի իր ձեռափայտով Մնուշին հաւերուն կէսը հաշմանդամ դարձուցած էր:

Անձրեւոտ երեկոյ մը, Մնուշ սաւան մը ձգած վրան, տանիք ելաւ՝ տեսնելու, թէ կտուրն ինչո՞ւ կը կաթէ: Տեսաւ, որ ճոթոնը խախտած էր, այն ճթոնը, ուրկէ երկու տանիքներու ջուրը վար կը վաղէր:

Անձրեւոտ, այդ աղմկոտ տարափին մէջ Միսի ի՞նչպէս իմացաւ Մնուշին ոտնաձայնը: Վեր ելաւ ու տեսաւ, որ ճոթոնը իր դրած տեղը չէր, եւ, նորէն իրենց տանիքին կողմը տեղաւորելով, վար իջաւ:

Մնուշ նկատեց, որ հազիւ կաթելը դադրած էր, նորէն սկըսաւ: Նորէն վեր ելաւ, Միսին ալ իր տեղէն: Ու ցուիքին վրայ իրարու հանդիպեցան:

— Էղ ճոթոնը չմօտաս, — խօսեցաւ Միսի՝ բարկացած:

— Հէ՛, անաստուած, դժոխքի կրակ, ընկողինս ջուրերու մէջ մնաց, — ձայն տուաւ Մնուշ մութին մէջէն:

— Էս ճոթոնին տեղը, էստեղ է, էստեղ. հասկցա՞ր, — կը խօսէր Միսի:

— Երսուն տարի է էս տունն եմ, ես էս ճոթոնը հոս եմ տեսեր:

— Է՛հ, դուն ի՞նչ գիտես, ջատու. ես իմ պապիս օրով կը յիշեմ, որ էս ճոթոնը հոս դնելու իրաւունք չունէք: Թուղթ, կառավարութիւն կայ:

Միսի եւ Մնուշ մութին, անձրեւին մէջ կը պորպային:

— Որ բոնեմ՝ ցուիքէն վար կը նետեմ, — կը պոռար Միսին:

Դրացիները կը հաւաքուէին, կը միջամտէին: Միսի եւ Մընուշ դրդրալով վար կ'իջնային, իրենց ետեւ ձգելով աղմուկն անձրեւին:

Այլեւս ամէն անձրեւի Միսի ու Մնուշ իրար կը հսկէին, իրարու ոտնաձայն կ'առնէին, կ'ելլէին, կը պորպային: Դրացիները ձանձրացած էին:

Գիշեր մը, սկսած էր միայնորդ տարափ մը անձրեւի: Գարանքներուն դոները կը բացուէին կամաց ու կը գոցուէին ժիր: Ամպը լեռներու ուժգնութիւնով կը պայթէր: Մերթ ընդ մերթ կայծակն էր, որ մթութեան մէջ կը ճեղքուէր: Փողոցներուն մէջ, հովը աղմկոտ թիթեղէ կտոր մը կը գլուրէր եւ կամ տանիքներէն քշուած հին վերարկու մը իր թեւերով բարտիներուն կը փաթթուէր:

Այդ ահաւոր գիշերին Միսի եւ Մնուշ, երկու ուրուականներու նման, ցուիքին վրայ իրար կը քաշքէին:

— Էս ճոթոնը հոս պի ըլլայ:

— Հո՛դ չպի ըլլայ:

— Հոս պի ըլլայ:

Հեղ մըն ալ, չիտես, ինչպէս եղաւ, Միսիին ոտքը սահեցաւ ու քըփ, ցուիքէն վար ինկաւ:

Տանիքը բարձր չէր, սակայն իր ծեր ոսկորները ի՞նչպէս դիմանային:

Միսին ինկաւ անկողին:

Միսի իր մեռնիլը չէր հոգար: Է՛հ, որո՞ւ հասկցնես, թէ իր ոտքը սահեցաւ, այլապէս կնիկմարդէ վար մնացող չէր: Միսի ամբողջ երեք ամիս անկողին մնաց. իր կոնակը չէր կըրնար չարժել, ոսկորները իրարմէ կը փրթէին կարծես:

Դրացիները կ'այցելէին Միսիին: Կը պատմէր, որ էդ ճոթո-

Նր իր հօր ժամանակ իրենց տանիքին կողմ եղած է : Եթէ ուզէ ,
նոյնիսկ փողոցին վրայ բացուած Մնուշենց տան երդիքն ալ կը
գոցէ : Թուղթ , կառավարութիւն կայ :

Դրացիներու շարքին օր մըն ալ գիւղի քահանան այցելեց :
— Օրհնած , գալածը ծնունդ է . էս լաւ բան չէ , ձեզ պէս ծե-
րերուն վայել բան չէ . ե'կ , հաշտեցնենք :

— Տէրպապ , գերեզմանիս վրայ մէկ թիղ խոտ բուսնի՝ նո-
րէն ես չեմ հաշտուիր : Վա՛յ , կողս . . . դու չգիտես էդ կնիկը ,
տէրպապ . ողորմած հոգի էրեկը էդ կնկան սէպէպով մեռաւ :
Վա՛յ , ոսկորներս . . . թէրս է , Տէրպապ , թէրս : Բսէ , տեսնեմ ,
դուն գիր նարեկ գիտցող մարդ ես :

Կը փորձէ նստիլ , սակայն ոսկորներու ցաւէն գլուխը նորէն
բարձի վրայ կը դնէ :

— Բսէ տեսնեմ , ինք մենումար կնիկ , իրեն բուխերիկէն էդ-
քան մուխ հանելու ի՞նչ պէտք ունի : Թէրաւթիւն է Տէրպապ թէր-
սութիւն : Հեղ մը տեսնես՝ էդ մեր տանիքը պիւրիւն իրեն մու-
խով ու հաւերուն ծրտով է լեցուն : Հա , հա , մեր հաւերը
ատանկ բան չեն ըներ : Վա՛յ մէջքս . . . է՛հ , որ էս ըն-
կողնէս ելլեմ , ես գիտեմ ընելիքս : Ին գիտէ , որ ես ընկողինէն
չիմ կրնար ելել , վիրա վիրա մեր տանիքին վրայէն կ'անցնի , էն-
պէս կ'անցնի , որ կ'ըսես առաստաղը վար պիտի գայ : Հա , հա ,
ինքն է , ուրիշ մարդ չէ : Ո՞ը ըսեմ , Տէրպապ . ես էսպէս կը մեռ-
նիմ . էդ կնկան հետ չեմ հաշտուիր :

Քահանան իզուր յորդորեց . Հին կտակարանէն , թուղթ Ա-
ռապելոցէն վկայութիւններ իզուր բերաւ . Մխսին հաշտուող
մարդ չէր , նոյնիսկ եթէ Աստուած վար իջնէր իր կրակէ աշ-
քերով :

Մխսի բժշկուելու համար նոր մորթուած այծի փոսդի մէջ
պլուեցաւ , մէջքը , կոնակը նիպար ճգեց ու վերջապէս ելաւ ան-
կողնէն :

Վա՛յ Մնուշի գլխին . . .

Մնունդի օրն էր : Մխսի իմացաւ , որ Մնուշ եկեղեցի գացեր ,
հազորդութիւն առեր էր :

Մխսի ամբողջ երկու տարի իր ոտքը եկեղեցիէն ներս չղբաւ ,
քահանային հետ չխօսեցաւ :

— Սուտ է , Տէրպապ , էդ քու եկեղեցիդ , էդ քու սուրբե-
րըդ սուտ են : Աստուած որ եկեղեցիին մէջ չպատժեց էդ կինը ,
էդ հաղորդութիւն տուած ատեն էդ քու ձեռքերդ որ չքաշեց , ալ

ի՞նչ բանի հաւատամ : Եկեղեցի չեմ դար , կը մեռնիմ էսպէս : Էհ
Աստուած , որ ինձմէ հաշիւ հարցնէ , ես իմ հաշիւիս տէրն եմ ,
Տէրպապ , գիտցած ըլլաս , — Մխսի խօսեցաւ քահանային , երբ օր
մը քահանան ուզեց եկեղեցի տանիլ :

Անցաւ երեք տարի :

Վրայ հասան տեղահանութեան օրերը : Գիւղացիները վա-
ղուց սարսափի մը հոտը առեր էին : Իրենց երազներուն մէջ մար-
դադէլ , հարսնիք տեսած էին :

Կէս գիշերին՝ տակաւին Մարկոսենց աքաղաղը իր առաջին
ձէնը չձգած՝ դուները թակուեցան :

Դիւլին մէջ ինկաւ շուարում մը : Սայլերը լծուեցան : Ա-
լոռոի կենդանիներուն մէջ ինկաւ օտարոտի բառաջ ու անհան-
գըստութիւն : Մէկն իր պղնձէ պարոշը շալկած էր , ուրիշ մը տա-
նիքէն անկողինը վար կը ձգէր , մայր մը՝ հացի ծրարին հետ իր
կոնակին կապած էր մատղաշ մանուկը . աւելի ուրիշ մը իր ձեռ-
քին տան ակիշը , մաղն ու տապակը բռնած էր : Մնչիկը ուռի-
ներու ճիւղերով շինուած վանդակի մը մէջ իր լաւագոյն աղաւնի-
նիներէն դրած էր :

Ու բոլորը մէկ հաւաքուեցան կալատեղին : Ո՞ւր պիտի եր-
թային՝ ոչ ոք գիտէր :

Այդ բոլորին մէջ ուրախ ու գոհ երեւոյթ մը պտտցնողը Հայ-
րապետենց Դանիէլն էր : Հագած էր իր սուրբ օրերու նոմինոր լա-
թերը ու շատ բան գիտցողի մը պէս կը յորդորէր եւ կը պատ-
ուիրէր գիւղացիներուն , որ հետերնին շատ բան առնելու պէտք
չունին . որովհետեւ ինք լաւատեղեակ աղբիւրէ իմացեր էր , որ
իսկական Հայաստանը՝ Պին Կէօլի կողմէրը պիտի երթան , Հոն ,
ուր մեղրը գետակով կը հոսի : Կը պատմէր , որ ինքը էդ կողմէրը
եղած է եւ մանաւանդ կը պատուիրէր , որ որքան կրնան իտշւա-
շի հունա վերցնեն հետերնին , որովհետեւ էն կողմէրը չկայ :

Մխսին ալ՝ իր տան դուները իր ձեռքով գոցած եւ փայտեայ
խոշոր բանալին իր գոտիին մէջ դրած՝ կեցած էր անկիւն մը ու
կը հարցնէր հարսին , թէ տանիքին երդիքը ծածկեցի՞ր : Կը հաշ-
ուէր , որ եթէ անձեւ գայ ամբողջ ջուրը վար պիտի իջնէ , մա-
նաւանդ որ ճոթոնին նայած չէր . արդեօք Մնուշ ձեռք զարկա՞ծ
էր : Մխսի չէր հաւատար , որ իսկապէս կը բաժնուէր իր տունէն :

Հրամանի մը վրայ շարժուեցան : Ճամբայ ինկան սայլերու

Նղերական ճչոցներուն հետ, իրենց ետեւ ձգելով արտ ու այդի,
տուն ու տաւար :

Ճամբու ընթացքին իրենց խառնուեցան կարաւաններ զանա-
զան գիւղերէ : Յաջորդ գիշեր եղերական գիշերն էր . երիտասարդ
տղամարդիկ զատուեցան, կիները յափշտակուեցան . մայրը հա-
րաւի, իսկ զաւակը հիւսիսի ճամբան բռնեց : Այս բոլորը գէշ ե-
րազի մը պէս եկան : Միսի ցնցուեցաւ, այլեւս հասկցած էր, որ
բաժնուած էր իր տունէն ու սիրելիներէն :

Ո՞ւր մնաց Արութը, հարսը . թոռներն ո՞ւր մնացին . . .

Ու ինք քշուեցաւ անծանօթներու հետ անծանօթ վայրեր :

Երեք օր վերջ՝ միջօրէի բարկ արեւին տակ, երբ Միսինց
կարաւանը հանգիստ կ'առնէր, հեռուէն տեսնուեցաւ, որ փոշոտ
մառախուղին մէջէն կը մօտենար ուրիշ կարաւան մը :

Ամէն անգամ, որ կարաւան մը տեսնէին, ճամբուն վրայ կե-
ցած անոնց մօտենալուն կը սպասէին . իրենց սիրելիները կը
վնտուէին, իրենց տնեցիներուն մասին տեղեկութիւններ կը
հարցնէին :

Միսին ալ իր ձեռափայտին վրայ ծուած, իրենց տան փայտ-
եայ խոշոր բանալին գօտիին մէջ, աչքերը յառած կը սպասէր կա-
րաւանին, որ կը մօտենար փոթորիկի մը պէս :

Երկու կարաւաններ իրար խառնուեցան . կը հարցուափորձէ-
ին . ոմանք կը գտնէին զիրար : Միսին ալ հարցուց իր սիրելինե-
րը, աչքերը պտտցուց եւ ո՞վ տեսնէ,— Մնուշը :

Միսի ձեռափայտը ձգեց, գողդղաց, թեւերը լայն բացած
կանչեց, կարծես մէկ բարձի վրայ ծերացած երկու ամուսիններ
ըլլային :

— Մնուշ :

— Միսի :

Միսի ու Մնուշ իրարու գիրկ ինկան ու լացին երկու փոք-
րիկ մանուկներու նման :

Միսի արցունքներուն մէջէն հազիւ ինքզինք զսպեց ու,
կարմիր թաշկինակով աչքերը սրբելով, խօսեցաւ .

— է՛ւ, Մնուշ, երնէ՛կ այն օրերուն :

ՓԻԼԻԿ ԱՂԲԱՐ

ՓԻԼԻԿ ԱՆԲԱՐ

ահանան անոր անունը Փիլիպոս մկրտած էր, սակայն
գիւղացիկ Փիլիկ կը կանչէին։
ինչպէս որ աշխարհ կուզան եղը կամ ծառը, ճիշդ
այնպէս ալ աշխարհ եկած էր Փիլիկ աղբարը. եզան
պէս չարքաշ ու ծառին պէս բարի։ Ծառը՝ անգիտակ իր անսահ-
ման բարութեան՝ իր հովանին կը տարածէ յոդնած ճամբորդին,
եւ թոյլ կուտայ, որ թռչուններ վէրք բանան իր ճարմնոյն վրայ,
բոյն շինեն, ձագեր մեծցեն, օր մըն ալ թեւ առնեն ու թիո գան։
Փիլիկ աղբօր բարութիւնը անսահման էր ճիշդ այն մենաւոր ծա-
ռին պէս։

Փիլիկ աղբար իր հօր մասին ոչինչ գիտէր։ Վաղուց մոռ-
ցուած գեղեցիկ երազի մը պէս կը յիշէր իր մօր կարմիր կտաէ
գոգնոցը միայն։ Սակայն, երբ մէկը հետաքրքրուէր, Փիլիկ աղ-
բար շատ հաճոյքով պիտի բանար իր փոքրիկ կաշիէ տոպրակը
ու զանազան յուռութքներու, ձիու մազերու, փայլուն կոճակ-
ներու ու ճիճեռներու շարքին՝ ցոյց պիտի տար ծուած, ժանդո-
տած մատանի մը կապոյտ յուրունքէ ակով։ Փիլիկ աղբար կը հա-
ւատար, որ այդ մատանին իր մօրն է ու կը պահէր շատ գուրգու-
րանքով։

Փիլիկ աղբար շատ կանուխէն որբացած ուրիշներուն դռները
մեծցաւ։ Հորթեր արածեց, հունձքի գնաց, գոմէշ լոգցուց, սերմ-
նացան եղաւ, տափան տափնեց ու իրիկուն առտու եկեղեցի եր-
թալ չմոռցաւ։

Փիլիկ աղբար աշխատեցաւ չարաչար։ Առաւօտ շատ կանուխ
արթնցաւ. երեկոյին արեւէն ուշ ձգեց գործը. օր մըն ալ պարապ
չմնաց. սակայն միշտ ախոռի խշտեակներուն վրայ կը քնանար
միեւնոյն կապոյտ զպունով, թաղիքէ միեւնոյն դլխարկով։

Երբ մէկը այդին փորելու պէտք ունենար, Փիլիկ աղբարը կը
կանչէր. երբ ուրիշ մը աղօնը ջրաղացը տանիւ ուզէր, Փիլիկ աղ-

բարը կը փնտոէր . աւելի ուրիշ մը՝ երբ իր տունը շինէր , աղիւս կրելու համար Փիլիկ աղօրօր կը դիմէր :

Փիլիկ աղօրար չէր կրնար մերժել : Ե՛հ , ինչպէ՞ս մերժէր , երբ իրեն գործ մը կը յանձնէին : Ամէն առաւօտ , շատ կանուխ , արեւին հետ իր հասակին ստուերը օրհնութեան պէս կը տարածէր՝ ուրիշի արտերուն ու այգիներուն վրայ . սրտանց կ'աշխատէր . յոդնելիք չունէր : Ուր որ աշխատէր , օրական իր փորով երեք ժում կերակուր կ'ուտէր . ահա ինչ որ կը ստանար , որպէս վարձք :

— Ես փարան ինչ տընիմ Խաթուն պաճի , պահէ՛ սերմնցու ցորեն առ , փորովս հաց ինձ հերիք ա , — կը խօսէր Փիլիկ աղօրար ամէն անդամ , երբ կը փորձէին մի քանի փարա օրավարձք տալ :

— Եդ եզն ըխտիարցեր ա , լուծքը դըժար կը քաշա , մեղք ա , Ակօր արար , անլեզու հայվան ա : Էսօր չծեցի , թեմամ օրը էդ լուծքը ևս իլէն Պօրօն քաշեցանք : Ես փարան ի՞նչ տընիմ : Շատցուր էդ փարան , կէնթ եզ մ'առ , — կը խօսէր , կը թելադրէր ուրիշի մը :

Շատեր նոյնիսկ իրենց սեղանին չէին նստեցներ Փիլիկ աղբարը , որովհետեւ շատ տգեղ էր : Անոր երեսը կրիայի խեցիի նման էր , գլուխը՝ խոշոր , մարմինը՝ փոքր ու ոտքերը՝ ծուռ : Ականջները մի քիչ ծանր էին ու վերի մասը միշտ թաղիքէ դիմարկին տակ ծածկուած :

Եկեղեցին մէջ իսկ , Փիլիկ աղօրար մինչեւ կօշկանոցին մէջ կը կանգնէր : Ժողովուրդին մէջ մտնել չէր համարձակեր :

Եթէ մէկը բարկանար անոր , չէր դժողոհեր : Երբ ուրիշ մը ըսէր . — «Փիլիկ աղօրար , այս ճամբարչէն մի՛ քալեր» , — իրաւունք կուտար , որովհետեւ աշխարհն անոնցն էր ու ինք օտար էր , օտար , ականջները խուլ , աշխարհի աղմուկէն իսկ կտրուած : Փիլիկ աղօրար մարդերէն արհամարհուած՝ Յիսուսի չափ կը սիրէր մարդերը ու անոնց օգտակար ըլլալու համար էր , որ կը չարչրէր ինքինքը :

Րէնձպէր Մարկոսին սայլը բեռոցուցած ատենն էր , որ սայլէն վար ինկաւ ու կորսնցուց իր մէկ աչքը : Ուրիշի մը արտին ապառաժը տեղափոխելու պահուն՝ խախտեցաւ իր կողին ոսկորը : Աղիւս կրելէն ուսերը ծոեցան , ջրտուք ընելէն ոտքին եղունդները թափեցան ու մատները ճաթեցան : Այս բոլորը մարդերուն համար էր . եւ կը վարձատրուէր ոսպ ապուրով կամ թանով եւ

կամ սեղանի աւելցած կերակուրներով :

Փիլիկ աղօրար հետզհետէ կը ծերանար , Ակոր արօր եղան պէս : Դաշտի աշխատանքները տանիւ այլեւս անկարելի էր , մանաւանդոր կողին ոսկորը զինք շատ կը նեղէր . ու օր մըն աւ , կենդանիներու խնամք տանելու համար , Աղայենց տան մշակ դարձաւ :

Աղայենց տունն ունէր կամարաձեւ ու բարձր դոներ . երկու դոներուն վրայ կային գամեր՝ խոշոր գլուխներով , նաեւ խեցգետնի ծեւով ժանդու երկաթներ :

Աղային հայրը գեռ ողջ էր , երբ Փիլիկ աղօրար մշակ եղաւ : Հաստ փորով ծանր մէկը , որ յաճախ կը տեսնուէր՝ պինդ ջորիի մը վրայ հեծած , պարտէզ կ'երթար : Անոր օրով տունը ճոխ էր , կային ծառաներ ու սպասուէնէնէր :

Առաջին անգամ մարդ երբ Աղայենց դոնէն ներս մտնէր , ընդարձակ բակին մէջ պիտի արձագանդէր սաղերու ձայնը մետաղային : Արեւին տակ պիտի տեսնէր նուագոյն մատակ ձի մը իր փոքրիկ ձագուկով միասին : Անոնց ոտքերուն քով պիտի տեսնէր կտկտացող ու փքացած մի քանի հնդկահաւեր . յետոյ՝ որսի երկու բարակներ իրենց ծուարած տեղերէն վեր պիտի ցատկէին :

Բակի այդ աղմուկը՝ օտարականի մը ներս մտնելուն աղդարար նշանն էր : Այդ պահուն խոշոր աւել մը անութին տակ ու պղինձէ խոշոր սըթիլ մը ձեռքին՝ ախոռէն դուրս ելլողը Փիլիկ աղօրարն էր :

Փիլիկ աղօրար այդ տան բակը կ'աւլէր , հորէն ջուր կը քաշէր , սաղերն ու բաղերը պարտէզ կը տանէր , ձիերը կը խնամքէր : Իր սիրտն ու հողին կենդանիներուն հետ խառնած՝ անոնց հետ ապրեցաւ ու անոնց հետ , ախոռին մէկ անկիւնը , յարդէ խշտեակի մը վրայ քնացաւ :

Կենդանիները ծանօթ էին Փիլիկ աղօրը բոլոր շարժումներուն : Կը ճանչնային անոր հազարը , անոր քնանալը :

Փիլիկ աղօրար երբ ախոռէն ներս մտնէր , ջորին իր գլուխը անոր կը դարձնէր , ձիերը կը խրինչէին ծիծաղի պէս թեթեւ ու հնչուն . ոմանք իրենց վերջի երկու սրունքներու վրայ կը փորձէին կանգնիլ ի նշան իրենց անսահման ուրախութեան :

Փիլիկ աղօրարն էր դայեակը , երբ մատակ ձի մը , կով մը եւ կամ մատակ գոմէշ մը ծնէր : Ինք կ'ըլլար արցունքու աչքերով միակ յուղարկաւորը , երբ , մեռած կենդանի մը , ախոռի սեմէն դուրս քաշէին կապով :

Փիլիկ աղբար, կենդանիներու ծննդեան թուականը յիշատակարանի մէջ թէեւ չէր արձանագրեր, սակայն շատ լաւ կը յիշէր, միեւնոյն ժամանակ միտքը պահելով նոյն օրուայ յատկանշական դէպեքերը:— Կոնակը նաշխուն կովին ծննդեան օրը, Աղան հարբած էր ու բակին մէջ սպասուհիի մը վզին փաթթուեցաւ համբուրեց: Մատակ գոմէշին ծննդեան դիշերը, որոտում կար ու կայծակը պարտէզին մէջ տապալեց հսկայ բարտի մը:

Այդ ձեւով կը յիշէր՝ ճատակ ձիուն ջորի մը ծննդելը, որով հետեւ այդ դիշեր Աղային կինը, ծնած էր տղայ զաւակ մը:

Անցան տարիներ: Աղան մեռաւ. մեծ զաւակը իր հօր տեղն անցաւ: Փիլիկ աղբարն ալ աւելի ծերացաւ ու մի քանի անդամ հիւանդացաւ:

Օր մը Աղայենց տան բակին մէջ թմբուկի ու երդի ճայներն իրար խառնուած էին: Իրարանցում, խնդուք ու պար. խոհանոցին մէջ ամաններու աղմուկ. բակին մէջ ձիերու խրխինջ ու մարդերու ժիռը:

Աղայենց տան մէջ հարսնիք կար:

Փիլիկ աղբօր համար այդ օրը աւելի յատկանշական էր, որովհետեւ այդ օրը պիտի հազնէր՝ արդէն շատ հինցած, երկար տարիներէ ի վեր գործածուած լայնկեկ վերարկուն, որ աղան ողջ եղած պահուն իրեն տուած էր:

Այդ օրը Փիլիկ աղբարն ալ՝ իր կարճուկ հասակը խոշոր վերարկուին մէջ կորսնցուցած, թերեւս առաջին անդամ ըլլալով, իր գոյութիւնը շեշտող աղմուկը խառնած էր մարդերու աղմուկին հետ: Փիլիկ աղբար հարբած էր: Բաղերու տան ետեւ, գաղտուկ, ուրիշ սպասաւորի մը հետ խմած էր սեղանէն աւելցած օղին:

Իր կեանքին մէջ առաջին անդամն էր, որ կը հարբէր. նախ ուղեց օղիին համը նայիլ. սպասաւորին խնդրանքով մէկ երկու անդամ եւս խմեց: Առաջին անդամ ոչինչ զգաց. յետոյ նայուածքը պղտորեցաւ, ոտքերուն հետ իրար խառնուեցան նաեւ առարկաները: Փորձեց բաղերէն մէկը ձիերու ոտքերուն քովէն պարտէղ քշել: Որքան մօտենար, կարծես բաղն այնքան կը հեռանար, ձեւը կը փոխէր, ամպի կտորի կերպարանք կ'առնէր ու կը սահէր:

Եետոյ ձիու մը գլուխը ժիր դրկած համբուրեց ու բարձր ձայնով սկսաւ երգել իր միակ երգը, որ յաճախ երգած էր շատ

ցած ձայնով, երբ մինակ կ'ըլլար —

Անծեղ չոքաւ էշի մէջքին,
Կտուց կտուց զարկաւ վէրքին,
Զարկաւ վէրքին, քրալալա:

Եշը ցաւէն նուկ նուկ եկաւ,
Մէջքը նկեց խօսեցաւ.

— Թէլի մէլի մէջքին նստած անծեղ հարսնուկ,
Ո՞ր իշխանին հարս տանեմ ֆեզ, անծեղ հարսնուկ:

Թմբուկն ու աղմուկը դադրեցան յանկարծ: Հարսը պատզառակին մէջ ելլելու պահուն ոտքը սահած, ու կօշիկը ոտքէն վար ինկած էր, մինչ Փիլիկ աղբար՝ ձիու մը գլուխը դրկած, չուծ աչքերով կը շարունակէր իր շատ սիրած երգը, անդիտակ աղմուկի դադարման: Ու լսելի եղաւ երգին վերջին տողը.

Ո՞ր իշխանին հարս տանեմ ֆեզ, անծեղ հարսնուկ:

Հարսնեւորները այդ պահուն միայն նկատեցին Փիլիկ աղբօր երգելը. թերեւս ինքն ալ այդ պահուն նկատեց իր գոյութիւնը, որովհետեւ ինքն ալ իր բարձր ձայնով երգելը բնաւ լըսած չէր:

Ի՞նչ լաւ էր հարբելը. հարսնիքն ի՞նչ լաւ էր:

Հարսը պատզարակին մէջ էր: Նորէն ժխոր, նորէն աղմուկ: Հարսնեւոր մը, հրելով գետին ճգեց Փիլիկ աղբարը, որովհետեւ յաճախ իր ձիուն գլուխը կը գրկէր ու ոտքի անչնորդք ցատկուատուքներ կ'ընէր, ճին խրտչեցնելով: Ուրիշ մը լաթի կտորի մը պէս ոտքերու տակ կը քաշքէր:

— Ճէյ սատանի ձագեր, սատանի ձագեր, պոռաց Փիլիկ աղբար, ոտքերու տակէն ինքզինք ժողվելով:

— Կեցցէ վիսան, կեցցէ թագաւորը, կը պոռար՝ ոտքի կեցած, միեւնոյն ատեն կրկնելով իր երգին վերջին խօսքերը:

Ո՞ր իշխանին հարս տանեմ ֆեզ, անծեղ հարսնուկ:

Հեռուէն, Աղային տղան լսեց Փիլիկ աղբօր ձայնը, բարկացաւ ինքնիրեն, որ ոչ միայն հարսնեւորներուն տհաճութիւն կը պատճառէ իր տղեղ ներկայութիւնով, այլեւ կ'երգէ անչնորդք երգ մը հորթու ձայնով: Խիստ դէմքով մօտեցաւ անոր. ական-

ջէն բոնելով, հարսնեւորներուն մէջէն մէկ կողմ հանեց ու խըստիւ պատուիրեց, որ բաղերու տունէն ասդին չանցնի:

Փիլիկ աղբար հապատակեցաւ հաւատարիմ շան մը պէս ու կամաց մը կարճուկ ոտքերը փարտելէն բաղերու տան կողմը անցաւ, միեւնոյն ատեն վերաբկուին վրայի փոշիները թօթուելով. մինչ անդին կը շարունակուէին երաժշտութիւնը, պարն ու ծիծաղը...

Բաղերու տունը պարտէզին անկիւնն էր, այնտեղ թմրուկի ձայն չէր հասներ. հոն հարսնիք չկար ու աշխարհն ամբողջ, իր խուլ ականջին պէս, թափանցկոտութիւնը կորսնցուց յանկարծ:

Փիլիկ աղբար, կոնակը քերելէն, բաղերու տան քով ձգուած զերաններուն տակ մտաւ ու քնցաւ,— հոն, ուր յաճախ, վերի պատուհանէն լուացուած ամաններուն ջուրը կը թափէին:

Յաջորդ օրը, Փիլիկ աղբար իր գործին վրայ էր նորէն: Առաւոտ շատ կանուխ սկսաւ նորէն ջուր քաշել ու բակը աւելել: Երէկի հարսնիքը, գեղեցիկ երազի մը պէս կախարդական, անցած էր յանկարծ եւ բակը լուռ էր ու ամայի:

Փիլիկ աղբար յիշեց, որ երէկ գինով էր ու կ'երգէր. աղան բարկացաւ. չէր գիտեր, թէ ինչո՞ւ. արգե՞օք անոր համար, որ կ'երգէր. չէ՞ որ կ'երգէին բոլորն ալ. ի՞նչ լաւ պիտի ըլլար, որ բնաւ չմէկ. տիրոջ երեսն ի՞նչպէս պիտի նայէր,— կը մտածէր, միեւնոյն ատեն բակը աւելելով:

Այդ օրը բակն աւելի մաքուր աւլեց եւ բաղերու տան դուռը նորոգեց: Ախոռէն դուրս ելած պահուն տեսաւ, որ աղան սանդուխներէն վար կ'իջնէր: Փիլիկ աղբար անոր դէմքի երեւոյթէն ուղեց տրամադրութիւնն հասկնալ: Ոչի՞նչ, կ'երեւի լաւ է, որովհետեւ ուրախ գիմազիծ մ'առաւ, երբ երկու բարակներն անոր դէմ վաղեցին ու յօրանջելով, իր առաջ երկնալով, անոր ոտքերուն քսուեցան:

Աղան խոժոռած դիմագծով մօտեցաւ Փիլիկ աղբար եւ ըսաւ, որ այլեւս ձգէ ու հեռանայ տունէն, որովհետեւ երդած էր անձոռնի երդ մը. հիւրերու երեսին «սատանի ձադ» պոռացեր էր:

— Ես էղաէս ծառայ չեմ ուղեր, հայտէ, մի տնտնար,— կը խօսէր աղան:

Աշխարհը մթնցաւ յանկարծ. Մթները կը դողային լալու աստիճան:

— Թըտ, թըտ... Ես ի՞նչ գիտնամ աղա, ափ ըրէ. Էօմրիս

մէջ ատանկ բան ըրած չէի. հրմշեցին, ոտքերու տակ առին: իս գիշեր չիմ քնացեր, կողիս ոսկորը էնպէս կը ցաւա...

Աղան Փիլիկ աղբօր վերջի բառերը չլսեց ու երկու բարակներուն հետ պարտէզին կողմն անցաւ, կրկին պատուիրելով, որ հեռանայ ու երկրորդ անգամ չ'երեւի աչքին:

Սըթիլին պղնձէ ձայնը, հորու ճախարակին ճչոցը, բակին առարկաները Փիլիկ աղբօր համար փոխուեցան յանկարծ: Ինչպէս պիտի բաժնուէր այն տունէն, ուր հինգ տարի ծառայած էր, առանց վարձքի ու գոհացած էր սեղանի աւելցուքներով միայն: ի՞հ, հայրը ի՞նչ լաւ մարդ էր. հօր մեռնելէն յետոյ, տղան ծառաներուն հանդէպ շատ խիստ եղած էր. նոյնիսկ շատ խիստ եղած էր տան կենդանիներուն հանդէպ ու բակին մէջ մի քանի սնդամ ծեծած էր ձիերը:

Փիլիկ աղբար ինչպէս պիտի բաժնուէր մանաւանդ կենդանիներէն: Բակին ու ախոռին մէջ ի զուր տնտնաց, ի զուր հրաշքի մը սպասեց՝ աղային սիրտը կակուղցներու համար: Յիշեց ձիերուն տուած անխնայ հարուածները ու, երկրորդ անգամ այլեւս անոր աչքին չերեւնալու համար, մտաւ ախոռը, հատ համբուրեց կենդանիները ու, իր փոքրիկ կաչիչ տոպրակին առնելով, հեռացաւ բաղերու տան ճամբայէն:

Քալած պահուն Փիլիկ աղբար կուլար մանկան մը պէս: Անգամ մը ետեւ նայեցաւ. տեսաւ, որ աղան երկու բարակներուն հետ կը խեղկար: Երկրորդ անգամ երբ նայեցաւ, սպասուհին ամաններուն ջուրը պատուհանէն վար՝ գերաններուն վրայ կը խափէր: ի՞նչ երջանիկ օրեր էին, երբ բաղերու տան մօտ, գերաններուն վրայ նստած՝ բաղերը կը քթթէր, ու վերէն սպասուհիները կը կատակէին իր հետ, ամաններու ջուրը եր վրայ թափելով: ի հարկէ, Փիլիկ աղբար չէր սիրեր, որ իր վրայ ջուր թափէին, բայց կը սիրէր, երբ այդ կերպով անոնց հածելի կ'ըլլար: Նոյնիսկ բոլոր սպասուհիները գիտէին իր անունը...

Պարտէզին մէջէն անցած պահուն, տեսաւ որ աւաղանին մօտ երկու բաղեր կը կոռուէին: Փիլիկ աղբար մօտեցաւ, երկու բաղերը զատեց իրարմէ, գրեթէ հաշտեցուց իրարու հետ ու շարունակեց իր ճամբան: Յիշեց նաեւ, որ ձիուն համետը, փոխանակ տեղը դնելու, բակին մէջ մոոցած էր: Որքան կը հեռանար տունէն, իրեն ճանօթ առարկաները աւելի գեղեցիկ կ'ըլլային:

Փիլիկ աղբար ինքզինքը դաշտերուն մէջ գտաւ : Վերջին անգամ երբ ետեւ նայեցաւ, Աղայենց տան ծխնելոյզին ծուլիս տեսաւ միայն : Խոհանոցին ծուլին էր . այլեւս ամաններուն ձայնը չէր լսեր, ճենճերի հոտը չէր առներ : Այդ այն ժամանակն էր, երբ գիրուկ սպասուհի մը, վերը, խոհանոցը ջուր կը տանէր եւ կամ աղբին վրայ, գողնոցվ, մորթուած բաղի մը փետուրները կը թափէր, ու ինք գերաններուն քովէն կը նայէր գաղտուկ :

Վերջալոյս էր : Արեւը ամպերուն մէջ ճիշդ ալ մորթուած բաղի մը ճեւն առած էր : Փիլիկ աղբար անցաւ Ակոր արօր արտին քովէն, ուր լաւ օրերուն աշխատած էր ու խախտած իր կողին ոսկորը . ուրիշ տեղ մը ջրառուկ ըրած էր . քիչ մը հեռուն ևաթուն մամային բանջարանոցն էր :

Այդ գիշեր Փիլիկ աղբար լուսցուց, գիւղէն հեռու, հրդեհէն աւերուած մարադի մը մէջ, ուր մողէզներն ու ջղջիկները կ'ամրէին : Առաւօտուն, առաստաղէն ինկած ջղջիկի մը լայն թեւերը ականջներուն կը քսուէին : Արթնցաւ : Առաջին անգամ, Ա-Դայենց տան խշտեակին մէջ կարձեց ինքզինքը . անմիջապէս տըխրնցաւ մանկան մը պէս, երբ տեսաւ փլած պատն ու մանիշակադոյն երկինքը :

Փիլիկ աղբար երբ դուրս ելաւ, տեսաւ որ Գեռուն Ճակիձներուն մօտ բան մը կը շարժէր : Աւելի մօտեցաւ : Շատ ծեր ու սողնագոյն ձի մըն էր, որ՝ կռնակի վրայ պառկած՝ ի զուր կը փորձէր ինքզինքը շտկել :

Փիլիկ աղբար ուժ տուաւ, ձիուն գլուխը դարձուց, ոտքերը շտկեց, չոյեց, փարփայեց ու, վերջապէս, յաջողեցաւ ոտքի հանել :

Ռէնճպէր Ղաղարին ձին էր, որ անտիրական՝ դաշտերուն մէջ իր ճակատագրին ձգուած էր . որովհետեւ շատ ծեր էր, այլեւս բեռ չէր կրնար քաշել : Վարի շրթները կախ, վիզը թոյլ, գլուխը միշտ վար, ոսկորները ցից, պղնձագոյն մորթով, բարկ արեւին տակ միշտ ալ իշամեղուներու ու զանազան կանանչ ճանճերու յարձակումներուն ենթակայ :

Խեղճ կենդանին ալ, թերեւս Փիլիկ աղբօր նման կը յիշէր այն լաւ օրերը, երբ ուժ ունէր իր մէջքին վրայ . կամ կամնեց, ազր կրեց, բոլորակ շրջանակի մը մէջ միշտ դարձաւ, իր հետ դարձնելով խոչոր ու գլանաձեւ քար մը, ծեծած կամ պղլուր ծեծելու համար . ամէն չարքաշ գործի լծուեցաւ, նոյնիսկ քար

կրեց տաճարի շինութեան համար :

Այժմ ծեր, դաշտի պարապութեան մէջ ձգուած էր, անձրեւին տակ ու ճահիճներուն մէջ՝ օր մըն ալ փոսի մը մէջ իյնալու ճիշդ Փիլիկ աղբօր պէս :

Այդ երեկոյ Փիլիկ աղբար գիւղ գնաց : Անօթի էր : Որո՞ւ երթար, ո՞ւ գուռը թակէր . այլեւս ծերացած էր, ո՞չ լուծք կը ընար վարել, ո՞չ աղիւս կրնար կրել : Մատծեց առաջին անգամ Բէնճպէր Մարկոսին տղան տեսնել . որովհետեւ իր լաւ օրերուն անոր շատ էր աշխատեր : Անոր սայլը բեոցուցած տաենն էր, որ եր մէկ աչքը կորսնցուցեր էր :

— Մարկոսի տղայ, Մարկոսի տղայ,— կը պոռար Փիլիկ աղբար, գուռը թակելով :

— Ի՞նչ կայ, Փիլիկ աղբար :

— Ողորմած հոգի պապդ ինձ ցորեն տալիք ա, դատեր բաներ եմ :

— Խենթ ես, ի՞նչ ես . ի՞նչ ցորեն, ի՞նչ բան : Ես հօրս պարտեին ի՞նչ կը խառնուիմ : Գիր, սէնելու ունի՞ս :

Փիլիկ աղբար շատ էր աշխատեր . սակայն ոչ գիր ունէր, ոչ մուրհակ : Ի հարկէ եթէ գործ ունենար, եթէ անօթի ըըլլար, այդ ալ չափտի պահանջիր :

— Եղպէս մի գրուցեր, Մարկոսի տղայ : Ի՞նչ գիր, ի՞նչ սէնելու : Էս աչքս սէնելու չի՞ . ձեր քարլին մէջ կորուսի : Ես ողորմութիւն չիմ ուղեր . տահա ուժս տեղն ա . բան տուր բանիմ,— կը խօսէր Փիլիկ Աղբար :

Փիլիկ աղբար խօսած պահուն մէջքն ի զուր կը փորձէր շտկել . ձեռքերը կը գողդղային . բահն իր ուսին վրայ նետելու անկարող էր . ի՞նչպէս պիտի աշխատէր :

Մարկոսին տղան Փիլիկ աղբօր մտիկ չէր ըներ այլեւս : Ի՞նչպէս մտիկ ընէր : Հայրը, մեռած տաեն, Փիլիկ աղբօր պարտի մասին ոնէւ բառ ըսած չէր : Ու դուռը գոցեց :

— Մարսուալ, հէյ, Մարսուալ,— փողոցին վրայ պոռաց ուրիշ մը ետեւէն :

— Ի՞նչ է, Փիլիկ աղբար :

— Ի՞նչ տըլիք . դատեր բաներ եմ, Մարսուալ, քրտինք եմ թափէր, աղիւս եմ կրեր, քու տունդ եմ շիներ : Աստուծոյ սիրուն, Մարսուալ, պարտի կէսը տուր, կէսին կէսը տուր :

— Գործիդ գնա . ի՞նչ պարտք , ի՞նչ բան . խե՞նթ ես թէ խելառ :

Իրաւո՛ւնքս , Մարտուալ , իրաւո՛ւնքս :

Փիլիկ աղբար զանազան դռներ ի զուր թակեց , զանազան մարդոց ի զուր խօսեցաւ : Պատմեց , որ աղան զինք դուրս ըրած էր , բաժնած էր զինք իր խշտեակին ու շատ սիրելի կենդանիներէն , որովհետեւ հարսնիքին օրը հարրած էր ու իր ձայնը մարդերու ձայնին հետ խառնած , երգած էր իր երգը , «սատանի ձագ» կանչած էր : Փիլիկ աղբօր խօսքերուն մտիկ ընող չկար . մէկն անոր վրայ կը խնդար , ուրիշ մը «խենթեցեր է» , կ'ըսէր :

Փիլիկ աղբար անիծեց , բոռնցքը վեր ցցած հայհոյեց .

— Հէ՛յ սատանի ձագեր , սատանի ձագեր :

Փիլիկ աղբար այս անզամ հարրած չէր , ու գիւղէն դուրս եւ լաւ՝ այլեւս իր գիւղացիներուն երեսը չտեսնելու համար :

Փիլիկ աղբար մարագ վերադարձաւ . տեսաւ , որ ձին մարագին փլած աղիւսներուն քով պառկած էր . մօտեցաւ , վիզը դրկելով համբուրեց ու լացաւ , որովհետեւ ձին ու Փիլիկ աղբարը ունէին համանման վիշտեր , երկուքն ալ միեւնոյն ճակատագրին ննթակայ :

Դաշտերուն մէջ ձին իր ուտելիքը կը ճարէր , սակայն Փիլիկ աղբար երկու օր էր , որ բերանը բան դրած չէր . աչքերը հետզդշետէ կը մթնէին :

Բըդում մը հաց ճարելու համար մտածեց դիմացի օտար գիւղն իջնել , որ մարագէն հազիւ կէս ժամ հեռաւորութիւն ունէր ու յաճախ կը լսուէր անոնց աքաղաղներուն ձայնը :

— Խաղուն պամի , կտոր մը հաց , — Փիլիկ աղբօր ձայնն էր , որ կ'երերար տուներէն ներս :

Անհամարձակ ձեռքը կ'երկարէր ու կը սպասէր , մինչեւ որ տանտիկինը կտոր մը հաց տար : Անօթութիւնն ու ծերութիւնը վար առին Փիլիկ աղբարը իր բանուորի հպարտութենէն , եւ օտար գիւղին մէջ մուրացիկ դարձուցին :

— Շէն կեցի՛ր , Խաղուն , — կը խօսէր Փիլիկ աղբար , հացին կտորները իր մերկ ծոցին մէջ տեղաւորելով :

Գիւղացիներուն համար Փիլիկ աղբար շատ ալ հաճելի մուրացիկ չէր : Զէր խօսեր , միշտ մելամաղձոտ էր , մանաւանդ երկար օրհնէքներ չէր տար : «Շէն կեցիր» մը կ'ըսէր ու կ'անցնէր : Կային մուրացիկներ , որոնք զանազան չնորհներ ունէին . մէ-

կը իր լաւ ձայնով «Յիսուսի ու մայր Մարիամի» երգը կրնար երգել . ուրիշ մը՝ «Աշք Ղարիպի» երգերէն կը ձայնէր . աւելի ուրիշ մը իր տղկարը կը նուագէր ու հէքեաթներ կը պատմէր :

Փիլիկ աղբար անշնորհք էր , անշնորհք :

Ահա թէ ինչո՛ւ շատեր դռները իր երեսին կը գոցէին :

Օր մըն ալ հացի հոտն առած՝ Փիլիկ աղբար տունէ մը ներս մտաւ . տեսաւ որ տանտիկինը հաց կ'եփէր , աղջիկները գունտ կը գնտէին , ու ինք , սեմին քով , իր ջրոտած մէկ աչքին հետ բացաւ բերանը ու սկսաւ երգել .

Անծեղ չոքաւ էշի մէջքին ,

Կտուց կտուց զարկաւ վերքին ,

Զարկաւ վերքին , քրալլալա . . .

Ու վերջացուց ձայնն աւելի երերցնելով . . .

Ո՞ր իշխանին հարս տանեմ ֆեզ , անծեղ հարսնուկ :

Երգած պահուն երակները կը տնկուէին , կոկորդը կը խժար հորթու մը պէս : Ոչ ոք կը նկատէր անոր աչքերուն մէջի վիշտը , որ կը ծխար , ինչպէս կրակ մը անրոց :

Տնեցիները զարմացան , որ երգողը ան լուռ մուրացկանն է :

— Հա , մուրսի գլխուղ , էդ ալ ե՞րդ ես ըրեր :

— Ի՞նչ անձոռնի , անծեղն էշին , էշն անծեղին , հա՛ , հա՛ , հա՛ , — աղջիկները խօսեցան ու խնդացին անոր անհաճոյ ձայնին եւ երգին վրայ :

Մանուկները կը ծաղրէին , երբ կը տեսնէին Փիլիկ աղբօր մօտենալը , կը ծոէին իրենց բերանները ու կը սկսէին երգել . . .

Ո՞ր իշխանին հարս տանեմ ֆեզ , անծեղ հարսնուկ :

Երեկոյ մը սկսած էր անձրեւի տարափ մը : Փիլիկ աղբար մարագէն դուրս եկաւ ու բաց դաշտին մէջ իր միակ բարեկամ ձին փնտուց , որովհետեւ ամէն անձրեւի ձին իր քով՝ մարագը կը տանէր : Տեսաւ որ ձին , ճահիճի եղէզներուն մէջ , անձրեւին տակ , կեցած էր անորոշ : Անձրեւի ձայնին մէջէն , ձին լսեց Փիլիկ աղբօր ոտնաձայնը : Իրարու մօտեցան : Փիլիկ աղբար՝ թումբի մը վրայ կեցած՝ ուզեց հեծնել ձին : Զէր կրնար քալել , մանաւանդ որ կողին ոսկորը շատ կը ցաւէր : Ծեր Փիլիկ աղբար՝ կմախացած ձիուն վրայ հեծած՝ մարագ վերադարձաւ , մինչ

արեւը, նօսր ամպերուն մէջէն կը ճեղքուէր պղնձագոյն ու ծեր ձիուն գոյնով. կարծես Փիլիկ աղբօր եւ ձիուն կրկներեւոյթն ըլլար:

Այդ գիշեր Փիլիկ աղբար՝ անձրեւէն թրջուած՝ ի դուր փորձեց քնանալ. անոր մարմինը բռնկած էր թեթեւ ջերմութիւնով մը, որ հետզհետէ կը սաստկանար: Փիլիկ աղբար անհանդիստ էր. սակայն ի՞նչ հոգ, բաւական էր որ ձին անձրեւին տակ թողուցած չէր:

Կէս գիշերին, ջերմութիւնը աւելի սաստկացաւ: Ամէն անգամ, որ թարթիչներն իրարու մօտ կը բերէր, զանազան նկարներ կը խմբուէին: Կը տեսնէր, որ հազարաւոր բաղեր՝ հորիզոնին վրայ կարգով շարուած՝ իրենց վեղերը վեր վար կը շարժէին: Յետոյ, անձրեւն էր, որ արծաթէ կայլակներու ծանրութեամբ, կարծես, իր մէջ կը թափուէր. մանաւանդ միշտ կը կրկնուէր դաշտին մէջ ճգուած թիթեղէ կտորի մը վրայ թափուած անձրեւին ձայնը:

Փիլիկ աղբար տենդէ բռնուած էր: Զերմութիւնը աւելի կը սաստկանար, ինքն իր գէմ կը խօսէր, պատկերներն աւելի արագ կը շրջուէին: Յանկարծ Աղայենց տան կտորին վրայ երկու բաղեր իրարու վրայ կը յարձակէին, թեւերնին իրար կը խառնէին, խժալուր ձայներ կը հանէին ու վերջապէս լայն ու ջարդըւած թեւերով իրարու փաթթուած վար կ'լինային: Փիլիկ աղբար կը խօսէր արագ, կ'ուղէր երթալ հաշտեցնել այդ երկու բաղերը:

Փիլիկ աղբար՝ պաղ քրտինքներու մէջ թաղուած՝ կը պոռար, սակայն կոկորդէն ձայն դուրս չէր գար. մինչ ձին, անհանդիստ, Փիլիկ աղբօր կը մօտենար, դուրս կ'ելլէր ու նորէն ներս կուգար: Ծեր կենդանին թերեւս իր չուրջ մութ ու խորհրդաւոր բան մը կը հոտուրտար, թերեւս անձանօթի մը մուտքը, թերեւս ամայի մութին մէջ թեւերու բաղխումներ կ'իմանար. ո՞վ գիտէ...

Դուրսը անձրեւը կտրած էր. սակայն անձրեւ էր որ կը թափէր Փիլիկ աղբօր մարմնոյն մէջ: Կը խօսէր, կը պոռար: Յանկարծ Աղայենց տան դռներու մեծութիւնով երկու դռներ բացուեցան — երկնքի դուռներն էին արդեօք. ու լսեց թմբուկի ու ծնծղայի ձայներ. կարծես, երկնքի մէջ, Փիլիկ աղբօր գալստեան համար տօնահանդէս սարքուած ըլլար: Սակայն Աղայենց տունն էր, ջրհորը, բաղերը, ախոռին դուռը:

Թմբուկի ու ծնծղայի ձայնին խառնուեցան մարդերու ձայներ: Մարդերու բանակ մը Փիլիկ աղբօր վրայ կը խուժէր, — մարդեր, որ հազիւ ձեռքի մեծութիւն ունէին: Իր փորին, գըլիուն վրայ կը քալէին, քթէն կը կախուէին, ականջներուն վրայ կը հեծնային. ու բոլորը մէկ բռնեցին զինք, եկեղեցիին խարևլած կտորին վրայէն պատցուցին, մինարեթէն վար ճգեցին, չարչըրկեցին, շատ չարչըրկեցին...

— Հէ՛յ, սատանի ձագեր, սատանի ձագեր, — կը պոռար Փիլիկ աղբար:

Բոլոր մարդերն հեռացան յանկարծ. թմբուկի ու ծնծղայի ձայնը անձրեւի ձայնի փոխուեցաւ. անձրեւը, անձրեւը, մանաւանդ թիթեղէ կտորի մը վրայ թափուած անձրեւն էր որ միշտ կը կրկնուէր:

Յաջորդ առաւօտ, գիւղին նախրապանը, մարագի վլած պատին վրայէն այծ մը վար առած պահուն, Բէնձպէր Ղազարի քաւթառ ձիուն մօտ գտաւ Փիլիկ աղբօր դիակը: Յանցնուած հացի կտորներէն յայտնի էր, որ Փիլիկ աղբար իր հոգեվարքի պահուն շատ էր չարչըրկուեր:

Նախրապանը լուր տուաւ քահանային ու ժամկոչին. միասին գերեզման տարին: Գիւղացիները անոր պատանքին համար կտոր մը կտաւ չտուին. եկեղեցիին մէջ անոր հոգիին համար մոմ չի վառեցին. միակ յուղարկաւորը, որ ունեցաւ Փիլիկ աղբար, ձինն էր: Քահանան ու ժամկոչը զարմանքով տեսան, թէ ինչպէս ծերացած ձին, Փիլիկ աղբօր դիակին ետեւէն, մինչեւ գերեզման քալեց:

Եթէ նախիրի կենդանիները գիտնային, թէ Փիլիկ աղբար որքա՞ն սիրեց կենդանիները, անտարակոյս նախիրն ամբողջ անոր անտէր գիտին ետեւ յուղարկաւոր պիտի դառնար: Անոր գերեզմանը խորունկ չփորեցին, քահանան շատ կարծ կապեց իր աղօթքները, ու թաղեցին՝ բոլորէն արհամարհուած այս խոնարհ մարդը, Փիլիկ աղբարը:

ՆԱՊԱՍՏԱԿԻ ՄԸ ՕՐԱԳԻՐԸ

Առաւօտ կանուխ դուրս ելայ :

ՆԱՊԱՍՏԱԿԻ ՄԸ ՕՐԱԳԻՐԸ

I

Ո-Ա-Ի-Օ-Տ կանուխ դուրս ելայ: Խոտերուն, ծառերուն
փաթթուած, կաղամբի գոյնով, մատղաշ արեւ մը
կար: Արեւն հոտուըտացի, ետ առաջ երկնցայ, շառփ
շառփ ականջներս իրարու զարկի: Զգո՛յչ, աղմուկ
մը: Իսկոյն տունս մտայ ու հսկեցի: Ոչինչ, թերեւս տերեւ մըն
էր վար ինկաւ: Նորէն դուրս ելայ, չորս դիս նայեցայ ու հոփ
ցատկեցի բանջարանոցը:

Այս թռչունները ո՞քան շաղակրատ են, Աստուած իմ. Հոս
կը թռչին, հոն կը թռչին. Կըտ կըտ, կտուցնին հոս կը զարնեն,
հոն կը զարնեն ու թեւ թեւի, չգիտես, ո՞ր աշխարհներ կը թռչին:
Սիրտս դող կ'ելլէ, երբ անոնց ստուերները յանկարծ քովէս
կ'ացնին, երբ ծառերէն պտուղներ թըփ վար կը ձգեն:

Որքա՞ն կը սիրէի ես ալ ուրիշ աշխարհներ տեսնել: է՛հ, ե-
թէ ես ալ թռչունի պէս թեւեր ունենայի, ունենայի նաեւ սա
լոնջարանոցի աքաղաղին ձայնը... ի՛նչ կ'ըլլար՝ սա գեղեցիկ,
արծաթեայ մուշտակիս վրայ երկու լայն թեւեր ըլլային: Կտուց
ունենալ չէի սիրեր. իմ պոչը ճերմակ ծաղիկներու փունջին չափ
գեղեցիկ է: Կ'ուղէի լոկ զոյգը մը լայն թեւեր՝ բարձրէն թռչելու
ու աքաղաղի դիլ ձայնով երգելու համար...

Հի՛, հի՛ ինդուքս չեմ կրնար զսպեր ամէն անդամ, երբ սա
անծոտ անծեղին ձայնը կը լսեմ: Իր փոքրիկ քոսոտ ձագուկները,
բոյնէն դուրս սա տանձենիին չորցած ձիւղերուն վրայ կը շարէ,
ու ինք՝ մէջտեղը կեցած՝ կը սկսի երգել — լսէ՛, լսէ՛: Երգած
պահուն մարմինը ետ առաջ կը շարժի, վիզը այնքան կ'երկնցնէ
ու կը պոռայ, որ կարծես կոկորդին մէջ խոշոր կեռաս մը կայ:

Հի՛, հի՛, ինդուքս կուղայ ամէն անդամ, երբ սա անծեղը
կը տեսնեմ:

Այսօր թուփերուն տակէն սահելով կամաց մը դդմանոցը մը-
տայ: Թումբին վրայ երկնցած՝ տեսայ սատկած օձ մը արագիլի
մը կտուցէն ինկած: շուրջը կը բղբային կանանչ ու փայլուն ի-
շամեղուներ:

Սովորականին պէս, խոշոր ու ոսկեզոյն դդումի մը ետեւ
պահուըտեցայ: Հը՛շ, խշրուք մը: Ոչինչ, միեւնոյն կրիան է,
նաշխուն խեցիով, որ ամէն օր, միեւնոյն ժամանակ, միեւնոյն
ժամբով կ'անցնի, չդիտես, ո՞ւր կ'երթայ: Չորս ճանկերը դուրս
ձգած՝ վիզը այնքան դուրս ցցած է, որ կարծես խեցիէն դուրս
պիտի ելլէ: Ի՞նչ տգեղ է, Աստուած իմ: Սակայն կ'ըսեն, որ ան
պիտէ աշխարհի ստեղծագործութիւնը, կը յիշէ, թէ երբ շինուե-
ցաւ կաթուն Մամայենց խոշոր տանձենին:

Այսօր, իրիկնադէմին, դդմանոցէն լսեցի միեւնոյն անձեղին
ձայնը: Ճի՛, հի՛, եթէ սա սպիտակ աքիսին վրայ կաղամբի տե-
րեւներ փակցնենք, ճիշդ ու ճիշդ կ'ունենանք մեր երանելի ան-
ձեղը . . . :

Կէս օր է: Ամէն դի՛ խաղաղ: Մեղուները տակաւին աստղա-
ձեւ դդումի ծաղիկներուն շուրջ կը դառնան: Գլխուս վերեւ մը-
ժեղները պարս կուգան: Հեռուէն կը լսեմ միայն փայտփորին
դըդ, դըդ ձայնը ու ես՝ ականջներս ետ առաջ ձգած, երեք ոտ-
քերս ծալլած ու ետեւի մէկ ոտքս երկնցուցած, դդումի լայն տե-
րեւներուն տակ, աչքերս բաց քնացայ:

Զգիտեմ՝ ո՞րքան քնացայ: Յանկարծ ականջներէս կախուե-
ցայ օդին մէջ: Ա՛հ Աստուած իմ, բանջարավաճառին փոքրիկ
մանուկն էր: Ցնցուեցայ, ոտքերս իրար խառնեցի ու վերջապէս
ձեռքը խածի ու փախայ: Մանուկը սկսաւ լաւ: Ա՛հ՝ այդ փոք-
րիկ դեւին ձեռքէն հաղիւ աղատեցայ:

Այս առաւօտ կանուխ, տունէս քիչ հեռու, բանուկ ճամբուն
վրայ տեսայ լեռներու պէս իրարու ետեւ շարուած ուղտերու
կարաւան մը: Ամէն անդամ, որ կ'անցնին անոնք, ինծի այնպէս
կը թուի, թէ հսկայ ամպերն են, որ վար կ'իջնեն, ոտքի կ'ելլեն
ու ետեւէ ետեւ կարաւան կը կազմեն: Սակայն ի՞նչպէս եւ ո՞ր
տեղէն, նորէն վիզերնին տնկած եւ առջեւի երկու ոտքերնին ծալ-
լած, ետեւի ոտքերու թափով դէպի երկինք կը ցատկեն: Այդ
հսկաները առանց թեւի ի՞նչպէս պիտի թուին, Աստուած իմ:

Այսօր առուի մը եզերքը փոքրիկ լեռան մը ձեւով մարդ մը,
բահը գլխուն տակ, երկու ծունկերը ցցած՝ քնացեր էր: Առաջին
անդամ հսկայ ապառաժ մը կարծեցի ու հոփ ցատկեցի ծունկե-
րուն վրայ: Յանկարծ դդացի՝ ժաժ ելաւ, ծունկերը շարժեցան:
Ցատկեցի իսկոյն ու փախայ: Այն ատեն միայն գիտացայ, որ
պառկողը ջրտուոր մըն էր:

Գիշեր: Լուսնկան ո՞րքան լայն ու կլոր է, այնքան նման
բանջարանոցի խոշոր դդումին: (Արդե՞օք դդում մը չէ): Մի քիչ
անօթի էի: Ուղեցի Աղքար Թորիկենց բանջարանոցը մտնել: Կա-
մաց մը պատէն վար նետուեցայ, ինձի հետ վար ձգելով ականջ-
ները շշած խղունջ մը: Ուսենիի մը տակ, կլոր ու լայն սունկի մը
վրայ պազած՝ տեսայ, որ կանանչ գորտ մը, աչքերը դուրս ձը-
դած, լուսնկան կը դիտէր: Զիս որ տեսաւ՝ սունկին տակ կոր-
սըւեցաւ յանկարծ: Զդո՛յշ, հեռուէն շատ մութ բան մը անցաւ
արագ: Թերեւս ոզնի մըն է: Թուփերուն տակէն անցայ կամաց:
Հը՛շ, վտանգ կայ: Բանջարավաճառին կինը ճրագը դեռ նոր կը
մարէր:

Այսօր արեւին տակ կը քալէի, երբ տեսայ, որ սռւ ու այլանդակ ողնիի պէս բան մը ինձ կը հետեւէր: Սկսայ փախչիլ արագ: Ա՛հ, Աստուած իմ, անտառին ծառերը հսկայ բանակներու պէս ոտքի ելան ու իմ հակառակ ուղղութեամբ սկսան արշաւ մը: Այդ մութ կենդանին ո՞րքան արագ կը վազէ, ճիշդ ոտքերուս քովէն: Կանդնեցայ յանկարծ. կենդանին ալ կանդնեցաւ: Հոս ցատկեցի, հոն ցատկեցի, մինչեւ վերջապէս ստուգեցի, որ այդ այլանդակ կենդանին ուրիշ բան չէր, եթէ ոչ իմ ստուերը:

Միջօրէի մօտ է. ամէն ինչ՝ իսպաղաղ: Չորցած առուի մը մէջ սկսայ միջատներուն հետ խեղկտուկ մը: Երբեմն ալ կոնակիս վրայ պառկած կը խեղկտայի արեւաճառագայթներուն հետ, երբ հսկայ եղ մը ճարակելով ինձի մօտեցաւ: Եղան վիզը կար մետաղեայ զանգակ մը: Միթէ՞ իր մարմնի մէկ մասը չէ այդ զանգակը. ես այդ չգիտեմ: Ի՞նչ հսկայ է, Աստուած իմ: Ոտքերէն մի քիչ հեռու մանկլաւիկի մը պէս այլանդակ կը ցտտկուտէր ուռեցած գորտ մը: Եզր կը ճարակեր ու միեւնոյն ատեն իր պոչով իր գլխու չանչումով կը փախցնէր նաեւ ճանձերը, որոնք կը սիւէին կոտոշներուն վրայ թառիլ:

Եզր երբ զիս տեսաւ, պահ մը կանդ առաւ, աչքերը խոչորցուց, ականջներ չթեց ու գլուխը իմ կողմ չանչեց, հեռուէն իմ վրայ նետելով շողինքը: Ես ցատկեցի ընդոստ. ետեւ նայեցայ որ եզր նորէն իր ճարակով զրազուած էր: Նոյն պահուն տեսայ, որ մողէզ մը զարհուրանքով առուէն վար իջաւ, իր հետ գլտուրելով փոքրիկ խժեղներ: Ա՛հ, Աստուած իմ, մողէզին պոչը ամբողջ, մէջքին կիսով կտրուած էր: Այն ատեն միայն գիտցայ, որ պատանի խաշնարածներ շատ հեռու չէին: Ցանկապատէ մը կամացուկ ներս սահեցայ:

Հոն տեսայ, որ երկու նապաստակներ իրարու հետ կը խաղային: Առաջին անդամ, երբ զիրար նկատեցինք, սոսկացինք: Յետոյ իրարու մօտեցանք, իրարու պոչ հոտուըտացինք: Այդ

կերպով ծանօթացանք իրարու ու սկսանք խեղկտալ, իրարու վիդ փաթթուելով: Մէկը որքա՞ն դեղեցիկ էր... Սենք, երկուքս աւ անոր հետն էր որ կը խեղկտայինք....

Այս գիշեր երազիս մէջ տեսայ, որ այն մէկին գլուխը խոչոր կաղամբ մըն էր եղեր:

Առաւոտ կանուխ գացի հանդիպեցայ այն մէկին: Գլուխը միւնոյնն էր: Միասին կաղամբ ուտել գացինք:


Դդմանցէն անցած ատեն, աւա՞լ, տեսայ, որ ան խոչոր գլումը չկար: Ճիշդ մօտը ինկած էր բանջարավաճառին ծխամորձն ու ծխատուփը: Այդ օր երկուքս միասին խնդացինք այն քոսոտ անծեղին վրայ: Է՛հ, որքա՞ն երջանիկ եմ:

Հոս կը վերջանայ նապաստակին օրագրութիւնը. որովհետեւ նոյն օրը երկու նապաստակներ կաղամբներու լաւ նաշէ մը յետոյ, երբ կը սիրուըտէին, իրարու վիզ փաքքուելով, նոյն պահուն անցած էր որսորդ մը իր որսկան շուներով:

ՎԱՐԴԱՆ

Զրադաշտան Ղազարի տան . . .

Վ Ա Ր Դ Ա Ն*



ԲԱՂԱՑՊԱՆ Ղազարի տան հին Յայսմաւուրքի մը
Յիշատակարանին մէջ արձանագրուած է —
«Վարդան, որդի Ղազարու, ծնեալ յամի Տեառն
1881 յօրն Վարդանանց զօրավարի եւ Հազար Երեսուն

Եւ վեց նահատակաց»:

Վարդանին ծնողքը անուն մը փնտուելու ձանձրոյթը չունեցան:

«Տղաս պիտի մեծնայ», — կ'ըսէր Ղազար, «վարպետ ջաղջիպան պիտի ըլլայ, որ մի քանի մուրճով քարը կունէ, ալիւրը բարակ, շատ բարակ աղայ, որ ջաղջին դռնէն սայլերը լեցուն, Հարսնիքի պէս, գան ու երթան»:

«Վարդանս պիտի մեծնայ», — մէջ կ'իյնար ճայրը՝ Նունիկ,
— «ուսումնական, քահանայ պիտի ըլլայ, որ բուրվառ նետէ,
փիլոնը վրան՝ շարական երգէ»:

Դրացիները կը պատմեն, որ Ղազար ու Նունիկ միշտ անհամաձայն մնացին: Ո՞րը. քահանայ թէ ջրաղացպան:

* * *

Վարդանը մեծցաւ, ճակատը նեղցաւ, քիթը խոշորցաւ: Քսան եւ եօթը տարեկանին Ամերիկա եկաւ: Երեսուն տարեկանին բոլորովին ճաղատ դարձաւ: Երեք անդամ ծանր աստիճանի հիւանդութիւն ունեցաւ: Մէկ քանի անդամ կարգուելու անյաշող փորձեր ըրաւ եւ մէկ անդամ միայն դատարան դնաց վկայութեան համար:

* «Վարդան»ը ամբողջութեամբ «Հայրենիք» Ամսագիրի մէջ հրատարակուած է: Հոս, որպէս առանձին ամբողջութիւն, կը հրատարակենք առաջին մասը միայն:

Վարդանը այժմ քառասուն եւ երկու տարեկան է. ուսերը կլորցած են, յօնքերը՝ սեւ, սակայն պեխերը՝ ճերմկած. հաւկթաձեւ ու հաւկիթի չափ փայլուն գլուխով:

Երբ մէկը տեսնէր զայն, անկասկած, գէջ երազի մէջ երեւցող գերակատարի մը պիտի նմանեցնէր, եթէ շարունակ, թափթփուն պեխերին տակ շարժկլտացող բարի ու առատ ժպիտը չունենար:

Վարդանը իր կեանքին մէջ երկու գլխաւոր նպատակ ունեցաւ. նախ՝ կարգուիլ. յետոյ՝ երկիր երթալ ու շինել իր պապենական ջրաղացքը:

Ամերիկայի մէջ Վարդանի կեանքը կաթնավաճառի ձիու մը կեանքին չափ միօրինակ էր. դործը չէր փոխուեր. հագուստները չէին հիննար. տասնեակ տարիներով կը հագնէր վերարկու մը, որուն ծայրերէն յաճախ կը կախուէր աստաղին մէկ մասը: Երկար տարիներէ ի վեր կը ճաշէր վարպետին ճաշարանը:

Հին փայտեայ չէնքի մը երկրորդ յարկն էր ճաշարանը. որուն մաշած սանդխամատերէն, երբեմն առնէտի մը ծանր ու փութկոտ եւ կամ մուկի մը արագ անցնիլը սովորական էր: Ճաշարանին մէջ Վարդան կը սիրէր միեւնոյն տեղը նստիլ. երբ մէկը իր աթոռին վրայ տեսնէր, շատ անհանդիստ կ'ըլլար: Հոն ամէնն ալ կը ճանչնային զայն, որովհետեւ Վարդան իր սիրտը փերեղակի ծրարի մը պէս բացած էր ամէնուն առջեւ: Կը սիրէին կատակել անոր հետ. նոյն իսկ կը սիրէին բարկացնել զինքը:

«Վարդան, դեռ չկարգուեցա՞ր», — կը հարցնէր ճէյքը, որ միշտ կը սիրէր կիներու մասին խօսիլ:

«Հա, այս հեղ պիտի կարգուի: Անցեալ օր տեսայ, թէ ինչ-պէս քիթ քթի տուած կը խօսէին», — կ'աւելցնէր իքնօեան Փիթը, շատերուն ծանօթ պառաւի մը ակնարկելով:

«Վարդան, դվիթ մաղերը բերելու լաւ դեղ մը գիտեմ», — կը խօսէր ուրիշ մը:

Վարդան չէր բարկանար, կը պատասխանէր շատ կարճ: Միայն մէկ անդամ բարկացաւ. երեսը, մինչեւ ականջներու ծայրերը, խաչուած խեցիի մը պէս կարմրեցան, աչքերը խոչորցան, նոյնիսկ հայհոյեց, երբ չարաճնի Աստուրը, իր սիկարէթը վառելու համար, անոր ճաղատ գլխուն վրայ քսեց լուցկի մը:

Վարդան շատ կարճ կը խօսէր: Եթէ պարտադրուած ըլլար երկար խօսիլ, այն ատեն կը սկսէր իր ջորիի պատմութիւնը:

Եւ ո՞վ լսած չէր անոր ջորիին պատմութիւնը:

Շատեր՝ Վարդանին ջորի կը կանչէին:

Վարպետին ճաշարանին կից էր նաեւ որճարանը, — այն վայրը, ուր կը հաւաքուէին յաւիտենական համայնագէտները: Հոն ամէնն ալ իրենց խօսքը ունէին: Մէկը Շէյքսրիը լսած էր ու բոլոր իմաստուն բաները անոր կը վերագրէր. նոյնիսկ անոր կը վերագրէր Եղորոսին. կամ Նասրէտինի առակները: Ուրիշ մը Դիոգինեսի լապտերն նոյ Նահապետին ձեռքէն կը կախէր: Սւելի ուրիշ մը Աբրահամ Լինքընի մէկ քանի աղճատուած խօսքը Երիմեանին բերանը կը տեղաւորէր: Կը խօսէին երաժշտութեան եւ համով հոտով կերակուր պատրաստելու մասին:

Այս կաճառին մէջ Վարդան իր խօսքը ունէր ու մէջ կ'ինար իր ջորիի պատմութիւնով եւ կամ յաճախ կը վերջացնէր. «Ես պի շինեմ, Աստուած վկայ, ես պի շինեմ էդ ջաղացքը. որ կեանքը ողջ ա, ես պի շինեմ»:

Իր պատմութիւնը լրացնելէ յետոյ, այլեւս ան կը դառնար աթոռին մէկ մասը եւ կամ անշունչ առարկայ մը:

Վարդան, ամէն օր իր սենեակը երթալու համար, Մէյն փողոցին ճամբան կը բռնէր: Անդամ մը սակայն ուղած էր իսէխ փողոցէն քալել: Մտած էր իր սովորական ճամբան: Փողոցը սուրովին անծանօթ երեւցած էր: Տեսած էր արեւուն տակ, շառագունած կղմինտրէ անծանօթ տուներ: Վարդան անհանդիստ իր չուրջ նայած էր. ետ ու առաջ քալած, քառորդ ժամ յետոյ, հացագործին խանութիւն երկնցուած ծողէն միայն կրցած էր հասկնալ, որ ճիշդէ իր բնակած տան դուռին առջեւն էր:

Ամէն օր Մէյն փողոցին մէջ իրարանցում կար. կը պոռային, կ'աղմկէին, կը լսուէին հորթու ձայներով շրջուն վերեղակներու եղանակաւոր կանչերը: Սալյայտակին վրայ կ'աղմկէին ծանր գլանները ու բեռնակիր ճիերու լայն պայտերը: Փողոցն ամբողջ լցուած էր, իրարու շատ մօտ, կարծես, իրարու մէջ անցուած կառքերով: Կը լսուէին բարձր նստած, պինդ կառապաններու ինդուքն ու անոնց սովորական հայհոյութիւնները: Կը տեսնուէր նաշխուն փեշերով խտալուհի մը, որ գլխուն վրայ կարմրորակ խեցիներով լեցուն կողով մը կը կրէր: Կ'երեւար սալաքարերուն վրայ զինեպան մը, որ տակառ մը կը գլտորէր: Վարդան ու շաղրութիւն չէր տար այս բոլորին, նոյնիսկ ետեւ չէր նայեր, երբ փողոցի ստահակ պատանի մը աւրուած պտուղ մը նետէր

անոր կռնակին : Այս բոլորը Վարդանին համար այնքան սովորական էին, որքան թատրոնի աւելածուի մը համար, երկար ատեն միեւնոյն թատրոնի մէջ կրկնուած տրամա մը :

Մէյն փողոցին վրայ, փայտեայ Հինգ յարկանի շէնքի մը մէջ կը բնակէր Վարդան : Նեղ ու մուժ սանդուխներուն վրայ շատ անգամ հանդիպած էր բոլորովին անծանօթ մարդոց, կոչտնաւստիներու, կաղերու, չսափրուած երեսներով ու փայլուն աչքերով մարդակերպ արարածներու : Հանդիպած էր գինովներու, նաեւ շպարուած կիներու, որոնց շատ զգուշութեամբ համբայ կուտար Վարդան :

Վարդանի սենեակին մէջ կար գորշ միօրինակութիւն մը : Պատին վրայ, տարիներէ ի վեր, կախուած կը մնային Աբրահամ Լինքընի ու Ճորճ Ռւաշինկթընի նկարները : Դուան քով կախուած էր Լակըր գարեջուրի մէկ գունաւոր յայտարարութիւնը : Վարդան շատ խնամքով շինել տուած ու կախած էր իր հօր ու մօր, Ղազարի եւ Նունիկի, քով քովի, աւրուած աչքերով մեծաղիր լուսանկարները : Սենեակին մէկ անկիւնը դրուած էր անկողինը, խակ միւս անկիւնը՝ սեղան մը, մաշուած դարակներով ու հայելիով :

Վարդանի սենեակին մէջ նորութիւն կը մտնէր միայն այն ատեն, երբ անկողինները շտկող սպասուհին երբեմն անկողին տեղը կը փոխէր : Պատուհանին քովէն դուռին մօտ կը տանէր եւ կամ դուռին քովէն պատուհանին մօտ : Վարդան երբեմն այս նորութիւնէն լուր ուրախութիւն մը կը զգար :

Վարդան, երբ սենեակ կը մտնէր, հայելիին առջեւ կ'երթար . պէխերուն թեթեւ շփում մը կուտար ու յաճախ գլխարկը վար կ'առնէր ու «ախ»ով մը կը խոսէր ինքնիրեն :

«Ես կը կարգուէի, Աստուած վկայ, ես կը կարգուէի, եթէ էս ճաղատ գլուխը չունենայի» :

Վարդան կիներու մօտեցած չէր : Կիներու երեսը նայիլ շատ չէր համարձակէր : Սակայն ամուսնանալու աւանդական մեծ բաղձանք մը ունէր : Իր ամէն քայլին կը հանդիպէր կիներու, մասնաւրապէս Մէյն փողոցին վրայ, ուր կիներու շարունակական հոսանք մը կը լեցուէր ու կը պարսպուէր : Կիներ, փարթամ կուրծքերով . կիներ, միջատի ճկուտ մէջքերով, նուրբ ու բարակ հասակներով : Տեսած էր կարճ սրունքներով, կարճ վիզերով տգեղ կիներ, որոնք բոլորն ալ Վարդանին համար գեղեցիկ

էին, սակայն բոլորն ալ ուրիշներու համար ծնած էին :

Վարդան կիները ճանչցած էր երազին մէջ :

Երազին մէջ կիները բարի էին . իրեն կը մօտենային, կարծես, վաղուց ծանօթներ ըլլային ու անմիջապէս կը համբուրուէին :

Երազին մէջ Վարդան յանդուզն էր . համարձակ կը խօսէր, ամուսնութիւն կ'առաջարկէր : Շատերը մերժեր էին, երբ տեսած էին իր ճաղատ գլուխը : Վարդան իր երազին մէջ տեսած էր գաճաճ կիներ, կիներու գլուխներ, պեխաւոր կիներ, որոնք միշտ եր անկողնին շուրջ կը դառնային : Եւ ինչե՛ր, ինչե՛ր .

* * *

Շարաթ երեկոյ մը, Վարդան սովորականին պէս, ուշ ատեն, վարպետին սրճարանէն սենեակ վերադարձաւ : Վառեց ճրագը . կարծես մինակ չ'զգալու համար հայելիին մէջ ինքինք դիտեց, աւելի ճիշդ իր յօրանջումը դիտեց : Հագուստները հանելու պահուն, ճերմակ շապիկին մէկ կոճակը վրթած դտաւ : Վարդան սկզանին վրայ նայեցաւ, դրավանները խառնեց, վերջապէս գտաւ սեւ կոճակ մը ու սկսաւ կարել սպիտակ շապիկին վրայ :

Դուրսը անձրեւ կը տեղար :

Դուռին ետեւ աղմուկ մը լսուեցաւ : Վարդան գլուխը չվերցուց . «Թերեւս շրջմոլիկ կատուն է, — մտածեց ինքնիրեն, — որ վերջերս, երկու շարաթի ընթացքին, երեւան եկած էր եւ որ յաճախ ներս կուգար . Փոսփորային ու աղաչաւոր նայուածք մը կը յառէր ու, ոտքերուն քսուելով, դռնէն դուրս կ'ելլէր» :

Անձրեւը աւելի սաստկացաւ ու սկսաւ ապակեփեղկերը ծեծել :

Սենեակին դուան վրայ թոյլ մարմնի մը քսուիլն ու դուան շարժիլը իմացաւ . յետոյ, երգի մը թոյլ վանկերը : Վարդան գըլուխը վեր առաւ . գունափոխուեցաւ յանկարծ . սիրաը գորափ մը կոկորդին պէս սկսաւ թփրտալ, երբ զոնէն ներս կանգնած տեսաւ սպիտակ կին մը, թոյլ, շպարուած մարմնով, մարմրուն աչքերով ու բռնի ծիծաղ մը շրթներուն վրայ : Լայն եղբերով գլխարկին ներքեւ անոր դէմքը երկար ու փոքրիկ կ'երեւէր : Հազած էր զիստերուն կապած կարճ քղանցքներով հագուստ մը, պահելով ստինքներուն կաղապարն ու մարմնին բոլոր ձեւերը : Կինը

գինով էր, անձրեւէն թրջուած. սպիտակ ծոծրակին վրայ ինկած էր շաղանակադոյն վարսերու փունջ մը: Խրախճանքի ծովու, սադուռնական դիշերներու ո՞ր ալիքը դայն, ցամաք, Վարդանի քով նետած էր:

Վարդան շուարեցաւ. երկար վերարկուով մը ծածկեց իր կէս մերկութիւնը: Անոր այնպէս թուեցաւ, որ կեանքի ընթացքը արագցաւ. տարիները, գնդակներու պէս, իրարու ետեւէ վազեցին: Քսան տարիներէ ի վեր սովորած անդլիերէն մէկ քանի բառերը մոռցաւ յանկարծ ու անմիջապէս յիշեց իր երազին մէջ տեսած կիները: Ինքզինք պահ մը երազին մէջ կարծեց, մանաւանդ երր կինը ծիծաղով մը մօտեցաւ եւ, թաւշենման, տաքուկ թեւերով Վարդանին փաթթուելով, համբուրեց: Ու խաչի մը պինդ թեւերէն կախուող յուսահատի պէս աղերսեց արցունքուտ աչքերով —

«Ազատէ՛, ազատէ՛ զիս. ալ ուժ չմնաց: Անոնք երեք հատէին: Զիս շան մը պէս փողոց ձգեցին: Անցորդները ծաղրեցին զիս: Ա՛հ, գիտէ՞ս. ես խմեցի: Կ'ուզէին, որ ես պարեմ, ու ես պարեցի, պարեցի: Բայց ես գինով չեմ. տե՛ս քեզի համար ալ կը պարեմ»:

Կինը իր թեւերը վար առաւ Վարդանին վզէն, ու յոդնած մարմնին, պարի քանի մը բոնի ձեւեր տուաւ: Ու յետոյ, գլուխը Վարդանին ուսին վրայ հանդչեցնելով, գոչեց —

«Ըսէ՛, ըսէ՛, կը սիրե՞ս զիս: Ես կը սիրեմ բոլորն ալ. սիրտս, մարմինս բոլորին կը բաշխեմ: Բայց ես մինակ եմ, չե՞ս հասկընար: Զիս ոչ ոք կը սիրէ, Ա՛հ, դուն ո՞րքան լաւ ես. դուն պիտի սիրես զիս: Ես կը սիրեմ ճաղատները: Տե՛ս, թո՛ղ որ համբուրեմ գլուխոդ»:

Վարդան անոր խօսածներէն շատ բան չհասկցաւ: Զգաց անոր թեւերուն ջերմութիւնը: Շնչեց անոր մարմնին հոտը՝ իւղերով անուշահոսուած: Զգաց անոր ալքօհօլուտ շունչը: Մանաւանդ ճաղատ գլուխին համբոյրը իր մէջ արթնցուց բարկ ըդդացում մը:

Կնոջ ոտքերուն վրայ ալ ուժ չկար: Թեւերը թուլցան, ու թրջուած չղարշի կտորի մը պէս Վարդանի անկողնին վրայ ինկաւ: Կօշիկները ինկան փոքրիկ ոտքերէն, գլխարկը մէկ կողմնետեց ու աչքերը դոցեց պահ մը:

Վարդան շատ ճնշուեցաւ. պատուհանը բացաւ: Դուրսը անձ-

բւ կը տեղար... Դուռին մօտեցաւ. մտիկ ըրաւ ամէն մէկ ոտնաքայլին կամ հազին, որ վեր կուգար կամ վար կ'իջնէր:

— «Ա՛լ ինչպէ՛ս մարդերու երես պիտի նայիմ — կը մտածէր. — Այլեւս ինձ ո՞վ աղջիկ պիտի տայ, եթէ իմանան, եթէ իմանան, թէ այս պահուս, անկողնիս վրայ հեթանոս աղջիկ մը պառկած է»:

Անկողնին քով կանգ առաւ Վարդան. դիտեց կնոջ տժգոյն դէմքն ու կոպերուն տակի կապոյտ օղակները: Անոր աղաչաւոր ձեւերը հետզհետէ իմաստ կ'առնէին. մանաւանդ ճաղատ գլուխին համբոյրը: Վարդանի անդունդի չափ դատարկ սրտին մէջ արթնցաւ կարեկցութեան զգացում մը: Վարդան իր նայուածքը պտացուց անոր աղճատուած մարմնին վրայ, քղանցքը վեր էր սոթթուած, բաց էին սրունքները մետաքսեայ գորշ գուլպաներով: Ու Վարդանին մէջ խառնուեցաւ բոլորովին անծանօթ ըդգացում մը. տարփա՞նք, թէ կարեկցութիւն:

Վարդան ծոեցաւ, երկիւղածօրէն մօտեցուց ըրթներն ու համբուրեց:

Ո՛րքան ցուրտ էին կնոջ ըրթները:

Առաւօտ, ուշ ատեն, կինը իր աչքերը Վարդանի անկողնին մէջ բացաւ: Պիշ պիշ նայեցաւ անոր պեխերուն, քթին, գլուխին: Իր ճանչցածներէն բոլորովին տարբեր էր:

«Ես ո՞ւր եմ, զիս ո՞վ բերաւ հոս»,— հարցուց կինը:

«360 Մէյն փողոց», — պատասխանեց Վարդան:

«360 Մէյն փողոց», — կրկնեց կինը, — բայց ես միեւնոյն տեղը կը բնակիմ: Այս իմ սենեակս չէ: Ես 40 թիւ սենեակը կը բնակիմ: Հա, կը յիշեմ, երէկ գինով էի:

Եւ կինը սկսաւ արտասուել:

«Անոնք զիս փողոց ձգեցին. լաստերի ձողի մը կոթնած էի: Կը յիշեմ, կը յիշեմ, սեւամորթ կառապան մը զիս տուն բերելու համար իր կառքին մէջ առաւ: Գինով էի, քուրչի մը պէս ինկած: Այդ անիծուած սեւամորթը նայեցաւ դրամապանակիս մէջ, նայեցաւ կօշիկներուս, գուլպաներուս մէջ ու գողցաւ, կողոպտեց, ինչ որ ունէի: Հոս ի՞նչպէս եկայ. ես այդ չգիտեմ: Հիմա ոչինչ ունիմ. ոչ իսկ սէնթ մը»:

Կինը դրամապանակը բացաւ, սիկարէթ մը հանելով, սկըսաւ ծխել:

Վարդան առանց երկմտելու իր գրպանէն հանեց քանի մը
տոլար. իր սովորական բարի ժպիտով, կնոջ աջ ձեռքին մէջ դրաւ
ու գոցեց մատներով:

«Ա՛հ, ո՞րքան բարի ես», — ժպտեցաւ կինը. «Ես կը սիրեմ
բարիները: Ես կը սիրեմ քեզ: Անո՞ւնդ»:

— Վարդան:

— Վարթըն:

— Վար դան:

— Վար թան:

— Անունս Ռինա է:

Վարդան սիրահարուած էր Ռինային: Գործարանին ետ ու
առաջ շարժուղ երկաթէ ձողերուն, հսկայ սիւներուն, երկաթէ
քերոցին տեղ՝ իր մէջ տեղաւորուած էին Ռինային ծիծաղը, կա-
պուտակ աչքերը, մանաւանդ իր անունին արծաթեայ հնչիւնը
Ռինայի շրթներէն:

Վարդան ամէն առաւօտ համարձակ, Ռինային սենեակը, թիւ
40 կը մտնէր, երբ ան անկողնին մէջ անփութօրէն քնացած կ'ըլ-
լար եւ կամ արթնցած՝ երկար գուլպաները կը հազնէր:

Վարդան կը մօտենար, իր պեխսերը անոր շրթներուն կը քսէր
այնպէս, ինչպէս ծովահորթ մը իր դունչը աստղերը պիտի խար-
խափէր:

Վարդան շատ բան չունէր խօսելիք, միշտ լուռ էր ու միայն
մէկ խօսք մը, լակոնական յանկերգ մը զիտէր, որ միշտ կը
կրկնէր սրտանց —

«Եռւ մէ՞րի մի»:

Ռինա կը կատակէր, կը ծիծաղէր մանկան մը միամտութիւնն
հեղնող կնոջ մը ծիծաղով:

Երկու շարաթ վերջ, երեկոյ մը, Վարդան սովորականին պէս
ճաշարանէն ուղղակի տուն եկաւ: Իր ոտքերուն քսուելով, սան-
դիմատերէն վեր կ'ելլէր նաեւ կատուն: Կատուն իր չուրջը կը
դառնար, կը մլաւէր: Վարդան, երբ Ռինային սենեակը բացաւ,
կատուն իրմէ առաջ ներս սահեցաւ ու, նորէն ետ դառնալով,
Վարդանին նայեցաւ այնքան աւերակ ու մարդկային նայուած-
քով:

Վարդան շուարեցաւ պահ մը: Ռինայի անկողինը քակ-
ուած էր: Սեղանին վրայի փոշիներուն առուփերն ու անուշահոտ
իւղերու շիշերը չկային: Հայելիին առջեւ ու հայելիին մէջ դո-

դացող սպիտակ ու նիհար լէյլան չկար: Զկար եփենոսէ փոքրիկ
խաչը՝ դիմացի պատէն կախուած: Սենեակը աւերակ մըն էր՝
ճիշդ այն կատուի աչքերուն պէս:

Վարդան ամայութիւն մը զգաց ու թերեւս իր կեանքին մէջ
առաջին անգամ սկսաւ լալ:

Ռինան չկար:

Տեղափոխուած է, ոստիկանները ձերբակալած են, թէ
անձնասպան եղած է:

Ռինան այլեւս չլերագարձաւ:

* * *


Վարդան իր սովորական կեանքին վերսկսաւ: Ոչ ոքի պատ-
մեց: Բարեկամները նկատած էին, որ Վարդան աւելի լուակեաց
էր դարձեր, կատակի շատ չէր դիմանար: Ամէն երեկոյ սրճա-
ռանին մէջ թուղթ խաղացողներուն քով կը նստէր լուռ ու կը
դիտէր ժամերով: Որոշեալ ժամուն սենեակ կուգար: Անկողնին
մէջ, իր թեւերը իրարու մէջ կը ծալլէր, սրունքները կը կծկէր
ու այդին նետուած կրիայի մը պէս երազին գերկը կ'ինար:

Ռինան Վարդանի երազին մէջէն մէկ անգամ միայն անցած
էր: Ցըքուն վարսերով, կապոյտ շրջազգեստով, բոպիկ ոտքերով
Վարդանին մօտեցած էր ու ճերմակ շապիկին վրայ ուզած էր
սեւ կոճակ մը կարել:

ԶՈԼԸ ԿԱՐ ԱՄՈՒՆ ԷՐ

Ինչպէս ես, Կար Ամուն :

ԶՈՆԸ ԿԱՐ ԱՄՈՒՆ ԷՐ



ՆՉՊԵՍ ԵԱ, ԿԱՐ ԱՄՈՒ:

— Փառք Աստծոյ:
— Ինչպէս է գործդ:
— Փառք Բարերարին:

— Դրամ կը շինե՞ս:

— Գոհութիւն Տիրոջը:

— Սա՞նկ հեղ մը պոռա՛, ԿԱՐ ԱՄՈՒ:

Կար ամուն չէր մերժեր: Մանուկի մը պէս արագ՝ գլխարկը գլխէն վար կը շոպէր, մէջքը կը շտկէր ու ձեռքերն ականջներուն՝ կը պոռար.

Հօ՛ օ՛ հօ՛ օ՛օ՛ օ՛օ՛ օ՛

Զայնը կ'երկնար, ձայնը կ'երերար. աչքերը կը կարմրէին, վզին երակները մէյ մէկ մողէզներ կ'ըլլային: Կար ամու կը սիրէր իր ձայնը երկնցնել, շա՛տ երկնցնել, մինչեւ որ իր շունչը ձատնէր: Որքա՞ն գոհ էր այն օրը, երբ կը պոռար, աչքերը բարի ժաղիսի մը մէջ կը կորսնցնէր, քէփը գլխուն վրայ կը նետէր ու, կապոյտ լինտերուն վրայ մի քանի սեւցած ակուները ցուցնելով՝ սրճարանէն դուրս կ'ելլէր:

Ո՞վ չէր ճանչնար զայն, — հասակը հողին կքած, փարտ ոտքերով, ուսերը աղեղի պէս կլորցած, թափթփուն ու հաստ պեիներով կար ամուն: Ունէր ոսկոր ու ցից այտեր, կզակը մաշած, խորտուբորտ դիմագիծ մը՝ Հայաստանի լեռներն ու ձորերը յիշեցնող:

Սրճարանին տղաները հետը կ'իյնային, կը հեղնէին, շա՛տ անդամ կը բարկացնէին, երբ կար Ամու սկսէր իր կեանքէն դըրուագ մը պատմել: Անոր կարեւոր դրուագներէն մէկը՝ երկու գոմէշներու կոփան էր: Կը պատմէր, թէ ի՞նչպէս երկու տարրեր արտերէ երկու դոմէշներ, դունչերնին վեր տնկած՝ մկուալով, իրարու մօտեցան, եղջիւր եղջիւրի բռնեցին...

Կը պատմէր խաշնարածներու հետ ունեցած կորիւները, յետոյ շատ խոչոր քարկապոյտ օձ մը սպաննելը:

Կար Ամու՝ ամէն անդամ որ դրուագ մը պատմէր, մանրամասն կը յիշէր Սեւքարը, ուր գայլերու որջեր կային. Վանքին ճամբան, ուրկէ դիւղին նախիրը կ'անցնէր: Յաճախ կը յիշէր Պաղակը, որուն եղերքին վրայ, արագիլի մը խոչոր բոյնին դէմ դիմաց, շինուած էր նաեւ իր խուղը:

Կար Ամու՝ կը պատմէր իր դրուագները մանկական միամիտ յափշտակութիւնով՝ առանց տարակուսելու, որ քովինները անդիտակ ու անհետաքրքիր են իր աշխարհին:

Է՛հ, ի՞նչ օրեր էին, երբ ազօթք-կողմը դեռ ծայր չտուած՝ հովերուն, թուչուններուն հետ Կարմուճէն մինչեւ Հողգար մէկ չունչով կ'իջնէր, երբ ցորեանները ոսկիի գոյն կ'առնէին, երբ մոշիները կը հալածէր ու իրենց խաղերով տարուած խաշնարածներուն կը սպառնար: Երբ հարս մը թումբէն խոտ քաղէր, այն կողմէրէն շատ չէր հեռանար: Շատ անդամ նըլարան դեղին մատներուն մէջտեղ, փայտը անութին՝ կը մօտենար ու կը խօսէր.

«Հէչ մի վախնար, Խաթուն, ես որ էս տեղուանքն եմ, աչուընուդ վրայ ունք կայ ըսող չըլլիր»:

Ու հեղ մըն ալ տեսնես, Կար Ամուն կը կորսուէր: Հեռու սեղերէ, միջօրէի տօթին, երբ կանանչ ճանճերու բզզիւնը կը ներդաշնակուէր շերեփագի միջատներու չթշթոցին, երբ հորիդոնին մօտ, հողմաղացի մը պէս չարժող, երկու էշերու խեղկըտուքի պէս բան մը կը գծագրուէր, կը լսուէր Կար Ամուի խուլ ձայնը:

Հօ՛ օ՛օ՛ հօ՛ օ՛օ՛ օ՛օ՛

Իր ներկայութիւնը ազդարարող, իր սարսափը տարածող ձայնն էր այդ: Կար Ամու, աղջկան մը հասակին հսկող սիրահարի մը պէս կը հսկէր՝ օրը օրին աճող հասակը ցորեաններուն: Գիշերները, երբ լուսնկան մանդաղի մը պէս կախուէր, արտերուն մէջէն կը լսէր խուլ անորոշ աղմուկ մը: Աճումի աղմուկն էր այդ. ցորեանները՝ դէպի հունձքի լուսնկան հասակ կը քաշէին:

Երբ արտերն հնձուէին, Կար Ամու ազուաւի մը պէս իր խուղը կը թառէր, հոն, Այգեստանը՝ այս անդամ այդիները հսկելու: Խուղը շինուած էր բարձր ծառի մը վրայ, որուն առջեւէն կ'անցնէր Պաղակը խառնափնդոր եղերքներով: Յախերու հոս հոն նետ-

ուած կոճղերուն մէջ անպակաս էին խղունջներ եւ կամ կրիայի մը դիակը: Գիշերները, երբ այլեւս ճամբորդներու ոտքերը կը քաշուէին ճամբաններէն, երբ վանքին վերեւէն. սարի մէջքէն, գորշ զօտիի մը պէս քակուող Տիգրանակերտի ճամբէն, պղնձադոյն ջորիններու զանդակաւոր կարաւանը կ'անցնէր, Կար Ամու կոնակի վրայ պառկած, աստղերը կը դիտէր: Ան շատ անդամ փորձեր էր, որ երբ վանքին գմբէթին վրայէն աստղ մը ճեղուէր դիւղին մէջ, մահ կար: Երեք աստղերով քերէզին, երբ կանգուն մը բարձրանար, Պաղակի եղերքէն դիւղին ջրտուրները կ'անցնէին: Կար Ամու շատ անդամ անոնց նըլարայի թուղթ կամ թութուն կը հարցնէր:

«Կար Ամո՛ւ», կը պոռային անցնողները. «խաղողները չհասա՞ն տեհա»:

«Հա՛, հա՛, քիչ մնաց, երէկ Մանօենց էգուն կղոզքրաններուն՝ նշան տեսայ» կը վատահացնէր:

Խաղողները կը հասնէին. կը սկսէր Կար Ամուին փութկոտ աշխատանքը: Ամբողջ դաշտ մը ոտքի կ'անցնէր. ճամբորդներուն հետ կոռուփ կը բոնուէր: Վա՛յ այն ստահակ խաշնարածին, որ համարձակէր խաղողի գողութիւն ընել:

Կար Ամու ճնճղուկներու անցքն իսկ արգիլելու համար, այդիները, զանազան տեղեր, երկա՛ր երկար ձողերու վրայ տընկած էր կոտոշաւոր, ճերմկցած ոսկորներով եղներու գլուխներ:

Ցողնելիք չ'ունէր. կօշիկները կարծես երկաթէ մուճակները ըլլային: Կը քալէր, միշտ կը քալէր. երբ խուլ վերադառնար, բարձր կանգնած չորս կողմ կը դիտէր ու ձեռքերն ականջներուն՝ կը պոռար չորս հովերուն, կարճ թեւերով միջատներուն, չուքերուն տակ խժացող հորթերուն, ծանր ու դանդաղ գոմէչներուն:

Հօ՛ օ՛օ՛ օ՛ օ՛ օ՛ օ՛

Ի՞նչ օրեր էին...

Կար Ամու իր դիւղէն բաժնուող մարդ չէր: Է՛հ, չդիտես, ո՞ր անձանօթ ալիքը կոճղի մը պէս զայն այս ափերը նետած էր:

Անցան, անցան տարիներ, Կար Ամուի վրայէն դարեր անցան: Լայն ու պինդ ուսերը սմքեցան, հորթի մը աչքերուն չափի խոչոր ու երազուն աչքերը մանրցան. վիզը կրիայի մը վզին պէս փոթփոթեցաւ. հետզհետէ մանկացաւ ու պատանիի մը պէս ամըկոտ դարձաւ:

Ի՞նչ պիտի ըլլար Կար Ամուի վիճակը, եթէ երազները չ'ըլ-

լային։ Կ'երաղէր դաշտը, գոհարազարդ գլուխներով մողէղները, իրենց շուքէն վախցող նապաստակները, որ երկչու ոստոստումով, ճամբան կը կտրէին ու ուրիշ ցանկապատէ մը ներս կը մըտնէին։

Կար Ամուի երազներուն մէջ կուդային այս բոլորը այնպէս՝ ինչպէս յաճախ կիներ պիտի այցելէին քաղքենի տղու մը երաղներուն։

* * *

Գիշեր մը, լուսադէմին, Կար Ամու, երազին մէջ, ինքզինք խոռոշութ մէջ դտաւ։ Նաւին մէջ տեսաւ, որ իրենց գիւղացի բէնձպէր Սաքօն, երկու լծկան եղներ իր առջեւ ձգած, արտէն կը վերադառնար։ Տեսաւ, որ դանդակաւոր ջորիներու կարաւանը, վանքին վերեւէն թաթառի պէս կ'անցնէր։ Կար Ամու լսեց զանգակներու դողանջն ու արթնցաւ։ Զարթուցիչ ժամացոյցին ձայնն էր։

Կար Ամու գլուխը կախ, բաղի մը դնացքին պէս ճորճոր, դործարանին ճամբան ափ առաւ։

Ի՞նչ անուշ էր զանգակներուն ձայնը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ արթնցաւ։

Կար Ամու գործարանին խառնիճաղանձին մէջ էր։ Հսկայ անիւներ կը դառնային, անիւավար փոկերը կը թռչէին արագ։ Աղմուկ, ժխոր։ Հաստ, գրկաչափ մեծութիւնով, ուղիղ ու փայլուն երկաթէ ձողեր ետ առաջ կ'երթային ու կը հեւային վիշապի մը պէս։ Խոշոր ու գորշ երկաթներ իրարու մօտ կուգային, կարծես զիրար կը հրմշտկէին ու իրարու մէջ կը ծալուէին, ստղեծելով համանուադ, միօրինակ ձայն մը։

Դոք՛ո՛դ դըխըրդ, չըխֆ, չըխֆ, դը՛ո՛րդ։

Կոկորդիլոսի մը բերնին ձեւ շինուած ուրիշ շարժուն ու սեւ երկաթ մը, համաշափ վար կ'իջնէր, երկաթէ կտորները կը խածնէր ու կը տանէր Կար Ամուին առջեւ կը ձգէր։ Հոն, Կար Ամուն, այդ երկաթի կտորները ուրիշ մեքենայի մը պիտի յանձնէր յըշ-կելու համար։

Այդ օրը երկաթի կտորներ կը հաւաքուէին, իրարու վրայ կը բարդուէին։

Կար Ամու իր գիշերուայ երազն էր, որ կը շարունակէր.

Ունջրէր Սաքօի հետ խօսքի բռնուած էր. անոր կը խօսէր, որ այս տարի արտերուն մէջ շատ մուկեր կան. յետոյ կը շիէր եղանականներն ու ճակատը, երբ յանկարծ ծանր ձեռք մը դպաւ ունին։

— Հըրրի ափ։

Պոսն էր։

Կար Ամու ժողվեց ինքզինք ու սկսաւ աշխատիլ արագ։ Միքանի վայրկեան յետոյ՝ նորէն ինքզինք մոռցաւ։ Այս անդամ, ճամբէն անցնող մուրացկանի մը՝ ցանկապատէն խոշոր կոյզ մը խաղող կ'երկարէր։

Հեղ մըն աւ, յանկարծ… քը՛րդ, քը՛րդ, չը՛րը՛լիֆ, չը՛րը՛լիֆ, չըրըլիֆ…

Մեքենաները դանդաղեցան, դործաւորներն իրար անցան ու դտան մարմնի կտորներ անիւներուն փաթթուած…

Զոհը Կար Ամուն էր։

ՀԻՆ ՕՐԵՐՈՒՆ

Գարնան առաջին օրերուն,...

ՀԻՆ ՕՐԵՐՈՒՆ



ԱՐՆԱՆ առաջին օրերուն, դպրոցէն վերջ, Մանանենց
տանիքը կը հաւաքուէինք: Հոն կը խաղայինք, կը
ճլուըլայինք տանիքին վրէն յանկարծակի ու արագ
անցնող ծիծեռնակներուն պէս:

Մանանենց տանիքը քառակուսի էր. մէջտեղը կային քարէ
լող մը ու խաչաձեւ փայտերով երդիք մը: Մանանենց տան կից
էր նաեւ Մնուշին տանիքը:

Մնուշ որբեւայրի էր, տան մէջ ճրագ չէր վառեր, եկեղեցին ճամբան
չէր տնտնար, ուղղակի տուն կուղար իր տան
սիւներուն «ողորմի Աստուած» ըսելու:

Մեղմէ ոչ ոք կը համարձակէր Մնուշին տանիքն անցնիլ.
ցուիքէն կատուի մը անցնիլն իսկ կ'իմանար: Եթէ մեղմէ մէկը
հոն ոտք դնէր, դուռին ձայնը կը լսէինք յանկարծ ու կը կոր-
ուէինք: Մնուշ կարկտնուած աւել մը ձեռքին՝ տանիք կ'ելէր,
կը պոռչտար, կը գանդատէր, կը տրտուար երբ սանդուխէն վար
կ'իջնէր, երբ ներս կը մտնէր ու մութին մէջ կ'անիծէր, անվերջ
կ'անիծէր:

* * *

Գարնան առաջին օրերուն արեւը լերան ետեւ ուշ կը մտնէ:
Ամէն իրիկնամտին Մանանենց տանիքէն կը տեսնէինք ծեր ժամ-
կոչը կոչնակին առջեւ, երկու փայտեայ թակոցները ձեռքերուն՝
հեղ մը իր շուրջ կը նայէր, հեղ մը արեւին ու իր մէջքը կը շըտ-
էր կոչնակը զարնելու: Թիք, թաք, թիք, թիք, թաք: Կոչնակին
ձայնը գիւղին վրայ կը տարածուէր խաղաղութեան պէս, կոչ-
նակը կը լսուէր իմաստուն քարոզի մը պէս: Դաշտի բանուոր-
ներն իրենց երեսները եկեղեցին կողմ կը գարձնէին: Աշխատու-
թիւնը կը դադարէր: Մշակներն իրենց խոշոր կօշիկներուն մէ-

զէն արտերուն հողը կը մաքրէին դէպի գիւղ շտկուելու . մինչ ես ծերերուն հետ եկեղեցի կը մտնէի, աճապարանքով գետին կը ծոէի ու կը շտկուէի . ամէն շտկուելու երեսիս անկանոն խաչ մը կը հանէի . «Հայր մեր»ը կ'սկսէի, սակայն չէի կրնար լմնցնել :

Իմ տեղը ձախակողմեան, քահանային դասն էր : Զախ կողմս վարագոյրով գոյուած աւազանն էր, իսկ դիմացս, խորանին վը-րայ, խունիի ծուխերով սեւցած Աստուածամօր նկարը : Կապոյտ, Նրկնադոյն սաւանին մէջ Աստուածամայրն էր . սաւանին մէկ մասով ծածկուած էր Յիսուս մանուկի մերկ մարմինը : Աստուածամօր դէմքը երկար էր . նշանաձեւ աչքերուն վերեւ կային երկար թարթիչներ ու կոր յօնքեր, չինացի կնոջ մը դիմագծով, իսկ գլխուն վրայ շրջանակուած էր գեղին լոյսէ կամար մը : Յիսուս մանուկը իր մօր գրկին մէջն էր . կը խնդար . թեւերը կարճ, աչքերը քիչ մը շիւ . դլմին վրայ կար կամար մը լոյսէ նաղերով : Ու ես կը դիտէի . կարծես Աստուծոյ երկար ձեռքը դրած ըլլար հոն :

Եկեղեցիին մէջ կը մտածէի յաճախ : Կը մտածէի որ վէպս Կարապետին քովն է, մի գուցէ չվերագարձնէ : Կարապետ չար աղայ է, կը հետեւցնէի . օր մը տեսայ թէ ինչպէ՞ս Մանանենց տանիքը Եղային մազերը քաշկուտեց : Եկեղեցիին մէջ կ'երեւակայէի թթենիներուն տակ կայնած ուղտերուն երկար վիզն ու ւնոնց որոճալը : Կը յիշէի ուղտապանին կտրուած ականջներով էշը : Միտքս կ'իյնար վարժապետին խոշոր քիթը ու թաղական կիրօին ճաղատ գլուխը : Կ'սթափէի յանկարծ, երբ «Սուրբ Աստուած»ը կ'երգէի . ուշ մնացողի մը պէս քանի մը բառով կը հետեւէի ու կը կանգնէի . հեղ մըն ալ ձայն ձգելու համար կը սպասէի վերջանալուն :

* * *

Կէսօրուայ արձակուրդի մը, երբ դպրոցէն տուն դացի, տան մէջ խունիի հոտ կար : Քահանան մեր տունն էր եկեց . բայց ինչո՞ւ մայրս նշխարք չտուաւ ինձ : Ամէն անդամ, երբ բարի քահանան մեր տունը կուգար իր ծոցի գրպանէն մեղի նշխարք կը բաժնէր :

Մեծ մօրս անկողնին շուրջ հաւաքուած էին մի քանի կիներ : Հոն էր նաեւ Եղոյիենց հարսը, Սառիկը, որ յաճախ բարկացնելու համար զիս կը գրկէր, իր կուրծքին կը սեղմէր ժիր ու կը համ-

բուրէր : Ամերիկայէն, իր էրկան դրկած նուէրներէն ինծի ալ կուտար : Բայց Սառիկ այդ օր ինծի ուշադրութիւն չտուաւ : Անոնք իրարու հետ շատ կամաց կը խօսէին . կ'ելլէին, կը քալէին, տան առարկաները մէկ տեղէն միւսը կը փոխադրէին : Այդ օր տան գործը դրացիները կը տեսնէին, իսկ մայրս կեսրոջ անկողնին քով նստած էր տիւուր

Մեծ մայրս հիւանդ էր :

Որքա՞ն կը սիրէի զայն : Բարի էր, շատ բարի : Շաբաթ մ'առաջ նոր հազուստներս հազցուց ու ձեռքէս բանելով՝ զիս Սուրբ Սարդիսին քարը տարաւ : Ճամբան պատմեց թէ ի՞նչպէս ամէն մեծ պահոցին, Ս. Սարդիս հրեղէն ձիուն վրայ հեծած՝ արտերուն մէջն դէպի աղօթք-կողմը կը թոի : Պատմեց թէ ի՞նչպէս ջաղացքի ճամբուն վրայ Ս. Սարդիս մեր ջաղացպան նաւօին կը հանդիպի : Մեծ մայրս ինծի ցուցուց հրեղէն ձիուն պայտերուն հետքերը քարին վրայ :

Մեծ մայրս ծեր էր . ամառ ատեն արեւին տակ կը կծկուէր, կը մսէր : Աչքերը աւրուած էին, ձեռքերը մաշած : Գլխին կը փաթէր կտաւէ կապոյտ լաշակ մը . ճկոյտ մատին ունէր արծաթէ հաստ մատանի մը, իսկ գլմին կը շարէր շարք մը անկաւոր ոսկեղեամներ :

Այն երեկոյ, սովորականին պէս վազեցի Մանանենց տանիքը : Հոն էին Մանանենց հաստիկ Եղաման, Թորկանց Մարդարիտն ու կաղ Խէօն . պատէն վար ցատկելով մեր քով եկաւ նաեւ Աննօնց կարապետը : Կարապետ թակլտած տղայ էր, փողոցի սայւերուն վրայ գլմի վրայ կը դառնար, սայլերուն ճաղերը կը փըրցընէր : Դրացի բէնճքերներ յաճախ կը բոնէին զինքն ու ականջները կը քաշէին : Դպրոցին մէջ ծոյլ էր ու շատ անդամ կը փափէր : Երբ վարժապետը պատժէր՝ աչքերէն արցունք չէր ելլեր : Կարապետին հայրը Ամերիկա էր, իսկ մայրը, քրթած Շուշիկը, ուրիշներուն էշիկները կը մաշեցնէր, միշտ ալ ուրիշները բաժանուիլ :

* * *

Այդ երեկոյ Մանանենց տանիքը «Հարս ու փեսայ» կը խաղայինք : Կարապետ, թելով մը իր վղէն կախ բահի կտոր մը կը ծեծէր . հարս ու փեսան ձեռք ձեռքի տուած՝ կը քալէին կամաց ,

իսկ ես շրթներուս փայտի կտոր մը մօտեցուցած՝ միօրինակ ձայն մը կը հանէի միշտ ալ մատներս փայտին վրայ շարժելով։ Կարապետ այնքան ուժգին կը զարնէր բահին, որ Մնուշ կը ջղայնանար, կանիծէր։ Աղմուկի ու բացազանչութիւններու մէջ կարապետ առիթը չէր կորսնցներ յանկարծ, քարոտել կատու մը որ ցուիքին վրայ ետ առաջ երկնալով կը պատրաստուէր ուրիշի մը տանիքը ցատկելու։

Արեւը լերան ետեւն էր։ Նախիրը գիւղ էր դարձեր։ Լսեցինք րառաջն ու մկմկալը կովերու, որոնք առատութեան պէս տուները ցրուեցան։ Հաւերը թառերուն վրայ կծկուեցան, մինչ մենք կը շարունակինք հարսանիքը։

«Ողորմի Աստուած . . .», լսեցինք Մնուշին ձայնը իր տան դաւիթէն։ Զայնս կտրեցի յանկարծ, ամբողջ մարմնոյս մէջէն Ենթեւ հոսանք մ'անցաւ։ Մնուշ Եկեղեցիէն կուղար. ա՛հ, ինչ-պէ՛ս չլսեցինք կոչնակին ձայնը։ Ծնողքս պիտի բարկանայ, վարժապետը պիտի ծեծէ, մտածեցի ինքնիրենս ու կամաց մը փողոց իջայ։ Յանցաւոր էի, ամէն մարդ պիտի գիտնար։ Օտար էին փողոցին սայլերը, քոթոտ չուները, ամէն ինչ օտար կ'երեւէին ինծի։ Որքա՞ն երջանիկ է Սերոբը, որ Եկեղեցիէն ելեր, առուին եզերքը կը խաղայ անհոգ։ Երբ Սերոբը զիս տեսաւ, իմ վրայ ծիծաղելով ըսաւ— «Ժամ Եկած չէիր, վաղը վարժապետը պիտի ծեծէ քեզ»։ Յանցաւոր էի, բառ մ'իսկ չխօսեցայ։ Որքա՞ն անգութ է Սերոբը, եթէ այդ չըսէր կը կարծէի որ ծնողքս ու վարժապետը իմ բացակայ ըլլալս չպիտի իմանային։

Երբ տուն երթամ հայրս պիտի բարկանայ, թերեւս պիտի ծեծէ. բայց մեծ մայրս չպիտի թողու, պիտի բոնէ ձեռքերը ու իր կարմիր թաշկինակը պիտի հանէ արցունքներս սրբելու։

Պատերուն տակէն քսուելով մեր փողոցը մտայ։ Դուռին վրայ կ'ենթադրէի տեսնել հայրս իր աններող նայուածքով, պիտերը աւելի հաստ պիտի երեւէին, ձեռքերը աւելի ծանր։

Անսովոր էր. փողոցին մէջ մարդ չկար։ Կամաց մը սանդուիներէն վեր ելայ. տեսայ դրացի կիներ մեծ մօրս անկողնին չուրջ հաւաքուած էին։ Տան մէջ հանդիսաւոր նորութիւն մը կար։ Մեծ մայրս հիւանդ էր, յիշեցի յանկարծ։ Ոտքերս իրարու փաթաթած, ցուցամատս բերանիս, պատին քով կանգնեցայ։ Յանցաւոր էի։ Մեծ մօրս անկողնին քով տեսայ հայրս, որ իր գլուխը վեր առնելով զուրգուրոտ ձայնով մը զիս իր քով կանչեց։

Մանանենց տանիքը «հարս ու փեսայ» կը խաղայինք, յանցաւորը — ես չէի, Կարապետն էր պատմեցի անմիջապէս. մինչ մայրս զիս իր ծունկերուն վրայ առնելով համբուրեց ու ըսաւ։ Մեծ մայրը մեռեր է։ Մեծ մայրս ա՛լ անունս չէր տար, ա՛լ չէր խօսեր։ Բարձր ձայնով լացի, որովհետեւ, կուլար նաեւ մայրս։

Որքա՞ն բարի էր մեծ մայրս շատ բարի, մտածեցի ակամայ, այս անգամ ալ իր մահով փութաց զիս պատիժէ ազատել։

ԱՍԴԿԱՆ ՍԱՅԼԸ

Գիւղեն ժիշ հեռու, զաղացգներուն...

ԱՍՏՂԱՆ ՍԱՅԼԸ



Իիղին քիչ հեռու, ջաղացքներուն մօտ, քով քովի,
երկու անձեւ ժայռեր կային։ Գիւղացիներն այդ ժայ-
ռերուն Աստղկան Սայլ կը կոչէին։

Փոքրիկ, շատ փոքրիկ էինք։ Օր մը Աստղկան
Սայլին քով, առուակին եղերքը, կը խաղայինք երբ ջաղաց-
պանը մեղ իր մօտ կանչեց ու ըսաւ.

«Ինձ մօտ եկ՛ք մանուկները. ձեզ բաղարջ պիտի տամ. ե-
կէ՛ք, նստեցէք. ևս ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հէք-
եաթը աղուոր»։

Եւ ծեր ջաղացպանը իր հնամաշ գօտիէն ծխամորճն հանեց
ու այսպէս պատմեց։

Կար ու չկար ձկնորս մը կար։ Այդ ձկնորսը, գիշեր մը,
լապտերը վառեց. շալկեց իր ուռկանն ու ծովափ իջաւ։ Երկնի
վրայ կային լիք աստղեր. աստղեր կային ծովին մէջ։

«Ծովին ի՞նչ խաղաղ է»— ըսաւ ձկնորսը ու նաւակ մտաւ.
նաւակի քթին՝ լապտերը կախեց ու սկսաւ թեւճակներով, խո-
չոր մատեանի մը հին թերթերուն պէս, թերթ թերթ, թերթա-
տել էջերը ծովին։

Շատ գնաց թէ քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսաւ, կանդ
առաւ ու ուռկանը ծով նետեց հանդարտ։ Երկա՛ր սպասեց
ու հեղ մ'ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովէն։ Բա՛,
ի՞նչ տեսնէ, աստղե՛ր, աստղե՛ր, ուռկանին մէջ լեփլեցուն աստ-
ղեր. աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ։

«Աստղերն ինչ ընեմ, ես ձուկ կ'ուզեմ, ձուկ լեցուն ուռկա-
նով։ Աստղերն ի՞նչ ընեմ, —» ըսաւ ձկնորսը, ըսաւ արտմեցաւ,
ու լուսադէմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց ուղիղ տուն
գնաց։

«Հէ՛յ, կնիկ, դուրս ե՛կ. աստղեր եմ բերեր»,— պոռաց ձըկ-
նորսը։ ի՞նչ, ի՞նչ քոռ բախտ. ուռկանը նետեցի, աստղեր դուրս
եկան։ Աստղերն ի՞նչ ընեմ»։

Կինը արթնցաւ ու դուռը բացաւ. բեռը աստղերուն՝ ուսէն վար առաւ:

«Օ՛հ, ի՞նչ աղուոր են. օ՛հ, ի՞նչ փայլիլուն», — ձկնորսին կինը ըսաւ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վըզին փաթթուեց, հափ հափ համբուրեց:

«Օ՛հ, ի՞նչ աղուոր են. ես ծուկն ի՞նչ ընեմ», — ըսաւ ու մէկ մէկ վեր առաւ աստղերն, իր վզին կապեց, զոյգ ականջներուն զոյգ օղեր շինեց, մատներուն անցուց ու հատ մ'ալ այծին կոտոշէն կախեց:

Յաջորդ առաւօտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դէղ մ'իր սայլին մէջ լեցուց ու դուրս հանեց, փողոց, ծախելու համար:

«Աստղեր, հա՛ աստղեր,

Շատ աժան աստղեր»:

Փողոցէ փողոց պոռաց ձկնորսը:

Գիւղացիները դոներնին բացին, ձկնորսի ձայնին ականջ ծըռեցին:

Գիւղացի կիներ, ձկնորսը իրենց տունը կանչեցին.

«Հէ՛յ, ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա՞ս: Հէ՛յ ձկնորս աղբար, տես՝ ի՞նչ աղուոր եմ: Ես հոս մինակ եմ... եկուր, ներս եկուր. ա՛յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ աստղեր կուտա՞ս»:

Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունէին:

Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար:

Կառապանն առաւ զոյգ ձիերուն ճակատներէն զոյգ աստղեր կախեց: Ռէնջպէրն առաւ իր ժիր եղներուն վիզերէն կապեց: Պառաւն իր կովին կոնակին փակցուց: Առին, շատ առին. կիները առին, չանչուլ կախեցին, մինչեւ կօշիկնուն վրայ շարեցին:

Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար:

«Աստղե՛ր, հա՛ աստղե՛ր,

Շատ աժան աստղեր»:

Գեղիկ մէկ ծայրը, խարխուլ տան մը մէջ այն հին օրերուն կ'ապրէր մենումար խեղճ բանաստեղծ մը: Գիւղացիք անոր Աշուղ կ'սէին: Աղքատ աշուղը տան պատէն կախած իր կիթառէն դատ ա՛լ ոչինչ ունէր:

Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առաւ, դուրս ելաւ դռնէն: Փոքրիկ սայլի մը վրայ տեսաւ աստղերու թեղ մը: Երկնքի աստղեր, վերէն վար իջած իրական աստղեր, որ խեղճ

աշուղը, մերկ ու անօթի, հեռաւոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր:

Իր սազը ձեռքին՝ աշուղն աղերսեց — «Ա՛յ ձկնորս աղբար, քեզ լաւ երդ կ'երգեմ, ինձ աստղ մը կուտա՞ս»:

«Զէ, չեմ տար»:

«Ա՛յ ձկնորս աղբար, սայլդ ես քաշեմ. ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա՞ս»:

«Զէ, չեմ տար ըսի»:

«Ա՛յ ձկնորս աղբար, իմ կեանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա՞ս»:

«Զէ, չեմ տար ըսի. Ես սազն ի՞նչ ընեմ»:

Ու խեղճ աշուղը սայլին ետեւէն զնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, յոդնած, քրտնած սազն անութին տակ, սայլին ետեւէն զնաց ու գնաց:

Ձկնորսն իր սայլով դիւղէն դուրս ելաւ, ուրիշ դիւղ մտաւ. անցաւ այգիներ, կամուրջներ անցաւ: Աստղերը ծախեց թէ՛ ջորլապանին եւ թէ՛ ունջբերին: Մի քանի աստղեր հագիւ մնացին:

«Ա՛յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մէջ առնեմ», — միշտ կ'աղերսէր աշուղը յոդնած:

Երեկոյ էր, արեւմարին, ձկնորս ու աշխաղ դիւղ շակուեցան: Մէյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներէն մէծ հով մը փրթաւ ու արագ արագ դիւղին մէջ դարձաւ: Հատ հատ հաւաքեց աստղերը բռլոր — կովին կոնակէն, ձիուն ճակատէն, կիներու սեփսեւ վարսերուն մէջէն. բռլորիկներէն, պատուհաններէն, ու բաց մնացած դռներու մէջէն, աստղերն հովին հետ դէպի երկինք թառան. հոն ամէն մէկ աստղ իր տեղ թառեցաւ::

«Հէ՛յ ժաժ ելաւ, ժաժ իմացա՞ք: Մեր տունը ամբողջ հիմէն արսեցաւ»:

Գիւղացիները ելան, շփոթած, իրարու ձայն տուին:

«Ո՛ւյ, ո՛ւյ, աստղերս առին, առին ո՞ւր տարին: Վա՛յ այն ձկնորսին, վայ այն կախարդին»:

Եւ խեղագարներու պէս դիւղացիները չորս կողմ ինկան ու վինտեցին ձկնորսը կախարդ:

«Հէյ, լծուոր, հէյ ջրուոր, ձկնորսը տեսա՞ք»:

«Հա՛ տեսայ, ձկնորսը կամուրջէն կ'անցնէր, աստղեր կը ծախսեր ու խեւն ալ անոր ետեւ կ ըլազէր:

«Հա՛, հա՛, տեսայ ձկնորսը ջաղացքներուն մօտ. աստղերը

ծախեր ու գիւղ կը դառնար :

Այս ճամբուն վրայ, փոքրիկ մանուկներ, այն կապոյտ հո-
վը փոթորիկ դարձաւ : Փոթորիկը գնաց ձկնորսի սայլին վրայէն
անցաւ . մնացած մի քանի աստղերը առաւ ու երկինք տարաւ :

Եւ, ի՞նչ փոթորիկ...

Կայծակի մը պէս կայծ տուաւ, շանթեց :

Զկնորսը այրող հոսանք մը զգաց . ցնցուեցաւ, սեւցաւ...:

Գիւղացիներն եկան . հունա, այդ առուակին քով, ձկնորսն իր
սայլին հետ քար արձան գտան :

Աշուղն ալ ըսես, փոթորիկին հետ ափուչիք եղաւ...

Աստղերն, աշուղին զոյդ թեւեր տուին, առին վեր տարին:
Վեր տարին, իրենց խաղընկեր ըրին :

Ա Դ Ա Խ Ն Ի Ն Ե Ր Ը

Գիւղին մէջ երկու աղաւնի....

Ա Ն Ա Խ Ն Ի Ն Ե Ր Ը

I

Ի Ի Ղ Ի Ն մ է ջ ե ր կ ու ա ղ ա ւ ն ի պ ա հ ո ղ ն ե ր կ ա յ ի ն — Մ ա-
ն օ ն ե ւ Ա ղ ա մ ա ն ը :
Ո ՞ վ չ է ր ճ ա ն չ ն ա ր Մ ա ն օ ն , ա ղ ո ւ ը ն ի կ խ ա ղ ց ն ո ղ ա-
ն օ թ ի Մ ա ն օ ն , ո ր ու ն մ է կ հ ա զ ա լ ո ւ ն՝ գ ո տ ի ն ե օ թ ը տ ե ղ է
կ ը փ ր թ է ր : Մ ա ն օ ն կ ն ի կ չ ո ւ ն է ր . գ ի ւ ղ ա ց ի ք ա ն ո ր ա ղ ջ ի կ չ է ի ն
տ ա ր : Ա ղ ո ւ ը ն ի կ խ ա ղ ց ն ո ղ ի ն ո ՞ վ ա ղ ջ ի կ կ ո ւ տ ա յ :

Մ ա ն օ ի ր վ ր ա յ կ ը ձ գ է ր մ ի ն չ ե ւ ա ս տ ա ո ւ ր կ ա ր տ ա ծ է ն ի ք ա ր ի
մ ը ո ւ , յ ա ճ ա խ ս ր ո ւ լ ի կ , փ ո ղ ո ց ն ե ր է ն հ ո վ ի պ է ս կ ա ն ց ն է ր՝ է ն ի-
ք ա ր ի ի ն փ է շ ե ր ը ի ր ե տ ե ւ ա ռ ա ղ ա ս տ ի պ է ս բ ա ց ա ծ : Մ ա ն օ ն կ ը ո-
ո ւ ա ս է ր է ր . ո ՞ չ ա զ գ ա կ ա ն ո ւ ն է ր ե ւ ո ՞ չ բ ա ր ե կ ա մ : Շ ա տ ե ր կ ը
վ ա խ ն ա յ ի ն , մ ա ն ա ւ ա ն դ ե ր ը ա ն ո ր փ ր թ գ տ ա ծ գ ո տ ի ի ն մ է ջ խ ը ր-
ո ւ ա ծ տ ե ս ն է ի ն փ ո ք ր ի կ դ ա ն ա կ մ ը :

Ա մ է ն ա ռ ա ւ օ ս , ե ր ր գ ի ւ ղ ա ց ի ն ե ր ը՝ ի ր ե ն ց ճ ա կ ա տ ա ն ե ր ը ա-
ր ե ւ ի ա ռ ա ջ ի ն ճ ա ռ ա ջ ա յ թ ն ե ր ո վ մ ի ւ ո ւ ն ա ծ՝ կ ը ս կ ս է ի ն ա ղ օ թ ք ի
ո ւ դ ա շ տ ի ա շ խ ա տ ա ն գ ի ն , ա ղ ա ւ ն ե տ ա ն տ ա ն ի ք ի ն վ ր ա յ , ի ր ե ր կ ա ր
հ ա ս ա կ ո վ , կ ը տ ե ս ն ո ւ է ր Մ ա ն օ ն , ո ր ա ղ ա ւ ն ե տ ա ն պ ա տ ո ւ հ ա ն ն ե ր ը
կ ը բ ա ն ա ր ո ւ թ ա կ ե ր ը կ ը շ տ կ է ր : Ա ղ ա ւ ն ի ն ե ր ն ի ր ա ր ո ւ ե տ ե ւ է ի-
ր ե ն ց թ ե ւ ե ր ը թ ա փ կ ո ւ տ ա յ ի ն ո ւ Մ ա ն օ ի հ ա ս ա կ ի ն չ ո ւ ր ջ կ ը դ ա ռ-
ն ա յ ի ն :

Մ ա ն օ տ ա ն ի ք ի ն մ է ջ տ ե ղ կ ը կ ա ն գ ն է ր ա ն շ ա ր ժ , ի ն չ պ է ս ա ր-
ձ ա ն մ ը : Ա ն ո ր ո ւ ս ի ն վ ր ա յ կ ը թ ա ո է ր ա ռ ա ջ ի ն ա ն դ ա մ Ծ ի ր ա ն ը ,
յ ե տ ո յ Զ ը տ չ ը տ ը , Տ ո ր ո ն ը , Կ ա պ ո ւ տ ի կ ը , Փ ո ւ մ փ ո ւ լ ը . հ ե տ զ հ ե տ է
ո ւ լ ո ւ ր ս կ ն է ն է ի ն հ ա ր ի ւ ր թ ե ւ ա ղ ա ւ ն ի ն ե ր ն ո ւ կ ը թ ա ո է ի ն ա ն ո ր
ո ւ ս ի ր ո ւ ն , թ ե ւ ե ր ո ւ ն ո ւ գ լ ո ւ խ ի ն վ ր ա յ : Շ ա տ ե ր ա ն ո ր չ ո ւ ր ջ կ ը
դ ա ռ ն ա յ ի ն , ս ա կ ա յ ն թ ա ռ ե լ ո ւ տ ե ղ չ է ի ն գ տ ն ե ր ո ւ հ ե ղ մ ը ն ա լ
բ ո լ ո ր ը մ է կ թ ե ւ կ ա ռ ն է ի ն , ե կ ե ղ ե ց ի ի ն գ մ բ է թ ի ն ք ո վ է ն , Ա ղ ա-
մ ա ն ի ն ա ղ ա ւ ն ե տ ա ն վ ր ա յ է ն կ ա ն ց ն է ի ն բ ա ր տ ի ն ե ր ո ւ գ ա զ ա թ ը ե ւ

հովին պէս արագ, հովին պէս քնքուշ, գիւղին շուրջը բոլորակ մը դառնալով, նորէն աղաւնետուն կը վերադառնային, ուր Մանօն՝ այս անդամ հարիւր թեւ աղաւնիները իր շուրջ հաւաքած՝ սերմնացանի թեւերուն պէս արձակ, կուտ կը նետէր անոնց: Աղաւնիները, կը թրվային, իրարու վրայ թեւ կը ձգէին. կը կտկտային, կը կտային անվերջ: Այս ատեն Մանօն ակնարկ մը կը նետէր հարիւր թեւ աղաւնիներուն վրայ ու կը գիտնար, եթէ օտար աղաւնի մը աւելնար եւ կամ իր աղաւնիներէն մէկը պակտէր:

Արեւը հետզհետէ կը ձերմկնար, ստուերները կը կարճնային. հեռուէն կը տեսնուէր Աղածանին հասակը իր աղաւնետան վրայ: Սյս անդամ եկեղեցին գմբէթին քովէն անցնող աղաւնիներուն երամը Աղածանին էր: Մանօն, երբ կը տեսնէր Աղածանին աղաւնիները, կ'ածապարէր առանձինն թոցնել կապուտիկը:

Կապուտիկը կը բարձրանար ուղիղ, երեք անդամ զլիխլար թաւալ կուգար ու երեք անդամ կը լսուէր թեւերուն չափուտուկը. նորէն կը բարձրանար, նորէն թաւալ կուգար ու կը չտկուէր դէպի Աղածանին աղաւնիներուն երամը: Կապուտիկը՝ օտար երամին հետ խոնուած՝ անոնց հետ մի քանի անդամ շրջան կ'ընէր. հեղ մըն ալ տեսնես՝ կը զատուէր երամէն, իր հետ առնելով էդ աղաւնեակ մը, եւ երկուքը մէկ Մանօի աղաւնետան թակին վրայ կը թառէին հեւալով:

Անդին Աղածանը՝ ձեռքերը ճակատին վրայ՝ կարմը-րած կապերով աշքերը երկնքէն վար չէր առներ: Կը հետեւէր իր աղաւնիներուն դարձած բոլորակին: Երկնքի կապոյտին դէմ կը տեսնէր թեւերը կապուտիկին: Աղածանին սիրաը կը դողդղար: Կը հայհոյէր, երբ կը տեսնէր որ կապուտիկը իր աղաւնիներուն երամին մէջ առանձին կը մտնէր եւ զոյդ կը հեռանար: Քա՛նի անդամ Աղածանը ուղած էր կապուտիկը վար ձգել Հրացանով: Մանօն քանի մը անդամ Աղածանին վրայ դանակ քաշած, վիրաւորած էր: Մանօին հետ չափուիլ անկարելի էր, մանաւանդ որ Աղածան ծերացեր էր. ա՛լ ի զուր կը փորձէր հետեւիլ շատ բարձր թուչող աղաւնիներուն թեւերուն:

Աղածանն ունէր իր կինն ու արհեստը, — կապ շինող էր: Օրուայ որոշ ժամին, վար կ'իջնէր ու ճախարակով կապ կը շինէր: Աղածան, ճախարակը կը հաստատէր ճիշդ աղաւնետան պատին քով: Կանեփին թեւերը իրարու կը փաթթէր ու ճախարակը

կը դառնար, կը դառնար ու կը դառնար, դարձնելով թելերը կանեփին: Աղածանը ետ ետ կ'երթար, ճախարակը ճոխը ճոխը ճայն կը հանէր ու կապը կ'երկարէր: Դիմացը՝ աղաւնետան պատուհանները դէպի արեւելք կը նայէին:

Պորիկը թակին վրայ իջաւ, Նաշխունը՝ հաւկիթներուն վը-րայէն նոր ելած՝ նոյնպէս թակին վրայ թառեցաւ: Պորիկն ու Նաշխուն կտուց կտուցի տուին:

Աղածանը կը դիտէր այս բոլորը, կը դիտէր, երբ Մանօին աղաւնիները իր աղաւնետան վրայէն անցնէին, երբ աղաւնիի մը թեւերուն չափափը լսէր՝ մինչ կապը կ'երկարէր ճոխը ճախարակին ճողոցին հետ:

Աղածան աղբար, թէեւ ունէր կին ու արհեստ, սակայն միշտ աղքատիկ էր ու օտար: Գիւղացիք անոր աղօթք ընելը, եկեղեցին ոտք զնելը բնաւ տեսած չէին:

II

Առաւօտ մութն ու լուսուն թորիկ Օվանին կինը, նունիկ սլածին, բուխերիկը բանալու համար տանիք ելաւ ու չարտախը, մեղուընոցին ետեւէն, լսեց երկու մարդեր, որ կը խօսակցէին:

— Աղուընիկներուս էն խասը, որ ըսես, Ծիրանն է, Խաչիկ. էդ ձեր Հողդարի քարլին հետ չեմ փոխեր: Երէկ տեսա՞ր, թէ ինտո՞ր թեւ կ'առնէր: Էնպէս քախլա կուգայ, որ, կ'ըսես, Երկնքէն կախուած քարման կը դառնայ:

— Եկ էդ Ծիրանը ինձ տուր, Մանօ: Քանի չերէկ ցորեն, որ ըսես՝ կուտամ քեզի: Խաս աղուընիկ է, աչքս վրան է:

— Խե՛նդ ես, Խաչիկ. Ես ցորենն ի՞նչ տընեմ: Էդ ջուխտ աղուընիկները, Ծիրանն ու կապուտիկը, իմ հոգին են: Քարվանով լեցուն՝ խութնի ու խումաշ թէ որ ինծի տաս, ես էդ աղուընիկները չեմ տար: Հա՛տես, ես քեզի կուտամ Զըտչըտը, Տորոնը: Երէկ էդ Զըտչըտը Աղածանին աղուընիկներէն մէկը աղուընոցս բերած էր: Իրկունը, Զէթ քարին քով, Աղածանը տեսաւ զիս: Էն գիտէ, որ իրեն աղուընիկը իմ քովն է. Էնպէս նայեցաւ, կ'ըսես՝ նիկերս զուրս պի քաշէ: Որ բերանը բանար, էն վախտ, Մանօն գիտէր իր ընելիքը... էն մինակ կապուտիկէն կը վախնայ. Փախադ էս անդամ բերողը Զըտչըտն էր: Ես ի՞նչ մե-

դաւոր եմ, Խաչիկ. իրեն աղուընիիկը իմ Զըտչըտին սէլտա է ձգեր, իմ տունն է եկեր:

— Անանկ է նը, էդ Զըտչըտը ու վեց ջուխտ ըլ որձ ու էդ աղուընիկ թէ որ ինծի տաս, ես քեզի կալին՝ երեք չերեկ ցորեն կուտամ:

Փեթակներուն ետեւէն նունիկ պաճին կը լոէր այս խօսակցութիւնը: Մէկը իր զաւակը Խաչիկն էր, իսկ միւսը աղուընիկ խաղցնող Մանօն:

Թէեւ դրացիները կը խօսէին, բայց նունիկ պաճին միշտ կը պաշտպանէր իր զաւակը: Զէր հաւատար, որ Խաչիկը Մանօն հետ քիթ քթի բարեկամ է դարձեր: Սակայն այդ օրը լսեց իր ականջով: իր զաւակը ցորեն կուտար աղուընիկ կ'առնէր:

Ի՞նչ. միթէ իր զաւակը Մանօն պէս աղուընիկ խաղցնող պիտի ըլլար: Աստուած իմ, աշխարհն ինչո՞ւ չէր փրլեր:

— Անանկ է նը Զըտչըտը ու վեց ջուխտ ըլ որձ ու էդ աղուընիկ...

Կասկած չկար, իր զաւակին բառերն էին:

Նունիկ պաճին սանդուխներէն վար իջաւ: Բակին մէջ իր մեծ տղան, Սարգիսը, կանուխ դաշտ երթալու համար, իր աշխատանքին լծուած էր. եղներու վզին լուծերը կը կատէր, արօրը կը տեղաւորէր, հացի ծրարին հետ իր գոտիէն կը կախէր խոփը փայլվուն: Երկու հարսները, կեսրարին հետ, այդ օր Քարկտոցին արտը մերթիկէ նետել պիտի երթային:

— Խաչիկին ըսէ, որ կէս օրէ ետք, երթայ էդ Մարխոսիի թարլին կաւառները չտկէ, — խօսեցաւ Թորիկ Օվան իր կոնջ նունիկին ու թեթեւ աճապարանքով մը փոքրիկ տոպղակին մէջ ծխախոտ լցնելով դուրս ելաւ՝ հարսներուն հետ միասին արտ երթալու համար:

Օր ըսածդ ի՞նչ է որ: Հիմա արեւը բակին պատէն վար կը կախուի ու կ'ըլլայ կէսօր: Կովերը պիտի կթուին. Թոռնիկն հիմա կ'արթնայ. Հորթերը դաշտ պիտի զրկուին: Դաշտի աշխատանքուն կէս օրուայ հաց պիտի տարուի. ներս ու դուրս պիտի աւլուին. խնոցի պիտի հարուի, թամքան, մածուն պիտի պատրաստուի:

Նունիկ պաճին քիչ աշխատանք չունէր տունին մէջ: Հարսներն ամէն օր գրեթէ դաշտի աշխատանքի մէջ էին. տանտիկինը նունիկ պաճին էր ու հակառակ իր ծուած մէջքին ու պառաւած

տարիքին, փաք իստակ, տունը իր գլխուն վրայ կը դարձնէր: Իսկ եթէ քիչ մը այդ մեծ հարսին ցիցերեսութիւնը չըլլար, լեզուն քիչ մը կարճցնէր. աշխարհի վրայ ալ տերտ չունէր նունիկ պաճին:

Սակայն այդ օրը նունիկ պաճուն մէջ շուարում մը կար: Կը խօսէր, կը դրդրար ինքնիրեն ու մէկ ձեռքով խուրը ու միւսով ալ շերեփը բոնած՝ թեւերն Աստուծոյ կը բանար:

— Ղուրպանդ ըլլիմ, Աստուած. դուն էս մեր Խաչիկին խելք մը հասկցնես:

Կէսօր էր: Խաչիկ տանիքէն վար չիջաւ դեռ: Ինքը, նունիկ պաճին, վեր ելաւ ըսելու, որ երթայ կաւառները շակէ:

Նունիկ պաճին, երբ վեր ելաւ, տեսաւ, որ մեղուընոցէն քիչ հեռու Խաչիկն ու Մանօն արեւին ներքեւ ձեռքերը ճակատներուն վրայ հովանի բոնած՝ աղաւնիները կը դիտէին: Յետոյ մի քանի քայլ հեռացան մեղուներու փեթակէն:

— Հը, էստեղ լաւ է, Խաչիկ. մեղուըներուն մօտ որ ըլլիմ լաւ չէ:

Մանօն էր խօսողը: Ու ոտքերով սկսան տանիքը չափել. տանիքին վրայ գծեր գծել:

Նունիկ պաճին՝ փեթակներուն մօտ կեցած՝ կը դիտէր, սակայն բան մը չէր հասկնար, մինչեւ որ Մանօն խօսեցաւ նորէն:

— էսքան տեղը աղուընոցի համար հերիք է, Խաչիկ: Էստեղ կը շինես դուռը, էսպէս կը շարես թակերը. էս ճակատին վրայ հինգ վեց պատուհան կը բանաս. ցուիքէն դէպի էդ ծառը կ'երկունես երկու սըրըլ:

— Ինձ էնպէս կուգայ, թէ էսքան տեղը պղտիկ է, Մանօ, խօսեցաւ Խաչիկ:

— Ի՞նչ պղտիկ, Խաչիկ, էղպէս կ'երեւայ: Ֆախաք շինէ որ տեսնըս: Հըմը, հըմը իմ աղուընոցին չափ տեղ է. էս տեղ պօլ պոլ հարիր խանատ աղուընիկ կ'առնէ:

— Անանկ է նը էսօր տախտակները կը թափիմ հոս. միասին կը շինենք:

Ու սկսան նորէն աղաւնիները դիտել:

— Խաչիկ, Խաչիկ, — ձայն տուաւ նունիկ պաճի:

— Կիսէ ի՞նչ է:

— Ի՞նչ տըլի, եավրուս. աղուընիկները փոր չեն կշտացներ. դուն կարգւուն մեծ տղայ ես. եղբայրդ Սարգիս՝ աղօթկոմը

ծայր չտուած՝ դործի է սկսեր: Գեղը մեծով պղտիկով դործի վրայ է, եալրուս: Հըլէ տես՝ քեզ պէս մըն ալ կա՞յ: Իշտէ Մանօն, իշտէ դռւն:

Մանօն՝ իր աչքերը երկինք տնկած՝ շատ բարձրէն անցնող աղաւնի մը կը դիտէր: Խաչիկ հիացումով կը հետեւէր Մանօին՝ առանց իր մօր խօսքերուն ուշադրութիւն տալու: Բարձրէն անցնողը Կապուտիկն էր:

— Խաչիկ, Խաչիկ, քեզի կ'ըսեմ, բերանս բանալ մի՛ տար, որ չանիծնեմ:

Խաչիկ աչքերը վար չէր առներ: Աղաւնին աղաւնիները հետզհետէ կը շատնային երկնքին վրայ: Կը լսուէր Կապուտիկին թեւերու շառափը:

— Խաչիկ, Խաչիկ, քեզի ի՞նչ եղաւ. մայրդ է խօսողը, Խաչիկ. էկուր էդ բահը ա՛ռ, թարլան գնա՛: Պապդ ըսաց, որ երթաս Մարխոնիի թարլին կաւառները շտկես. վաղը ջրառւքին օրն է:

— Հիմա պապուն ըլ պի ըսիմ, քեզի ըլ: ի՞նչ է հաւի պէս՝ կը կը կը, — խօսեցաւ Խաչիկ սրտնեղած ու նորէն ձեռքը ճակատին բռնած՝ Մանօին հետ հետեւեցաւ թեւերուն Կապուտիկին, որ կը թուէր կապոյտին մէջ նետի պէս վեր, նետի պէս վար, թեւ կը նետէր արեւի ծով լազուարթ տարածութեան մէջ:

Հիմա Մրտօննց ուռենիներուն վրայէն կ'անցնի. հիմա Աղաւնին աղուընիներուն կը մօտենայ. վեր ելաւ. երկու անգամ թեւերը գլխի վրայ զարկաւ ու թառեցաւ եկեղեցի գմբէթին վրայ, ուր վաղուց թառած էին Մանօի աղաւնիներէն Ծիրանն ու Տորոնը:

Նունիկ պաճին ի զուր խօսեցաւ. Խաչիկը փոխուած էր: Մանօի հետ ընկեր ըլլողն ինչպէ՞ս չփոխուէր:

Երեկոյին, երկու հարսներն ալ մի քիչ կանուխ եկան դաշտէն. յետոյ թոռնիկը հորթերով միասին ներս մտաւ ու սանդուխին վրայ նստած՝ ոտքին փուշը կը փորձէր հանել:

Հարսները, հակառակ որ յոդնած էին, անմիջապէս սկսան տան աշխատանքի: Փոքրը՝ կուժը ուսին՝ աղբիւրը ջուրի գնաց. մեծ հարսը անկողինները շտկելով զբաղեցաւ: Դուռին վրայ, եղները ներս առնողը Սարգիսն էր: Սարգիսը եղներուն կեր տըւաւ ու ինքն ալ յոդնած՝ բարձի վրայ կոթնեցաւ:

— Աբարն ո՞ւր մնընց, — խօսեցաւ Սարգիս իր կնոջ՝ Եղսային:

— Արթօենց պաղչին քովէն զատուեցաւ: Բսաւ, որ երթամ Մարխոնիի թարլին կաւառները նայիմ, — պատասխանեց, իր էրկան ուսէն խոտի շիւղ մը վերցնելով:

Կերակուրէ վերջ մշակն իր տունը շտկուեցաւ: Թոռնիկը կանուխ անկողին գնաց. հարսները գրացի աղջիկներուն ու հարսներուն հետ ցածկեկ տանիքին վրայ քով քովի եկան: Սարգիսն ալ պահ մը Զէթ քարը գնաց, ուր պիտի հանդիպէր Կուրդիկին, որովհետեւ վերջերս հայր ու որդի Կուրդիկին արտը գնել մտադրած էին:

Նունիկ պաճուն գործը տակաւին հատած չէր: Ներս դուրս կ'ելլէր, ամանները կը լուար, երբ ուշ ատեն ներս մտաւ Թորիկ Օվանը:

— Բարեւ, մարդուկս, — խօսեցաւ Նունիկ պաճին ժպիտով մը, որուն մէջ զսպուած ցաւ մը կար: ի՞նչ է, արեւը տուիր լուսնկա՞ն առիր: Անօթութի՞ւնդ ըլ մոռցար:

— Նունիկ, էդ տղուն ըսի՞ր, որ երթայ էդ կաւառները ըլտկէ, հարցուց Թորիկ Օվան նեղացած:

— Հըլէ կերակուրդ կեր. ես ըլ տահա բան չեմ դրեր բերանս, խօսեցաւ Նունիկ պաճին:

— Կերակուրն ի՞նչ ընիմ, կնիկ. կը թողո՞ւն, որ նստիս հալա կերակուր ուտես: Վաղը ջուրին օրն է: Էսօր նայեցայ՝ էդ կաւառները շտկուած չէին. էս ի՞նչ պիտի ըլլի էս տղուն վիճակը. մէկ օր չէ, երկու օր չէ...

— Քանի ըսիմ՝ ինծի տէրտ պիտ ըլլի, արիմարդ. էսօր էդ տղան կերակուրի ըլ չեկաւ:

— Ո՞ւր է դաշեր:

— Ո՞ւր պիտ երթայ. առտունէ իրիկուն, Թըլկանց Մանօին հետ է:

— Մանօի՞ն հետ...

— Հա՛, Մանօին հետ: Դրացիները կ'ըսէին՝ չէի հաւտար: Էսօր տեսայ՝ էդ մեղուընոցին ետին նստեր, քըսփոս կ'ընէին:

— ի՞նչ կը խօսէին, նունիկ:

— Մեղուներու ձայնէն շատ բան չիմացայ: Խաչիկը կ'ըսէր, որ էկեր Զըտչըտը ու վեց ըլ որձ ու էդ աղուընիկ տաս, քեզի կալին երեք չերէք ցորեն կուտամ:

— Ի՞նչ, աղուընիկ, խօսեցաւ Թորիկ Օվան՝ դէմքը աւեմ լրջացուցած :

— Հա, աղուընիկ, արիմարդ, աղուընիկ. Խաչիկ աղուընիկ խաղնող կ'ըլլի:

— Թորիկ Օվանին տղան :

— Կէսօրին՝ զացի ըսի, որ երթայ կաւառները շտկէ: Ինձ ականջ չտուաւ. երեսս պիլէ չնայեցաւ:

— Մանօին հետ ընկեր ըլլողին խերը չկայ, նունիկ. հելպեդ երեսդ ըլ չնայիր, ժայր ալ չճանչնար:

— Տեսայ էդ Մանօն՝ քէֆշ կ'ընէր: Ոտքերով կը չափէր: Էդ կիսապատին քով մեր տղան աղուընկատուն պիտ չինէ:

— Ի՞նչ կ'ըսես, նունիկ:

— Աչքովս տեսայ, արիմարդ, աչքովս: Հեղ մըլ տեսայ՝ քթերնին երկինք վերցուցին ու ա՛լ վար չառին: Օ խսէ աղուընիկ տեսեր են:

— Էս տղան անէծք պիտ բերէ մեր գլխին: Ես կը վախնամ, նունիկ. աղուընկայ թեւը տան վրայ անէծք է, անէծք: Ալ ի՞նչ քանի համար է էս մեր չարչապալան: Մեր ըլխդիար հալով, դուր ու դադար չունինք: Որո՞ւ համար, նունիկ. հետերնիս չպի տանէիք ա՛: Իրենց համար է չորսն իմ ընկեր, ծառ կը տնկեմ, քարլա կ'առնեմ, տաւար կ'աւելցնեմ: Իրենց համար է, նունիկ, իրենց համար: Սարգիսը, որ չըլլի, էս տունը կը փլի, նունիկ. Էնոր փէշերուն վրայ խունկի հոտ կայ: Էսի ջրտուք է, կը վազէ. Էսի ջաղացք է, կը հասնի. Էսի լուծք է, էսի հունձ է, էսի կալ ու կուտ է. բոլորին համնողը էդ Սարգիսն է: Էն տղան, հաշիկն ըլ ձեռքը մոխիրը չը թաթիւեր: Կարգուուն մեծ տեղայ է, հիմա ըլ ելեր աղուընիկ կը խաղնէ: Գեղացիք, դուռ ու դըրացի, ի՞նչ պիտ ըսեն, նունիկ: Պիտ ըսեն, որ Թորիկ Օվանին տղան աղուընիկ կը խաղնէ: Էդ ինձ համար մեռնիլ է, մեռնիլ, կը խօսէր Թորիկ Օվան սրտնեղած, բահը ուսին նետելով:

— Նստիր, բրդոն հաց ծամէ: ո՞ւր կ'երթը:

— Երթամ՝ էդ կաւառները շտկեմ:

III

Լուսնկայ գիշեր էր: Ճրագներն ալ հատիկ հատիկ իրենց աչքերը կը խիչին յոզնած աշխատաւորներուն հետ:

Այդ գիշեր Սարգիս ջրտուքի էր գացեր: Տնեցիները վաղուց քնացեր էին ու բակին մէջ հորթերն էին, որ կը խժային:

Թորիկ Օվան լուսնկոտ բակին մէջ՝ բարձին կոթնած՝ կը ծխէր անհանդիստ:

Խըրգ, խըրգ, քըգ, քըգ...

Կարծես իր ոսկորներն էին որ կը սղոցէին, երբ մերթ ընդ մերթ, տանիքէն, լուսութիւնը խոռվող ուրագին ու սղոցին ձայնը նը կը լսէր:

Այդ երեկոյ Թորիկ Օվան միտքը գրած էր Խաչիկին հետ խօսիլ, քանի գեռ աղաւնետան չինքը լրացած չէր:

Տախտակները իրարու վրայ կը ձգուէին. ուրագին ձայնը մութին մէջ կրկնարձագանգի պէս կը տարածուէր:

Ուրագին թըլըրատոցը դադարեցաւ: Սանդուխներէն վար իջնողը Խաչիկն էր:

— Խաչիկ, ձայն տուաւ Թորիկ Օվան:

Խաչիկ զարմացաւ, որ իր հայրը տակաւին քնացած չէր:

— Ի՞նչ կայ, աբար:

— Ի՞նչ աըլի, օղուլ. նէ՛ հացի կուգաս, նէ՛ ըլ տան տղայ կ'ըլլիս: Լսեցի՝ Թըլկանց Մանօին հետ ընկեր ես եղեր, աղուընիկ կը խաղնես: Սանկ մօտ եկօ, երեսդ տեսնամ. աչքերս շատ չին զատեր: Է՛հ, էս ըլսդիար տարիքիս մէջ էդ ըլ պիտ տեսնայի:

— Էդ ի՞նչ է կը շինես, Խաչիկ:

— Աղուընկատուն:

— Աֆերիմ, օղուլ, աֆերիմ. չես ըլ ամըչնար, տահա կ'ըսես ըլ: Մենք էնդին դատինք, բանինք. տղան էսդին քունը ծածիւր, աղուընկատուն կը շինէ: Էս տարիքիս մէջ կը տեսնըս, որ բահը փէճէս չեմ ձգեր: Տուն որ կուգամ՝ մէջքս չեմ կրնըր շտկեր: Էն տղան, Սարգիսն ըլ, գիշեր ցորեկ շըլին ծոեր՝ կ'աշխատի: Դուն էստեղ աղուընկատուն կը շինես: Ա՛լ գուն պըդտիկ տղայ չե՛ս, կարգուուն մեծ տղայ ես, Խաչիկ: Պարապ տե՞ղը էլին աղջկան սէպապ եղանք, քեզի կին բերինք: Աբդար Ակօն՝ Թորիկ Օվանի տղան տէյի՝ քեզի աղջիկ տուաւ: Զեմ ըսեր, որ

Խաչիկը աղուընիկ խաղցնող կ'ըլլի. կնիկն ի՞նչ ընէ: Մի՛ շիներ. Խաչիկ, եավրուս, ձգէ՛ ուրագդ, կոտրէ՛ տախտակներդ, էդ աղուընկատունը մի՛ շիներ: Թորիկ Օվանին տան վրայ աղուընկայ թեւ մի՛ բանար: Թորիկ Օվանին տունը սրբատան պէս աւերակ մի՛ դարձներ: Աղուընկայ թեւ տան վրայ անէծք է, եավրուս, անէծք: Ըսէ՛, տեսնըմ, Մանօին ի՞նչ բանին հաւասեցար: Մանօ ըսածդ, գեղին երեսէն ինկած անօթիին մէկը. տուն տեղ չունի. արին երեսը քսեր կ'օլրաի: Անցեալ տարի էն մեր պաղչին չըթիլը կտրողը Մանօն էր:

Խաչիկ կը լսէր այս բոլորը. մանաւանդ ինչպէ՛ս համբերէր, իր լաւագոյն բարեկամին, Մանօին հանդէպ եղած ամրաստանութեան: Մանօ եւ Խաչիկ, կարճ ժամանակի մը ընթացքին, ա՛յնքան լաւ բարեկամներ եղած էին: Մանօ ոչ միայն մինչեւ վերջը կ'օգնէր իր աղաւնետունը շինելու այլ եւ խոստացած էր իրեն տալ լաւագոյն աղաւնիներէն, Կապուտիկը: Մանօ իր գաղտնիքներու գրեթէ մեծ մասը պատմած էր Խաչիկին: Ճիշդ է, թէ Նաւօի ջրաղացին էշը գողցողը Մանօն էր, սակայն իրենց պաղչին չըթիլը կտրողը Մանօն չէր:

— Մանօն էդ բանին լուր չունի, արար, խօսեցաւ Խաչիկ՝ հօրը առջեւ իր ընկերը արդարացնելու անկեղծ զգացումով:

— Մանօն ի՞նչ բանի լուր չունի, որ էտ բանին ըլ չունենայ, Խաչիկ: Էքուկենց հարսին խոտի ծրառը խզտո՞ղն ըլ Մանօն չէր: Աղաճանին տունը կրակ ձգո՞ղն ըլ Մանօն չէր: Ալ ո՞րը ըսեմ: Էս բոլոր գեղացիներուն բերնին ծամօն է դարձեր:

Ճիշդ էր. այդ բոլորը Մանօն մանրամասն պատմած էր Խաչիկին, սակայն Մանօն լաւ ընկեր ըլլալէ չէր դադրեր: Խաչիկ այնպէս կը հաւատար, որ Մանօն իր կեանքը, իր աղաւնիները ընկերոջ համար զոհող տղայ է. Կապուտիկը իրեն տալու խոստումը ամենամեծ նուիրումն էր: Մանօն լաւ տղայ էր: Ի՞նչ փայթ, թէ գիւղացիներուն երեսէն ինկած էր. ի՞նչ փոյթ, թէ իր հայրն իսկ հակառակ էր:

— Էնդին Աղաճանը կայ, Խաչիկ, — շարունակեց Թորիկ Օվան: Զամքնար, խըրը պիտկեր, տահա աղուընիկներէն վազ չի գար: Խեղճ կնիկը, էսդին կ'իյնայ, էնդին կ'իյնայ, հաց բանալ կ'երթայ, քախանք կ'ընէ, որ տուն ապրեցնէ: Ինքն ըլ ըսես, կապ կը շինեմ տէյի՛ նըռ նըռ նիրակը կը ճուացնէ: Կինէ անօթի, կինէ անօթի: Տան մէջ խեր-պիտէն չէր:

Աղուընիկ պահողին տունը ի՞նչ պէրէֆէդ ըլլի: Աղուընիկ ըսածդ վանքերու մէջ կ'ապրի, սրբանոցի քարերուն վրայ կը թառի: Լաւ խուշ է, նաշխուն խուշ է, փախադ տան մէջ պահէլ անէծք է, եավրուս, անէծք:

Թորիկ Օվան փոխեց իր չպուխին թութունը ու շարունակեց՝ իր զաւակը դարձի բերելու անկեղծ զգացումով:

— Էդ աղրիւրին քովի ծակ քարը գիտե՞ս, Խաչիկ: Ատենօք էդ տեղ կը կը Զաքարին աղուընկատունն էր: Աղրիւրը առաջ էս եկեղեցին քով կը վագէր: Էսոնք իմ պապուս ու իմ օրով եղած բաներ են: Ողորմած հոգի պապս կը պատմէր, որ տարի մը էդ աղուընիկները կը շատնան. ևս ըսեմ հազար, դուն ըսէ երկու հազար խանատ աղուընիկ, որ երկինք թուէին արեւը կը խափանէին. գեղը անոնց շուքով կը լենար: Էն տարին դաշտին վրայ պուտ մ'անձրեւ չ'կաթիր: Այլուխի չափ ամպ մը, որ ակսնային, գեղացիներն իրենց աչքերը երկինք կը տնկէին: Էդ պղտիկ ամպը կուգար գեղին վրայէն ու Հազար Պապայի լեռան կողմը կ'անցնէր: Հսկում, մատաղ չմնաց, որ չընէին: Էն տարին էֆիները չորցան, թարանները ճեղքուեցան: Ես երազի պէս կը յիշեմ. կ'ըսէին, որ կը կը Զաքարին աղուընիկներուն առատութիւնն էր, որ գեղին մէջ սով ձգեց: Ո՞վ գիտէ: Ես տեսայ կը կը Զաքարը: Էն պիչիմ մարդ կեանքիս մէջ տեսած չեմ: Անոր գլխին մազերը ուղարի մազերու պէս էին. պոյը բարձր. աչքեր մ'ունէր, էս բիբը, սոխնակին մէջ խանտիլի պէս կախ էր ու կատուի աչքերուն պէս կը փայլէր: Գեղին մէջ կապոյտ աչք չկար. մինակ կը կը Զաքարի աչքերն էին կապոյտ: Կ'ըսէին, որ մութին մէջ կը նար տեսներ. ո՞վ գիտէ: Ֆախադ Սուրբ Սարգսի լիոնէն աղուընիկ մ'որ անցնէր, մէկ անգամ նայելով, կը նար ըսեր, թէ ի՞նչ պիչիմ աղուընիկ է՝ ո՞րծ է, թէ էդ, նաշխուն է թէ մրէզ: Էնպէս աղուընիկ խաղցնող, աշխրքի վրայ հատ մըն ալ չկար: Վայն այն կատուին, որ աղաւնետան մօտենար: Կը բունէր, վղէն կապ մը օղակ կ'ընէր ու ցուիքէն վար կը կախէր: Սոլսողը, աղուընիկներուն մէջ ինկաւ չոռ: Էդ խուշերը խանդ խանադի վրայ թափեցան: Առառ մըն ալ ելանք, որ կը կը Զաքարը աղաւնետան տանիքէն իր գոտիով ինքզինքը կախէր է: Հա, տե՛ս, Խաչիկ, աղուընիկ խաղցնողին վախճանը էդպէս է: Էս բաները կը պատմեմ գեղի, որ լաւ հասկնաս, վազ գաս էդ սկվայէն: Մանօին ույմիշ մըլլիր. էն նէ՛ մէր պապ ունի, նէ՛

կնիկ : Յախադ դուն հէմ ծնողք ունիս , հէմ կնիկ : Կսօրս Թորիկ Օվանին տունը խանետէն , արօրով , ու մեծկակ ախոռով տուն է : Է՛հ , որ չաշխատինք , ո՞ր տեղէն էս քառսուն փեթակ մեղուները , էս ամբարներով ու փեթակներով ցորենը , ո՞ր տեղէն էս նախը մի տաւարը : Ես իլէն մէրդ լվոդիարցեր Ենք : Մենք էսօր կանք , վաղը չկանք : Էս տունը դարձնողը դուք պիտ ըլլիք , ևս վաղը ափ մը հող կ'ըլլիմ , ֆախար կ'ուզիմ որ Թորիկ Օվանին տունը ալ աւելի չէնայ , երկու աղբըներդ սէր սիրով ապրէք , ձեր պապերուն պէս դաշտի աշխատանքին նուրիրումիք : Է՛հ , էս պիշիմը , որ բոնես , աղուընիկ , որ պահես , Մանօին հետ ընկեր որ ըլլիս , եղբօրդ Սարգիսին հետ խելք խելք , կոնակ կոնակի որ չտաս , էս տունը էսպէս չէն չի մնար , Խաչիկ : Օր մը էս տան ճրագը կը ճարի , աղային հողը կ'երթայ ձեռքերնուս . այն ատեն վա՛յ իմ գլխին , վա՛յ իմ գերեզմանին :

Թառնոցին հաւերը կրկուացին յանկարծ : Փողոցէն չուն մը անհանգիստ թեթեւ ոռնուել մը ձգեց ու լոեց : Գիշերի լուռեթեան մէջէն անծանօթ հոսանք մըն էր , որ անցաւ յանկարծ : Քիչ վերջը , թառնոցին կարմիր աքաղաղն էր , որ իր ճայնը կը ձգէր : Թորիկ Օվան աչքը երկնքի երեք աստղերուն , Թէրէզիին նետեց . կէս գիշեր էր ու տակաւին նոր կը վերջացնէր իր խրատները :

— Խաչիկ , եավրուս , կը ձգես էդ ուրագդ ու խզարդ : Վաղը բահը կ'առնես ու կ'երթըս էդ կարմուճի քարլին մուկերը կը հանես : Կսօր տեսայ՝ ամբողջ քարլան փորփոր Են ըրեր :

Խաչիկ իր հօր տուած խրատներուն ընթացքին գրեթէ միշտ լուր մնաց , որովհետեւ խորունկ լուռեթիւն մըն էր այն միջոցը , որ իր սիրտն աղաւնիներուն կապած էր , այնպէս ինչպէս աշուղի սիրտն՝ աղջկան ու բանաստեղծի սիրտն՝ աստղերուն : Ո՞վ կըրնայ հասկնալ այդ լուռեթիւնը — խորհրդաւոր ու հզօր :

Ի հարկէ , Խաչիկ հօր հանդէպ յարգանքի փոքրիկ զգացումը եթէ չունենար , չպիտի նստէր , չպիտի լսէր այդ բոլորը :

Ա՛խ , ինչո՞ւ , ինչո՞ւ չէին հասկնար : Ինչպէ՞ս չլրացնել աղաւնետունը , որ տունն էր իր հոգիին : Ինչպէ՞ս ձգել խարտեաշ , ծալծալ գոյներով այդ բարի թուչունները ու երթալ արտին մէջ մուկ հանել , մուկ , մուկ ... Թո՛ղ իրենց ըլլան արտն ու տաւար , հողն ու փողը , միայն թէ զինքը չղատէին Մանօէն ու աղաւնիներէն : Ա՛խ , ինչո՞ւ , ինչո՞ւ չէին հասկնար :

* * *

Թըգ , քըգ , քըգ ... Խաչիկ աղաւնետունը լրացուցած վերջի թակերը կը շարէր : Հաւկիթներու համար , աղաւնետան չորս կողմերը շարած էր կոտրած կուժի բերաններ՝ կակուղ ցախեցով լեցուն : Նոյնպէս կոտրած կարմիր կուժի մը մէջ լեցուցած էր աղաւնիներուն ջուրը : Փոքրիկ բաց պատուհաններէն ներս , ջուրին մէջ ինկած էին ճառագայթները արեւին ու կը շարմղէին , կը ցոլցըլային առաստաղին վրայ աղաւնիներու գոյնով :

Մանօն՝ իր մերկ ծոցին , ձեռքերուն ու գրկին մէջ աղաւնիներ լեցուցած՝ սանդուխներէն վեր ելաւ : Խաչիկ բացաւ աղաւնետան գուռը ու միասին ներս մտան : Մանօն թողուց ձեռքերուն ու գրկին աղաւնիները , յետոյ բաց ձգեց իր ծոցը : Աղաւնիները , բոլորը մէկ փրփուցին , մի քանի անդամ աղաւնետան մէջ դարձան ու հակառակ որ ձողեր երկնցուած էին զանազան տեղեր , անոնք դարձան աղաւնետան մէջ , կարծես թառելու յարմար տեղ մը չգտնելով :

Է՛հ , որքա՞ն անուշ էր անոնց թեւերուն ձայնը : Խաչիկ կը լսէր , կը տեսնէր անոնց թեւերուն թրվուալլ ու գոյնը իր շինած աղաւնետան մէջ : Կարծես իր սրտին մէջ ըլլային այդ թեւերը գոյնգոյն :

Վերջապէս մէկը թառեցաւ . անոր հետեւեցան վեց զոյգ արու եւ էգ աղաւնիներն ու կարգով ձողին վրայ շարուեցան : Էն ծայրինը Զըտչըտն էր : Փոքրիկ սիրուն թուչունները գիտէին օտար տեղ ըլլալնին ու անհանգիստ էին : Խաչիկ կուտ նետեց : Իրարու ետեւէն վար իջան , յետոյ ջուր խմեցին : Այս բոլորը նըշաններ էին իր շինած աղաւնետան հետ ընտանենալու :

Եւ Խաչիկ ուրախ էր , ուրախ : Սակայն այդ բոլորին մէջ կապուտիկը չկար դեռ : Մանօն պատմեց , որ Կապուտիկը ամբողջ օրը երկնքէն վար իջած չէր ու անտեսանելի ըլլալու աստիճան բարձրերը ելած : Խոստացաւ վաղն անպայման բերել : Մանօ պատուիրեց նաեւ , որ մի քանի օր աղաւնետան պատուհանները փակ պահուին , մինչեւ որ էգերն իրենց հաւկիթները ձգեն : Յետոյ կարելի էր բանալ պատուհանները , թոցնել աղաւնիները ու սպասել անոնց վերադարձին ... :

Խաչիկ աղաւնետան պատուհանները բաց ձգած էր այլեւս ու ինք, տանիքին վրայ կեցած, աչքերը վեր, անոնց թեւերուն կը հետեւէր: Զըտչըտը վերադարձաւ ու ցուիքին վրայ թառեցաւ. Տորոնը տանիքին վրայ, արեւին դէմ կտուցն իր փետուրներուն մէջ ինքզինք կը քթթէր: Տորոնը տեսաւ Զըտչըտին վերադառնալը ու թեւերու կարճ թափ մը տալով մօտեցաւ:

Թրոո՛ւ թրոո՛ւ,— ձայն տուաւ Տորոն՝ արշալոյսի պէս երփներանդ վզին աղուափետուրները բացած:

Զըտչըտը գրեթէ կը խուսափէր Տորոնէն ամէն անդամ, որ իրեն մօտենար. ինքզինք հեռու կը պահէր:

Թրոո՛ւ թրոո՛ւ թրոո՛ւ,— հեռուէն ձայն տուաւ կապուտիկն ու մօտեցաւ:

Տորոնը հեռացաւ: Զըտչըտն ու Կապուտիկը իրարու կտուցի տուին:

Թրոո՛ւ թրոո՛ւ...

Կապուտիկ՝ իր թեւերը թոյլ ձգած՝ ձայն կուտար իր սրտէն ասպետական վեհութեամբ, մինչեւ որ Զըտչըտը թեւերը բացաւ ու Կապուտիկի թեւերուն ներքեւ ճուկ եկաւ:

Այդպէս էր Կապուտիկը բոլոր աղաւնիներուն մէջ:

Կապուտիկը գեղեցիկ աղաւնի չէր. կապոյտ, միօրինակ գոյն փետուրներ ունէր վրան: Ոչ մէկ նաշխուն աղուափետուր իր վզին շուրջ: Կարմրուկ ոտքերը կարծես սոթթուած էին ու մերկ: Եթէ չըլլային անոր կարմիր ոտքերը, եթէ չըլլային գոյնն ու կտուցը աղաւնիի, մարդ պահ մը անծեղի մը հետ պիտի չփոթէր զայն: Հակառակ անոր տղեղութեան՝ բոլոր էդ աղաւնիները անոր կտուց կ'երկարէին. որովհետեւ Կապուտիկը ասպետն էր գեղի աղաւնիներուն, երբ երկնքի տարածութեան մէջ թեւ կը վերցնէր — այնպէս, ինչպէս ճաղատ ու քարճ ասպետ մը կը նստի արարական նժոյդի մը վրայ ու կը սկսի իր արկածախնդրութեան:

Մանօն գիտէր Կապուտիկին չնորհը: Կապուտիկն էր, որ իր աղաւնիներուն թիւը կ'աւելցնէր. ոչ միայն Աղածանին աղաւնիներէն, այլեւ մօտակայ գիւղերէն կը բերէր տասնեակ աղաւնիներ: Գիտէր նաեւ, որ Կապուտիկը ուրիշ աղաւնետուն պահէլ դժուար է, որովհետեւ իր քովն էր Ծիրանը, աղաւնիներու կղէօպարան:

Խաչիկ, ամէն անդամ որ Կապուտիկը կը թոցնէր, անոր վե-

բադարձին ի զուր կը սպասէր: Յաջորդ օրը Մանօն կ'առնէր զայն ու Խաչիկին կը բերէր:

— Երէկ տեսայ՝ կինէ աղուընիկներուս մէջ էր, Խաչիկ: Մի՛ վախնար, չի կորսուիր: Որ ետ չգայ՝ գիտցիր, որ իմ աղուընկներուս հետ է: Ես կը բերեմ հազկի, որ էս տունին ալըշմիշ ըլլի, — կը խօսէր Մանօն:

Մանօն գիտէր, որ վաղ թէ ուշ Կապուտիկը իրենն էր նորէն: Խաչիկ Կապուտիկին համար միայն առանձինն պիտի վճարէր երկու չերէկ ցորեն. երեք չերէկ ալ վեց զոյդ աղաւնիներուն. ընդամէնը հինդ չերէկ ցորեն: Մանօ անհամբեր կը սպասէր կալին: Յետոյ Կապուտիկին խնդիրը կարգադրել դժուար չէր...

IV

Թորիկ Օվանին մէջքը կարծես աւելի ծոած էր: Շտկէ շիտակ մարդու երես չէր կրնար նայիլ: Իրեն այնպէս կը թուէր, թէ բոլոր մարդիկ իրմէ երես կը դարձնէին, որովհետեւ իր տըղան Մանօին ու Աղածանին պէս աղուընիկ խաղցնող է եղեր, մանաւանդ որ գիշեր ցորեկ Մանօին հետ է, Մանօին:

Թորիկ Օվան ինչպէս չծերանար: Անցեալ օրը Կարուկենց էքուն թուէիբը քաշեր էին: Կը խօսէին, որ Մանօն ըրած է: Մեղսակից ըրած էին նաեւ իր տղան, Խաչիկը:

Երէկ Զէթ քարին քով խնամի Ակորին հանդիպած էր: Ուրիշ անդամ որ կը հանդիպէին, իրարու նըղարա կը հարցնէին, տան անդամներու վիճակը կը հարցնէին, գինի խմել կը հաւափէին իրար: Սակայն երէկ ինամի Ակորին վերաբերումը իրեն դիւր չէր եկած: Լեզուին տակը բան մը ունէր ըսելիք ու չէր ըսած...

— Իրաւունք ունի, իրաւունք, — կը մտածէր Թորիկ Օվան: Գնաց սէպէալ եղաւ, աղջիկ ուզեց: Խեղճ հարսնուկը օր արեւ չունի տունին մէջ: Տան մէջ միշտ կոիւ: Մեծ հարսին լեզուն երկրոնցիր է. ամէն ատեն կեսրոջ ու սղտիկ հարսին հետ կը կոուի:

Թորիկ Օվանն ինչպէս չծերանար:

Խեղճ Նունիկ պաճին ալ ամէն գիշեր անկողնին մէջ կծկըւած, տունին մէջ եղածները, անցած դարձածները էրկան կը սպատմէր:

— Ի՞նչ մեղքս պահիմ, արիմարդ. էդ մեծ հարսին չըխըշը՝ չըխըշ չէ, փսփսուկով կը խօսէր նունիկ պաճին:

— Էսօր շաբաթ մըն է մատը մատի վրայ չի դներ: Փուշման եղայ թռոնիկիս ըսի թէ՝ հորթերը էքին տար: էդ ըսելս գիտցայ. հեղ մըլ տեսայ պիծէկի պէս վրաս թառաւ: Ի՞նչ ըսէ աղէկ. «Ես չեմ ուզեր, որ զաւկիս բան ըսես: Էրիկս կ'աշխատի հերիք չէ, զաւա՞կս ըլ աշխատի: Աղա տղադ, Խաչիկը, տէներն է. կանչէ», որ տանէ: Ա՛լ հերիք եղաւ: Ես էն էրկան ի՞նչ ըսեմ, որ գլուխ ծուեր՝ կ'աշխատի. էնդի Խաչիկն ըլ Մանօին հետ գեշեր ցորեկ աղուընիկ խաղցնէ»:

— Է՛հ, ի՞նչ ըսեմ, նունիկ: Մարդու երես չիմ կրնըր նայիր: Մեծ հարսին լեզուն հէլպէթ երկար կ'ըլլի: Աստուած, էն աղուն Սարգիսին համբերանքը չհատցնէ: Է՛հ, որ Սարգիսը երես դարձնէ, Թորիկ Օվանին տունը կը փլի, նունիկ: Ես ա՛լ հին Օվանը չիմ: Էսօր ջրտուքը օրոնվ գլխիցի: Ես ինտո՞ր ընիմ, նունիկ. ըսելէն, խրատելն բերանս մաղ բուսաւ: Օգուտ չ'ըներ. մարդը տարուեր է Մնօյին: Աստուած Սարգիսին համբերանքին պակսութիւնը չտայ:

— Էն հարսը որ կայ... Ամէն հեղ որ Սարգիսը քարլէն կուգայ, կը սկսի քըսիըը: Ես ի՞նչ գիտնամ, արիմարդ:

Նունիկ ու Օվան հազիւ հաւի չափ քուն կը քաշէին՝ կը լուսնար: Ինչպէս մէշտ, այս անզամ ալ նունիկ պաճի պատմեց իր լուսաղէմի երազը: Երազին մէջ տեսած էր, որ Խորկ Գէվօն գինովցեր եւ իրենց թռնիրին շուրջ պար կը դառնար:

— Աստուած բարին կատարէ, նունիկ. լաւ երազ չէ:

— Բարին Աստուծմէ:

Կը լոռէին աղաւնիներու թեւերուն սրնդային ձայները. առաւօտ կանուխ կառւրին վրայ թառած, բակին մէջ կ'իջնէին ու վեր կ'ելլէին:

Ախոռին դուռը բացողը Սարգիսն էր:

Սարգիս ամէն առաւօտ լուռ ու մունջ աշխատանքի կ'երթար: Մեծ հարսը այլեւս շատ ուշ կ'արթննար: Կեսրարին հետ դաշտ երթողը պղտիկ հարսն էր:

Թորիկ Օվան եւ նունիկ պաճին վաղուց նկատած էին, որ Սարգիսը առաջուայ տղան չէ, ժախտը փախեր է երեսէն: Տան մէջ կեսրոջ եւ հարսի կոիւն անպակաս էր: Մեծ հարսը, Խաչիկին յանցանքները մօր ու ներոջ երեսին տալ չէր խնայեր: Մե-

ղանի որ կը նստէին՝ հալալ հաց ուտել չկար: Պղտիկ հարսին գըլը լուխը միշտ կախ էր: Մէրանցը կողմէն այլեւս մարդ չէր գար: Թռոնիկն ալ օտարացեր էր կարծես. մօրը խրատն էր բռներ ու մեծ մօր շատ չէր մօտենար:

— Էհ, կնիկ, Սարգիսին հալը հալ չէ, փոխուեր է փոխուեր, — կը խօսէր Թորիկ Օվան նունիկին:

— Ի՞նչ չփոխուեի, արիմարդ. էդ մեծ հարսը որ կայ... կ'ըսես օձը գլխէն է խածեր: Էսօր պուպուկ պուպուկ կիրակնաւուր լաթերը հագեր նստեր էր: Խորկ Գէվօն տունն էր տեսեր: Հիմա ըլ Վիրա Վիրա մէրանցը կը վաղէ, տան եղած բախին, գինին պապուն, Խորկ Գէվօնի փորը կը լեցնէ: Փառք Աստուծոյ, երեք շարաթ է որ Խորկ Գէվօնի ոտքը մեր դռնէն է կտրեր:

— Լաւ նշան չէ, նունիկ. Խորկ Գէվօն մեր սեղանէն ու գինիէն վաղ անցնող չէր: Կ'երեւայ մէջերնին խօսք է գարծեր: Ես բաժինքէ կը վախնամ, կնիկ, բաժինքէ:

— Էդ հարսը անցեալ օր շտկէ շիտակ «բաժինք կ'ուզեմ» կը պոռար: Ես քեզի ըսի, արիմարդ, ըսի, որ էն սարխօշ Խորկ Գէվօնի աղջիկը Սարգիսին յարմար կին չէ: Էսօր որ դայ վաղը բաժինք կը ձգէ:

— Հարսն ի՞նչ ընէ, նունիկ. օտարի աղջիկ է, հոգը չէ տունն ի՞նչ կ'ըլլի: Բաժինքին սէպապը էդ տղան է, աղուընիկներն են, նունիկ, աղուընիկները:

Թորիկ Օվան այս վերջի բառերը գողալով արտասանեց:

— Աղուընիկները, նունիկ, աղուընիկները...

V

Կալի ու կուտի ատենն էր:

Այդ գիշեր Սարգիս ջրտուքի էր գացեր: Կալը պառկողը Խաչիկն էր: Առաւօտ կանուխ Սարգիս, երբ կալը վերադարձաւ, տեսաւ ցորենի չեծին ձեռք զարնուած էր: Ցորենի այդ խոշոր բրակին մէկ մասը չոքեր էր: Փայտէ թիերով ուզած էին հաւասարեցնել բոլորակը. թիերուն տեղը յայտն էր: Յայտն չէր, թէ ո՞րքան գողցած էին եւ սակայն գողցած էին, գողցած:

— Ծո, Խաչիկ, — պոռաց Սարգիս բարկացած:

— Ի՞նչ է, աղբար, — ձայն տուաւ Խաչիկ, քնէն նոր արթըննալ ձեւացնելով:

— Էս ցորենին ձեռք զարնուած է:

— Հը՛:

— Էս չեծին ձեռք զարնուած է, կ'ըսեմ, գողցեր են, ցորեն Են գողցեր:

— Ես հոս էի, քիչ առաջ աչքս խփեցի: Ո՞վ պի գողնայ:

— Զդիտեմ՝ չեծը աւրուած է:

— Հովու...

— Հովի բան չէ, Խաչիկ!

Դրացի կալուորներ հաւաքուեցան: Լուրը տարածուեցաւ կալին ու զիւղին մէջ:

Թորիկ Օվանեսց կալին ցորեն են գողցեր:

Հաւաքուող կալուորները եւս կ'ընդունէին, որ ցորեն՝ գողցըւած է: Ոմանք 10 չերեկ կ'ըսէին, ուրիշներ եօթը կամ հինգ: Այդ բոլորին մէջ միակ դրացի կալուորը, Բամպակ Մարտուուը, լուռ էր: Ու գլուխը կախ, ձեռքը ետեւ կապած, մերթ ընդմերտ Խաչիկն երեսը կը դիտէր:

Երբ կալուորները իրենց աշխատանքին ցրուեցան, երբ երկընքի վրայ աղաւնիները շատցան ու Խաչիկ հեռացաւ կալին, Բամպակ Մարտուուպ կամաց մը մօտեցաւ Սարգիսին:

— Է՛, հոգ մըներ, Սարգիս. եղածը եղած է:

— Ի՞նչ հոգ ընեմ, Մարտուու. մէկ գիշեր մի եկաւ կալը պառկաւ՝ եկան ցորենը գողցան: Ամա ինք չէ աշխատեր, որ Մարգը գիտնայ, եղածը պահել գիտնայ: Ա՛լ ամէն բանի չափ ու սահման կայ: Հիմա ըլ ելաւ գնաց, ո՞վ գիտէ, ո՞ւր: Զըսեր, թէ կալ պիտի խառնուի, խուրճ պիտի թափուի, լոտա պիտ նետուի: Ենի կինէ Մանօին ու աղուընիկներուն գնաց: Դուն չես գիտեր էս տղուն ըրածը, Մարտուու. ա՛լ հոգիս եկաւ թէ՛ ըերանս ելաւ: Հէլպէդ, տան պէրէքէթը որ փախի, գողն ըլ կը տանէ, հովն ըլ կը տանէ: Խերով բարով սը կալը տուն ձգէինք...

— Ես քեզ բան մը ըսի՞մ, Սարգիս, — խօսեցաւ Բամպակ Մարտուու թուլկեկ ձայնով: — Էդ ցորենը գողցովը Խաչիկն ու Մանօն էին:

Թէեւ Սարգիս լուռ, ծանրաբարոյ մէկն էր, սակայն դունափոխուեցաւ յանկարծ:

— Ինչովէ՞ս, Մարտուու:

— Հա՛, համբերէ՛, որ պատմեմ: Դուն որ էստեղէն գացիր, խօսեցաւ ծխախոտի տոպրակի մէջքէն քաշելով ու չպուխը լեցնելով, — դուն որ էս տեղէն գացիր, ես արթուն էի, — ծխախոտի տոպրակը նորէն գօտիին մէջ տեղաւորելով, ձեռքը մէքանի անգամ գօտիին տարաւ ապահով ըլլալու համար թէ ծխախոտին տոպրակը իր տեղը դրա՞ծ էր:

— Դուն որ էս տեղէն գացիր...

— Տէ՛հ, Մարտուու, հոգի մի՛ հաներ, պատմէ տեսնենք, — խօսեցաւ Սարգիս անհամբեր:

— Համբերէ՛, համբերէ՛, որ պատմեմ: Դուն որ էս տեղէն գացիր, ես արթուն էի: Վիւնս էիր զար: Ինքնիրենս կը մտածէի, թէ ինչքա՞ն հաստ կապով են կախուեր էս աստղերը, որ հատ մըն ալ վար չ'իյնար: Հեղ մըլլ տեսայ, էդ ձեր կողմէն ըստիւս մի փրթաւ: Լսի՝ էս Խաչիկին հետ ո՞վ է գիշերով: Մօտեցայ: Տեսայ, որ Մանօն ու Խաչիկը, հը, ճիշդ էստեղ, չէծին քով, աղուէսի պիշիմ պաղպեր նստեր էին: Մանօն կը հարցնէր, թէ «երբ կուգգայ»: «Էն մինչեւ առառ չ'գար», — կը խօսէր Խաչիկ ու ցորենը նուալներու մէջ կը լեցնէին: Մեծ նուալներ էին: Էս Մանօն երեք անգամ, շալակը նետեց, գեղը գնաց ու եկաւ: Հըմը, հըմը, հինգ չերեկ կար: Կուգէի ձէն տալ: Է՛հ, որ կալին աէրը, Խաչիկը որ հոն է՝ ես ի՞նչ ձէն տայի:

— Մարտուու, դուն տեսա՞ր էս բոլորը:

— Տեսայ, Սարգիս, էս աչքովս տեսայ: Լուսնկային լոյսին տակ շատ աղէկ տեսայ: Մանօն ու Խաչիկն էին:

Բամպակ Մարտուու երկանին վերցուց ու գործին դնաց:

Սարգիս գրեթէ շուարած էր. իրեն ինչ ընելիքը չէր գիտեր: Մինչեւ կէսօրուայ դէմ, հայրը եկաւ արտօրանքով:

— Ի՞նչ է եղեր, Սարգիս. չեծէն ցորե՞ն են գողցեր: Էֆին խոտ կը քաղէի. էդ մեր դրացի Սուրբիկը ըստ:

— Հէլպէթ կը դողնան, ինչո՞ւ չգողնան: Աղուէսը հաւրունէն ներս որ ընես...

Թորիկ Օվան չեծին չուրջ դարձաւ: Գողցեր էին, գողցեր:

— Ի՞նչ աղուէս, ի՞նչ հաւրուն, Սարգիս:

— Ա՛լ ո՞վ պիտ ըլլի, Մանօն ու Խաչիկը:

— Խաչիկը իր կալին մէջ...

— Իր կալին մէջ, իր տան մէջ. Բամպակ Մարտուուն է տեսեր: Էդ էր պակաս: Ա՛լ ի՞նչ մնաց որ չըներ: Մանօնի հետ ըն-

կեր ըլլողին, աղուընիկ խաղցնողին հալը էդ է էդ:

— Փճանաս դուն, ա'յ փում զաւակ:

Սարդիս առաջին անգամն էր, որ իր հօր առջեւ բերանը կը բանար: Միշտ լուած էր, շատ լուած էր:

Կալերը աշխատանքի ու աղմուկի մէջ էին. կ'երդէին, կը կամնէին, լոտա կը նետէին, ցորեն կը հոսէին: Սայլերու ճչոց. Եղները ծանր կը դառնային, կը դառնային բոլորակ, ցոռւկնին կամնուած ցորենին մէջ կը թաղէին, ծանձերը կը քշէին շողինքները իրենց կոնակներուն վրայ նետելով:

Այս աշխատանքին ու աղմուկին մէջ հայր ու զաւակ լուռ էին պահ մը. իրենք իրենց մէջ, միեւնոյն ատեն կալին մէջ խուրձեր ձգելով:

— Արա՛ր, — խօսեցաւ վերջապէս Սարդիս, էսպէս տուն չըլլիր, արար. էս տղուն սէպէպէն՝ նէ՛ ուտածնիս ուտած է, նէ ըլլիսածնիս խմած: Դուն ըլլ դիտես, որ տան մէջ կոխւը անպակաս է: Թորիկ Օվանին տունը չէն տուն էր, տան մէջ սիրութիւն կար, մեծի ու պղտիկի խօսք կար, կարդ աշխատանք կար: Ին տան տնեցին, որ ցորեն կը գողնայ, էն տան մէջ խէր պէրէքէդ չի մնար, արա՛ր, չի մնար:

— Ես ինտոր ընիմ, եալրուս: Էսքան խօսեցայ, կինէ օգուտ չըրաւ: Էդ Մանոէն ու աղուընիկներէն վազ չկրցանք բերել:

— Բաժինք կ'ուղեմ, արա՛ր, բաժինք, — շարունակեց Սարդիս, ցորենին խուրձը դիտին ձգելով, — ես ըլլ երթամ իմ զաւակներով, հալալ աշխատանքովս հալալ հաց ուտիմ: Հէմի կը տեսնա՞ս: Եղսան մէրանցը տունին էսպի չդար: Էս տուն չէ, դժոխը, դժոխը...

Սարդիսին խօսքերը սրտանց էին: Բաժինք կ'ուղէր, բաժինք: Է՛հ, այս ամէնը թորիկ Օվանին դլիմին պիտի գար: Թո՛ղ զինք ու էդ տնաշէն նունիկը հող գերեզման ընէին՝ յետոյ, յետոյ բաժնուէին: Թորիկ Օվան այդ տունին համար ամբողջ կեանք մըն էր ծերացուցեր: Արտ էր առեր, այդի էր տնկեր, խնամիներու ու բարեկամներու տէր էր դարձեր: Երկար տարիներ աղային հողը իր տունին էր կապեր:

Երեկոյին, երբ թորիկ Օվան տուն վերադարձաւ, տեսաւ՝ նունիկ կ'աշխատէր տակաւին.

— Է՛հ, տնաշէն, մինչեւ հիմա դատանք բանանք, ի՞նչ շահցանք: Մէջքդ գետնին է կպէր՝ կինէ կ'աշխատիս:

— Ի՞նչ է, արիմարդ, երեսի գոյնդ ինչո՞ւ է փոխուեր, հեւա՞նդ ես:

— Ափ մի հող, Նունիկ, ափ մը հող. էս օրերո՞ւն պիտ մընայինք: Աստուած էդ ափ մի հողը ինչո՞ւ կ'ուշացնէ: Ելին կիլին մէջ մեղ պէս մէկ մըլ կա՞յ: Հէյ կիտի թորիկ Օվան. տէրտ, աշխատանք, զաւակ մեծցուր, սո՞ղը...

— Էս օր էդ տղան տուն չէ եկեր. Ի՞նչ է եղեր, արիմարդ:

— Ի՞նչ տըլլի՝ Մանօին հետ կ'երթան, չեծին ցորենը կը գողնան:

— Մե՞ր չեծին:

— Կինիկ, մեր տղան՝ մեր չեծին ցորենը:

Նունիկ պաճուն լաչակով փաթթուած, ծերուկ ու փոքրիկ գլուխին մէջ թէեւ յիշողութիւն չէր մնացեր, բայց անմիջապէս յիշեց Խաչիկին խօսքերը, որ փեթակներուն ետեւ Մանօին հետ փոխանակած էր. «Անանկ է նը, էդ Զըտչըտը, ու վեց ջուխտ ըլլ որձ ու էդ աղուընիկներ թէ որ ինծի տաս՝ ես քեզի կալին երեք չէրէկ ցորեն կուտամ»:

Թորիկ Օվան գրեթէ արցունքոտ աչքերով պատմեց, որ Սարդիսը բաժինք կ'ուղէ: Շակէ շիտակ խօսած էր իրեն: Նունիկ պաճին ձգեց իր ձեռքին գործը ու գոզնոցի մէկ ծայրը աչքերուն տարաւ:

Երկու ծերեր իրարու մօտ նստեցան լուռ. այլեւս խօսք չունէին խօսելիք:

Թորիկ Օվան գլուխը ձեռքին մէջ առած ու աչքերը յառած բակին մէջ իջնող աղաւնիներուն՝ կը մտածէր: Ա՛խ, ինչո՞ւ թորիկ Օվանին աչքին՝ այս փոքրիկ սիրուն թուշունները դեւերու երեւոյթ ունին:

— Ափ մը հող զուրպանդ ըլլիմ, Աստուած, — խօսեցաւ նունիկ պաճի, գոզնոցով արցունքները սրբելով:

— Ափ մի հող, ափ մի հող, — վրայ տուաւ թորիկ Օվան, ու նորէն լուցին...

Կալերը գրեթէ ներս առած էին: Այդ կիրակին Աստուածածնայ կիրակին էր, խաղող օրհնէնքի կիրակին:

կ'հ , ի՞նչ օրեր էին : Ամէն տարի այդ օրը Թորիկ Օվանին տունը ծիծաղ ու առատութիւն կը յորդէր : Առաւօտ կանուխ եկեղեցի կ'երթային : Քահանան պատարագէն յետոյ , մեծկակ պղինձէ ամանով լեցուն գոյն գոյն խաղողին շուրջ իր գոլիք-ներով բոլորուած , խաղող օրհնէնքի արարողութիւնը կը կատարէր : Եկեղեցին յետոյ գիւղացիք այդիները կ'երթային : Ամէն տարի այդ օրը Թորիկ Օվան ինամիները իր տունը կը հրաւիրէր ուտել խմելու ու միասին այգին երթալու համար : Այդին ճամբան Թորիկ Օվան իր ինամիներուն նոր այգի մը գնելու ծրագիրը կը պատմէր : Վերագարձին՝ որթատունկի տերեւներ կը բերէին , եզներուն ու կովերուն կոտոշներուն կը փակցնէին : Խաղողի տօնն էր :

Այդ օրը , սակայն , Թորիկ Օվանենց տունէն եկեղեցի երթող չեղաւ , նոնյիսկ երդիքէն ծուխ չելաւ : Սարգիս այդ օրը խօսած էր գեղին կարգ մը բանիմաց անձնաւորութիւններուն , որ վաղը իրենց տունը գան : Յաջորդ օրը բաժինքի օրն էր :

Յաջորդ օրը հատ հատ ներս մտան թաղական Զատուրը , Խօճապաշին , Հոգաբարձու Աստուրը , Երէցփոխը , քահանան ու վարժապետը : Բակին մէջ հաւաքած էին տան կահկարասիները . բարձեր , Երկրագործական գործիքներ , մանդաղ , խոփ , պուտուկ , կարաս , Սաղմոսաց գիրք եւայլն :

Թորիկ Օվան , ձեռքերը գոտիին , բակին մէջ կեցած էր անորոշ :

— Հոգ մի ըներ , Օվան , Աստուած մեծ է : կ'հ , ալ տարիքդ առեր ես ինծի պէս : Աստուած քեզի եւ Նունիկին բարի մահ մը տար ...

— Էտ լաւ ըսիր , Տէրպապ , բարի մահ մը , որ էս բաները չտեսնայի . էս տունին քանդուիլը չտեսնայի Տէր Թաթիկ , չի տեսնայի :

— կ'հ , ի՞նչ ընես օրհնած . Աստուած քեզ ըլ էդպէս խըս-մէք է ըլեր : Աստուծոյ ըսածը կ'ըլլի : Առանց Աստուծոյ հրա-մանին տերեւք ոչ շարժիցեն : Ի՞նչ ըսիր վարժապետ :

— Ճիշդ է , խօսեաւ վարժապետը :

— Հելպէք էսօր մէջ ըլ բարիք մի կայ , — վրայ տուաւ խօ-ճապաշին :

— Լսեցի՝ ձեր աղային հողը Մաթօ Ղուկասը կ'առնէ , ճիշդ է , հարցուց հողաբարձու Աստուր :

Թորիկ Օվան թէեւ լուր չունէր , սակայն կ'ակնկալէր , որ աղան այլեւս իրենց ձեռքէն առնէ իր հողը , այն հողը , որ ամբողջ երեսուն տարի իր ձեռքն էր :

— կ'հ , ո՞վ պիտ աշխատի , Աստուր . Թորիկ Օվան չկայ , Թորիկ Օվանի տունը չկայ . Թորիկ Օվանին տունը աղուընկա-տուն է եղեր , աղուընկատուն , խօսեաւ Թորիկ Օվան , մինչ աղանիները բակին մէջ կ'իջնէին , կտուրէն ձայն կուտային ու մինչեւ իսկ մարդոց ոտքերուն կը մօտենային :

— Ես ձեզի բան մը ըսեմ , խօսեաւ Տէր Թաթիկ , — աղ-ուընիկ ըսածդ տան մէջ պահել լաւ բան չէ : Մենք մահկանացուներս էսոնց ձեռք դպցնելու անարժան ենք : Երկնքի սուրբ թռչուններ են , օրհնածներ . հոգին սուրբ աղաւնակերպ իջեալ ի վերայ կուտոյ : Ի՞նչ ըսիր , վարժապետ :

Այդ օր եկած հաւաքուած էին նաեւ հետաքրքրուող ու սրտցաւ բարեկամներ : Սիւնին քով , անկիւն մը կեցած էր մեծ հարսին հայրը , Խորիկ Գէվօն , կէս հարբած : Խորիկ Գէվօն օր չէր ըլլար , որ Թորիկ Օվանին տունը չմտնէր օղի կամ գինի չխմէր ու հարբած դուրս չելլէր : Սակայն վաղուց էր , որ Թորիկ Օվա-նին տունը մտած չէր : Ինչո՞ւ մտնէր , քանի որ իր աղջիկը միշտ զոգնոցին տակով իրեն թէ գինի եւ թէ օղի կը բերէր : Խորիկ Գէվօն , խնամի Օվանին հետ բան մը չունէր . միայն թէ իր աղ-ջիկը այդպէս թելաղրած էր : Եւ յետոյ օր մըն ալ գացեր էր օ-ղիով իր կոկորդը թրջելու , խնամի նունիկը ըսած էր , որ սըն-տուկի բանալին քովը չէ :

Խորիկ Գէվօն եկած էր այդ օրը որովհետեւ բաժինքի օրն էր : Տան առարկաները բաժնողը Երէցփոխն էր : Ներկաները իրենց դիտողութիւնը կ'ընէին միայն :

Կահկարասիներու բաժինքը գրեթէ լրացած էր ու վերջին անգամ Երէցփոխը խոչոր շիշ մը վերցուց ու Խաչիկին բաժնին մէջ դրաւ : Ներկաները համաձայնեցան :

— Զէ , չեղաւ արդարութիւն չէ , պոռաց գինով ձայն մը ատեւէն :

Ներկաները ետեւ դարձան ու խնդացին : Պոռացողը Խորիկ Գէվօն էր : Կը պահանջէր , որ այդ մեծ շիշը իր աղջկան , այսինքն՝ Սարգիսի բաժնին մէջ դրուի , որովհետեւ շիշը լեցուն օղի էր :

Հակառակ որ շատ արդարութիւնով բաժնուեցան տան ա-

ուարկաները, տաւարներն ու արտերը, սակայն Խորիկ Գէվօ մինչեւ վերջը դժողոհ մնաց:

— Զէ, չեղաւ, արդարութիւն չէր:

VII

Սարգիս իր հայրն ու մայրը իր քով առաւ, սակայն հազիւ ամիս մը անցած էր, երբ մայրը, նունի պաճին, իր փոքր տղուն, Խաչիկին քով եկաւ գանդատելով, որ մեծ հարսին հետ ապրիւ դժուար է:

Թորիկ Օվան եւ Նունիկ պաճի, մէկ բարձի վրայ ծերացած երկու ծերեր, հիմա զատ զատ կ'ապրէին: Հիմա էր որ իրարու պէտք պիտի ըլլային, անկողնին մէջ կոնակի կոնակի իրար պիտի տաքցնէին, իրարմով պիտի մխիթարուէին: Հիմա, սակայն, զատ տունի մէջ էին ու եկեղեցին ճամբուն վրայ միայն կը հանդիպէին իրարու:

— Երէկ ժամ եկած չէիր, արիմարդ, կը խօսէր Նունիկ պաճին, — աչքս ճամբաղ մնընց, նայեցայ, նայեցայ՝ չեկար:

— Երէկ քիչ մը գլոխս կը ցաւէր: Զես ըսեր, որ մէյ մը երթամ քովը: Էղ մարդը մեռա՞ւ թէ մնընց:

— Ինչ մեղքս պահեմ, ես էղ Խորիկ Գէվօի աղջկան երեսը չեմ ուզեր տեսնել:

— Ինտո՞ր են հարսը, Խաչիկը:

— Հարսը զաւակ բերելու մօտ է: Խաչիկն ըլ կինէ էնպէս: Հիմա տունը վրան ինկաւ, կինէ քիչ մը կ'աշխատի: Լսելով հիմա Մանօին հետ ալ չեն խօսիր, դժուուեր են:

— Իրա՞ւ կ'ըսես, Նունիկ, — խօսեցաւ Թորիկ Օվան հրճւանքով:

— Մեր բաժինքէն ասդին Մանօն մեր տունը ոտք դրած չունի:

— Ե՛ւ, փառք քեզ, Աստուած: Անանկ է նը Խաչիկ խելքը դլուխը ժողուեր է: Ախըր Թորիկ Օվանին տղան է, Նունիկ:

Իրաւ ալ Խաչիկի ու Մանօի յարաբերութիւնները լաւ չէին: Ցորենը առնելէ յետոյ Մանօն Կապուտիկը իրեն պահելու մասնաւոր աշխատանքի մէջ էր: Խաչիկ նկատեր էր այդ: Ամէն անդամ, որ իր աղաւնետունէն Կապուտիկը կը թոցնէր ու անոր թեւերուն

ետեւ կը ձգէր իր աչքերն ու հոդին, միւս կողմէն Մանօն կը թոցնէր Ծիրանը:

Ծիրանը թագուհին էր բոլոր աղաւնիներուն, հպարտ, վիզը բարձր ու նազելի քալուածքով: Թոչելու պահուն կարծես լուսնեակի կտոր է, որ թեւ առեր կը թոչի: Վզին աղուափետուրները երփներանգ էին, ինչպէս փոքրիկ ջրվէժին վրայ ինկող ճառագայթներն արեւին: Անոր թեւերը նաշխուն էին Մեծ Վարպետին, Աստուծոյ, ձեռքով նաշխուած: Այդ Մեծ Վարպետը իր երանգապնակին վրայ, շուշանէն, ցողաթուրմ առաւօտեայ մանուշակապնակին վրայ, շուշանէն, երկնքէն, վերջալույսէն գոյներ է առեր ու շակագոյն մշուշէն, երկնքէն, վերջալույսէն գոյներ է առեր ու վրձինով նաշխեր՝ տորոնտուտիկ, Մանօի Ծիրանը խատուտիկ:

Մանօ աշխարհի հետ չէր փոխեր իր Ծիրանը: Քանի՛ քանի՛ աղաւնիներ անոր չուրջ կը դառնային: Ծիրանը շատ քիչերու՝ իր կտուցը կ'երկարէր, շատ քիչերու իր նաշխուն թեւերը ճուկ կուտար: Կապուտիկը այդ քիչերէն մէկն էր:

Ծիրանն ու Կապուտիկը, երկնքի վրայ, միասին թեւ կ'առնէին, միասին թառ կուգային, եկեղեցիի գմբէթին վրայ կամ բարձր տանիքներու վրայ միասին կը թառէին: Եթէ Կապուտիկը ասպետն էր գեղզի բոլոր աղաւնիներուն, Ծիրանը իշխանէին էր երկնքի կապտագոյն դղեակին:

Այդ օր Խաչիկ իրենց տանիքէն թոցուց Կապուտիկը. միւս կողմէն Մանօն կը հսկէր իր տանիքէն ու անմիջապէս թոցուց իր Ծիրանը:

Կապուտիկը բարձրացաւ, շատ բարձրացաւ: Ծիրանը շատ կարճ թոիչք մը առաւ ու թառեցաւ եկեղեցիի զանդակատան վրայ: Վերը կը լսուէր Կապուտիկին թեւերու բաղիսումը: Շարփ շարփ գլխի վրայ կը դառնար, կը թրվուար ամպերուն մօտ, ինչպէս բոց մը կապուտակ: Յետոյ ցածցուց իր թեւերը ու ուղիղ զանդակատան վրայ թառեցաւ:

Որուու որուու...

Կապուտիկ ձայն հանեց սրտէն, մի քանի անդամ Ծիրանին շուրջ դարձաւ ու միասին թեւ թեւ տուին դէպի Ս. Սարգիսի լեռան գորշ ապառաժները:

Խաչիկ կը դիտէր իր տանիքէն, կը դիտէր նաեւ Մանօն: Կէսօր անց՝ Ծիրանն ու Կապուտիկը, երկուքը միասին, Մանօի աղաւնետան տանիքը թառեցան: Մանօն այդ օր մտադրած էր Կապուտիկը Խաչիկին չվերադարձնել այլեւս:

— Երեկոյին Խաչիկ սովորականին պէս գնաց իր Կապուտիկը բերելու:

— Մանօ:

— Ի՞նչ է, Խաչիկ:

— Հերիք է ես քու ընկիքդ, Մանօ. ես քեզի ըսեր եմ, որ Էդ Ծիրանը Կապուտիկին ետին մի թոցներ:

— Ի՞նչ ըսել կ'ուզես, Խաչիկ, խօսեցաւ Մանօ, այս անդամ ձայնին խիստ շեշտ մը դնելով: Աշխարհ որ դէմ կայնի, կինէ ես էդ Ծիրանը կը թոցնեմ: Կապուտիկը իմն է, Խաչիկ: իմը:

— Ի՞նչ կը զբուցես, Մանօ. ես էդ Կապուտիկին համար, զատէն, երկու չերեկ ցորեն իմ տուեր,— խօսեցաւ Խաչիկ զարմացած:

— Յորեն մորեն չեմ գիտեր, Խաչիկ. Կապուտիկը իմս է, իմ աղուընիկներէս վաղ չի դար: Թէ որ կ'ուզես, ես քեզի Կապուտիկին տեղ ուրիշ աղուընիկ կուտամ:

Երեկոյին գիւղը չէն աղմուկի մէջ էր: Դաշտի աշխատաւորները վերադարձած էին. եկեղեցիէն ժամուռներ դուրս կուզային, մինչ Մանօն իր աղաւնետան տանիքէն ու Խաչիկ փողոցէն իրարու հետ կը խօսէին խիստ բառերով:

— Ճէյ Մանօ, ես Աղաճանը չեմ, գիտե՞ս, ինծի Խաչիկ կ'ըսեն. Կապուտիկը տի տա՞ս թէ չէ:

— Ինձ ըլ Մանօ կ'ըսեն, թըլկանց Մանօ. Կապուտիկը իմս է. ո՞ւր կ'ուզես՝ հո՞ն գնայ: Խաչիկ մտադրեց իր ընկիքը ու հերսոտ տուն վերադարձաւ:

VIII

Ալ ամէն օր Խաչիկ իր տանիքէն Կապուտիկի թեւերուն կը հետեւէր ու կը սպասէր, որ օր մըն ալ իր աղաւնետան վրայ թառէր... Ամէն անդամ, որ Խաչիկ երկնքի երեսին կը տեսնէր Կապուտիկն ու Ծիրանը, իր բոլոր աղաւնիները թեւ կը հանէր, որ երթային այն երկու աղաւնիներուն հետ խառնուէին: Ո՞վ գիտէ, թերեւս այդ միջոցով կարենար Կապուտիկը ձեռք ձգել, մանաւանդ որ իր աղաւնիներուն ու աղաւնետան անծանօթ աղաւնի չէր:

Մանօ կը դիտէր Խաչիկի տղայական փորձերը ու կը ծիծաղէր:

Երկուշարթի առաւօտ մը Խաչիկ տան գործի լծուեցաւ: Մայրը մասուրաները առաւ, ինքն ալ փայտեայ ցիցերը շալկեց ու միասին գիւղէն դուրս ելան առէջ ձգելու համար: Հարսը իր զաւկին հետ տունը մնաց:

Խաչիկ պաղչայի պատին երկայնքով կ'երթար ու կուզար, ցիցերուն վրայ կարծիր ու սպիտակ առէջ կը ձգէր, երբ առէջին վրայէն թուչուններու երկու ստուերներ անցան: Խաչիկ վեր նայեցաւ: Կապուտիկն ու Ծիրանն էին: Խաչիկ անմիջապէս մասուրաները ձգեց ձեռքէն:

— Ո՞ւր, Խաչիկ, ո՞ւր, մայրը կը պոռար ետեւէն, — Հիմա անձրեւ կ'առնէ, տը առէջը տունը ձգէ. ո՞ւր կ'երթըս, հո՞ն դնայ:

— Ճիմա կուզամ, խօսեցաւ Խաչիկ ու կորսուեցաւ:

Նունիկ պաճին այլեւս ձայն չհանեց ու սկսաւ ինքը ձգել առէջը, մինչեւ որ Խաչիկը վերադառնար: Խաչիկ անմիջապէս տանիք ելաւ ու իր բոլոր աղաւնիները թեւ հանեց: Աղաւնիները բոլորը մէկ բոլորակ դարձան ու յետոյ խառնուեցան Կապուտիկին ու Ծիրանին հետ: Խաչիկ այս անդամ յաջողած էր: Հեղ մըն ալ տեսնես իր աղաւնիներուն հետ իր աղաւնետան տանիքը թառեցան Կպուտիկն ու Ծիրանը:

Երեկոյին Խաչիկ առէջը շալկած դաշտէն տուն եկաւ: Նունիկ պաճին օճախը կը վառէր, հարսը, երեխան իր կուրծքին վըրայ, առէջին թեւերը կը շտկէր, երբ Մանօն ներս մտաւ հերսոտ:

— Ճէ՛յ, Խաչիկ, ինծի հետ խաղ չես կրնըր խաղար. տը աղուընիկները տո՛ւր տանիմ, թէ չէ...

— Ի՞նչ աղուընիկ...

— Կապուտիկն ու Ծիրանը:

— Կապուտիկն իմս է, Մանօ, իմս: Ծիրանէն լուր չունիմ: իսօր Աղաճանին աղուընիկներն ըլ դուրսն էին: Կրնայ ըլլիր, որ էնոր աղուընիկներուն հետ է գացեր: Գնա՛, էնոր հարցեր, պատասխանեց Խաչիկ հանդարս:

— Ես գիտեմ՝ ի՞նչ կը խօսիմ, Խաչիկ. Ծիրանն ու Կապուտիկը աղաւնիներուդ մէջ են: Ինծի հետ կատակ ընել չըլլիր. տունդ կը վառիմ, տունդ, գիտցած ըլլիս:

— Դիմացինդ Խաչիկն է, Մանօ, Խաչիկը: Իմ տունս վառողին խէրը կ'անիծեմ:

Այդ գիշեր Խաչիկ տանիքէն ոտքի ձայն առաւ. ընդուստ ցատկեց, տանիք ելաւ: Տանիքէն թըփ մէկը վար ինկաւ ու կորուեցաւ: Մանօն էր:

Խաչիկ գիշերները այլեւս չէր քնանար, մինչեւ որ ստիպուեցաւ կապուտիկն ու Ծիրանը հանել աղաւնետունէն ու վարը իր անկողնին մօտ, ուռիի տերեւներով շինուած կթոցի մը տակ բանտել:

Գիշեր մը, Մանօն, Խաչիկն աղաւնետունը մտաւ վերջապէս: Բոլոր անկիւնները նայեցաւ, ո՛չ կապուտիկը գտաւ եւ ո՛չ Ծիրանը: Ի՞նչ, մի՞թէ մորթուած էին Խաչիկի ձեռքով: Մանօի աչքին առջեւ եկան իր շատ սիրած աղաւնիներու արիւնոտ վետուրները: Մանաւանդ Ծիրանի լուսնկայի գոյն վետուրները արիւնի մէջ երեւակայեց ու սարսուաց:

Մանօն Խաչիկի աղաւնետան մէջ սկսաւ աջ ու ձախ ջարդ տալ աղաւնիներուն: Խեղճ գոքրիկ թուզունները, թրվուացին ու ինկան կտուցներուն վրայ. ոմանք բաց մնացած դոնէն դուրս վրախան կոտրտուած թեւերով, կաղլիկ ոտքերով: Երկու հատ միայն սպրդեցան ու չուարած թեւ տուին գիշերի մութ ու անսահման տարածութեան մէջ...

Աղմուկէն արթնցաւ Խաչիկ ու վեր ելաւ: Սարսուռով տեսաւ իր աղաւնիներուն դիակները: Բոյները քանդուած էին: Տեսաւ՝ դուրսը չորցած խոտերուն վրայ աղաւնիները կը թփրտային կոտրտած թեւերով: Վերը, մութին մէջ, լսեց թեւերու ձայներ...

Ճիշդ էր, Մանօի հետ կատակ ընել չէր ըլլար. Մանօն անգութ էր, անգութ: Ինչպէս ջարդեց այս սիրուն ու անմեղ թըլունները, — մտածեց Խաչիկ ու մտադրեց վաղն իսկ վերադարձընել կապուտիկն ու Ծիրանը ու իր աղաւնետունը նորէն չէնցնել: Մտադրեց նաեւ զգուշանալ Մանօէն. Մանօն անգութ է շատ անգութ: Ինք կնկայ ու զաւկի տէր էր, մանաւանդ որ կը սիրէր իր շատ փոքրիկ զաւակը, կարծես զաւակը աշխարհ եկած էր զինք իր տունին հետ հաշտեցնելու համար:

Խաչիկ այս զղջումներուն մէջ, չոր խոտերուն վրայ ինկած աղաւնիները կը հաւաքէր, երբ յանկարծ մեղուներու փլած վիետակներուն տակէն իր դէմ ցցուեցաւ Մանօն՝ դանակը ձեռքին:

— Կեցիր, Մանօ, ձայն տուաւ Խաչիկ զարհուրանքէն:

Հասկնալու ու հասկնելու ժամանակ չէր: Խաչիկ դանակին հարուածը արգիւելու համար անմիջապէս Մանօի թեւերուն ոլլուեցաւ:

— Կե կե ցիր, Մանօ, աղ ուը նիկ նե բը. Մանօ, Մանօ:

Մանօ ժամանակ չէր տար. իր մէկ թեւն ազատած էր: Խաչիկ վերջին ճիգով մը նորէն փաթթուեցաւ ժամանակ շահելու ու իր խօսքը ըսելու համար:

— Կե ցիր, Մանօ, կե ցիր, կապուտ իկը, Ծիրանը:

Մանօ կայծակի արագութեամբ իր աջ թեւն ազատած ու դանակը խրած էր Խաչիկի կուրծքին...

IX

Առաջին անգամ արթնցողը, գրացի Միքայիլ աղբարն էր: «Կեցիր, Մանօ, կեցիր», բառերը շատ որոշ լսած էր:

— Օվան էմի, Օվան էմի, մէկը Սարգիսենց գուռը կը բաղկէր ու կը պոռար:

Թորիկ Օվան գուրս ելաւ. տակաւին եկեղեցիի ատեն չէր:

— Ի՞նչ կայ, Մարտիկ. քաղաք կերթաս. հա՛, աղէկ, ինծի ճիպար մը բեր:

— Զէ՛, Օվան էմի, քաղաք չեմ երթար. Նունիկ սլամին ըսաց, որ տունը գաս:

Թորիկ Օվանին սրտէն անցաւ թեթեւ կասկած մը:

— Ի՞նչ կայ, Մարտիկ:

— Զիմ գիտեր:

— Հիւա՞նդ կայ:

— Զիմ գիտեր:

Թորիկ Օվան, ձեռքը ոտքը գող ելած՝ կը քաէր Մարտիկին հետ: Երկուքն ալ լուս էին: Թորիկ Օվան գիտէր, որ բան մը կայ ու Մարտիկ չէր ուզեր ըսել:

Ի՞նչ, նունիկը ծանր հիւա՞նդ է արդիօք: Սակայն դեռ երէկ եկեղեցիի ճամբէն միասին քալեցինք:

Թորիկ Օվան քալած պահուն նկատեց, որ կիներ, մութին մէջ, պատուհաններէն իրարու ձայն կուտային ու իր անցնելով

կը հետաքրքրուէին : Երբ տունէն ներս մտաւ, տեսաւ՝ իրարանցում, լաց ու շիւան կար :

— Խաչիկ, Եավրուս, հեղ մը գլոխդ վերցուր, աղուընիկներուդ նայիր : Ա՛լի, Մանօ, Մանօ ձեռքերդ կորտարէին Մանօ :

Նունիկ պաճին էր, որ կուլար բարձր ձայնով ու իր զաւկին դիակը գըկած՝ վէրքը կը համբուրէր :

Ներս մտան նաեւ եղբայրը, Սարդիսը, ու մեծ հարսը : Բաժինքին յետոյ առաջին անգամն էր, որ Խաչիկի տան սեմէն ներս կ'անցնէին : Լացի ու շիւանի մէջէն կը լսուէր խեղճ թորիկ Օվանին ձայնը լալկան ու կերկեր :

— Աղուընիկները, աղուընիկները :

Դրացի կիներն էին այդ օր մեռելի տան մէջ աշխատողները : Տան առարկաները մէկ կողմէն միւս կողմը կը փոխադրէին, կերակուր կը պատրաստէին : Ուրիշներ ալ միսիթարանքի խօսքեր կ'ընէին : Աշխատանքի պահուն, դրացի կիներէն մին՝ վերցուց նաեւ ուռենիի ճիւղերով շինուած կթոցը, որուն տակ Խաչիկ բանտած էր աղաւնիներուն իշխանն ու իշխանուհին՝ Կապուտիկն ու Ծիրանը : Կթոցին տակէն աղաւնիները թռան յանկարծ : Ոչ ոք ուշադրութիւն դարձուց : Կապուտիկը բաց մնացած դոնէն դուրս ինկաւ . Ծիրանը կրակտան մէջ, ցորենի պարապ փեթակի մը վրայ թառեցաւ շուարած . Հոն, ուր մութ անկիւներէն յանախ կատուի աչքերու կայծկլտուքներ կ'երեւան :

Բակին մէջ կիները օճախին վրայ ջուր կը տաքցնէին, երբ տեսան սեւ կատու մը, որ նաշխուն ու սիրուն աղաւնի մը խածած՝ կիսապատէն վար կը ցատկէր : Աղաւնին մէկ թեւը կոտաքրած վար կախուած էր, միւս թեւը կատուի բերնին մէջ էր : Աղաւնին դեռ ողջ էր ու ի զուր կը թրփար կատուի բերնէն աղաւելու համար :

Այդ աղաւնին Ծիրանն էր :

X

Անցան մի քանի տարիներ : Թորիկ Օվան եւ Նունիկ պաճին վաղուց գացած էին ափ մը հող ըլլալու :

Թորիկ Օվանին տան վրայ, անէծքի պէս տակաւին կը մնար

աւերակ աղաւնետունը, կը մնային Երկնցուած վայտէ ձողերը աղաւնեծրաերով ծեփուած : Տակաւին կը մնային փեթակները մեղուըներուն, վլած ու աւերակ, ինչպէս աղաւնետունը :

Այդ ամայի տան մէջ, իր զաւկին հետ կը բնակէր, օր արեւ չտեսած, Խաչիկի կինը, որը եւ այրի Իւղարերը : Փոքրիկը հազիւ եօթ տարեկան կար : Տակաւին նոր սկսած էր դպրոց երթալ : Իւղարերն ալ ուրիշներուն դռները հաց կ'եփէր, լուացք կ'ընէր, քախանքի կ'երթար, որ իր զաւակը մեծցնէր :

Օր մըն ալ Իւղարեր, երբ դաշտէն տուն եկաւ, տեսաւ, որ իր փոքրիկ տղան դպրոցէն նոր եկած՝ ցածկեկ տանիքին վրայ փոքրիկ մուրճ մը ձեռքին՝ թըգ, թըգ, տախտակին վրայ գամ մը կը դամէր :

Իւղարեր ուրախ էր, որ տղան շինարար աշխատանքով ըդրաղուած էր : Թերեւս լաւ որմնագիր մը եւ կամ հիւսն մը ըլլար, ո՞վ գիտէ :


Ու ուրախ սրտով մը մօտենալով հարցուց .

— Ի՞նչ կը շինես, զաւակս :

— Աղաւնետուն, խօսեցաւ փոքրիկը իր աշխատանքին միամիտ անդիտակցութեամբը :

Մօր երեսը տժդունեցաւ յանկարծ, շրթները դողացին . Ճիչ մըն էր, որ կամքէն անկախ փրթաւ իր կուրծքէն : Գրկեց իր փոքրիկը, արցունքոտ աչքերով, համբուրեց ու խօսեցաւ .

— Զէ, չէ, դուն աղուընկատուն չպիտի շինես, չպիտի շինես, հա՞...



ՀՀ Ազգային գրադարան



NL0340912

37394